

ԼԵՒՈՆ ՏՕՆԻԿԵԱՆ

Տ ՕՐ

---

# ԻՄ ՏԵՍԱԾՆԵՐՍ 1915-1924

---

1933

Imprimerie A-DER 17, Rue Damesme - PARIS

յագրութիւն ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ, Փարիզ

891. 99  
S - 84

~~891.22~~  
S-84

ԼԵՒՈՆ ՏՕՆԻԿԵԱՆ

---

# ԻՄ ՏԵՍԱԾՆԵՐՍ 1915-1924

---

1933



Imprimerie A-DER 17, Rue Damesme - PARIS

Տպագրութիւն ՏԵՐ - ՅԱԿՈԲԵԱՆ, Փարիզ



24.08.2013

58963

-6 NOV 2011



244 68.59.





Հեղինակը են իր ընտանիքը

### ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Այս յուշերս կը նուիրեմ բազմատանց հօրս, Մշոյ Պաղլու գիւղացի Սարգիս Տօնիկեանին, որ երկար կուեցաւ ազատութեան համար, առանց գայն տեսնելու:

Նպատակս է պարզել գէք մէկ մասը այն անլուր ոնիրներուն որ կը գործուէին Տարօնյ շրջանի մէջ: Թէեւ պատմութիւնը հանրածանօք է, բայց իմ կարծիքով թուրք եաթաղանէն ազատած ամէն ականատեսի պարտականութիւնն է գրել եւ լոյս աշխարհ քերել՝ ինչ որ կը յիշէ այն սոսկալի Եղեռնէն:

Ահա այդ պարտականութիւնն է որ կը կատարեմ ես ալ, պարզելով այն դրուագները որ մխուած են մտքիս մէջ եւ որոնց յիշողութեան առջեւ աշխարհը կը մքագնի աչքիս :

Թող այս յուշերն ալ ներշնչարան մը դառնան մեր նոր սերունդին, որ կը մեծնայ օսար երկթի տակ, հետզհետէ խորքանալով :

*Լեհոն ՏՕՆԻԿԵԱՆ*

# ԻՄ ՏԵՍԱԾՆԵՐՈՒ 1915 - 1924

1. — ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Ինքս բնիկ Մշոյ Պաղլու գիւղացի, ծնած եմ 1901 Հոկտեմբերին: Հայրս, Սարդիս ուխտեալ ընկերներէն էր Լեւոն եւ Արարո վրէժինդիր երկու մեծ Հայերուն: Ի յիշատակ առաջինին անունս կը կնքէ Լեւոն նորընծայ Տ. Կարապետի ձեռամբ եւ կնքահայրութեամբ մեր հօրեղորորդի Մելիք Բարսեղեանի՝ մեր գիւղի Հրեշտակապետ եկեղեցիին մէջ:

Հայրս ծծուած ըլլալով յեղափոխական դործի՝ ամուրի մնացած է մինչեւ իր 39 տարեկան հասակը: Միայն այն ըրջանին երր յեղափոխութեան փառքը հասած էր գաղաթիսակէտին, քրտական խժդութիւնը թուլցած էր եւ հայ ժողովուրդը շունչ կը քաշէր մեր երկրին մէջ (1896 — 7):

Մեծ հայրս, Տօնիկ կը պնդէ որ հայրս ամուսնանայ: Բլլալով ամէնուն անդրանիկը, պատճառ կը գառնար իր եղբայր — քոյրերուն ալ ամուրի մնալուն: Սակայն հայրս կ'առարկէ թէ իր Գալուստ եղբայրը պանդուխտ ըլլալով, պիտի սպասէ անոր ժամանման:

Նամակ կը գրեն որ հօրեղբայրս գայ, բայց ան կը մերժէ գառնար այդ արեան ու թալանի աշխարհը, եւ կ'առարկէ թէ ինք պիտի մնայ միշտ օտարութեան մէջ, որպէսզի նիւթապէս օդնէ իրենց, քանի որ տարին առնուազն մէկ անգամ երկրը կը թալանուէր: Ուստի կ'ուղարկէ 60 « նախոլէոն », պուլկարական դրամով եւ իր

չնորհաւորական նամակը իր մեծ եղբօր հարսանիքին:

Մինչ այդ՝ հարսնցուն դեռ որոշ չէ եղած, սակայն հայրս մտադրած է առնել իրենց անմիջական դրացի եւ հեռուէն ազգական Բարսեղ Սերովբեանի աղջիկը, Կողալը, 15 — 16 տարեկան: Այդպէս առաջարկ տանելով կը մերժուին, նախ՝ ազգականութեան եւ ապա աղջկան տարիքի անյարմարութեան պատճառով: Բայց փեսացուն որոշեր է առնել:

Օրին մէկը կ'երթայ աղջկան հօր տունը եւ աղջկան մօրը ներկայութեան խմելու ջուր կ'ուղէ: Ապագայ հարսնցուն ջուր կրտայ, բայց հայրս կը մերժէ, ըսելով. — « Տաքցած է, զնա նորը բեր »:

Հայրս իր հօրեղբօրորդի նազար Խոչկեանը դրկած է եղեր աղբիւրին գլուխը, աղջիկը հոն հասնելուն պէս՝ բռնելու համար:

Ծրագիրը լրիւ կը յաջողի եւ հայրս իր սիրածը ձիու վրայ կապելով՝ կ'առաջնորդէ Մշոյ Սուլթան Սուրբ Կարսապետը, պսակուելու համար:

Երբ կը հասնի վանքը, վարդապետները կը մերժեն պսակել, որովհետեւ վանքը մեր գիւղին այնքան մօտ էր որ իրենց ազգականութեան կապերու մասին տեղեակ էին: Կ'առարկեն նաեւ տարիքի անյարմարութիւնը: Սակայն հայրս կը սպասիայ քիւրտ հոճայի միջոցաւ լուծել խնդիրը: Ասոր վրայ կը հաւանին պսակել, եւ հարս ու փեսայ կը վերադառնան գիւղը: Երկար խովութենէ վերջ է միայն որ կը հաշտուին:

Իրենց ամուսնութեան առաջին պտուղը քոյրս էր, Խաղալ որ ծնած էր 1898ին, իսկ անոր յաջորդը ես, (1901):

Երբ արդէն 4 — 5 տարեկան էի եւ հաղիւ կը թոթո-

վէի մայրենի լեզուս, զիս դրկեցին մեր գիւղի դպրոցը : Ուսուցիչը մեր տէրտէրի տղան Տիգրանն էր, մէկ աչքը ծաղիկէն ճերմկած, շնորհալի հասակով, եւ մեր Ս. Կարապետի լանքէն ըջանաւարտ :

Մէկ երկու տարի աշակերտելէ յետոյ իրեն, այն ըրջանի բարի սովորութիւնն էր տղան ծեծելով բոնի վարժեցնել : Դժբախտաբար ցնդած վիճակ մը ստացայ յանկարծ, եւ խնդրեցի հօրս դպրոց չըրկել զիս : Պատճառը հասկնալէ յետոյ համոզուեցաւ եւ զիս դրկեց մօրեղբօրս՝ Յարութիւնի քով ուսանելու :

Զմեռ մը հոն սորվելէ յետոյ վերադարձայ դպրոց : Երեք տարի նոյն ուսուցիչն էր, ապա այդ պաշտօնին կոչուեցաւ հօրեղբօրս՝ Թաղէսոփ որդի Խաչիկը : Եւ անոր ալ յաջորդեց հօրեղբօրս Օվոյի որդի Ներսէսը :

Դպրոցին մէջ կը դասաւանդէին կրօնագիտութիւն, մայրենի լեզու, Հայոց պատմութիւն, քերականութիւն, աշխարհագրութիւն, եւ գեղագրութիւն :

## 2.— ԽԺԴԱԽՈՒԹԻՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱՊՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋ

Զմեռը, երբ ձիւնը Տարօնի աշխարհի մէջ բակերը կը հաւասարեցնէ տանիքներուն, անասունները ախոռի մէջ կապուած, իրենց սնունդը կը ստանան օրական երեք անգամ իրենց մսուրներու, իսկ ջուրը՝ փայտէ շինուած « գուռ »ի մը մէջ :

Մշակները անասուններու սնունդը հոգալի եւ անոնց տակերը մաքրելէ յետոյ, կ'անցնին « օտա »ն, բու-

խերիկը կը վառեն կաղնի փայտով, եւ հոն կը հաւաքուին գիւղի էրիկ մարդեկ, ժամանակ անցնելու համար : « Օտա »ն բառի բուն իմաստով հիւրանոց է նաեւ հեռուէն մօտէն եկող հիւրերու :

Ահա այդպիսի առաւօտ մը, բուխերիկի առջեւ հօրս քով կեցած՝ դէմ առ դէմ կը գանուէինք երկայն խշտիկ « քոլոս »ով քանի մը Քիւրտերու :

Ճպրանցի իպոյի տղան էր որ իր ծառաներով եկեր է իր չարաշուք ծրագիրը պարտադրելու : Հօրս եւ մեր գիւղին :

Ի՞նչ էր այդ ծրագիրը : Թուրք կառավարութիւնը միշտ կը քաջալերէր Քիւրտերը որ նուածեն Հայոց գիւղերը, մէկ մէկ « քէօշկ » շինեն, հետզհետէ գիւղը աւրել տան իրենց ցեղակիցներուն, յետոյ իրը « բարեսիրտ » մարդեկ փոխ զրամ տան բունաւեր Հայերուն եւ փոխարէն անոնց արտերը գրաւեն եւ իրենց համար ճորտեր պատրաստեն :

Արդէն Մշոյ դաշտին՝ եթէ ոչ կէսը, գոնէ մէկ երրորդը այդ վիճակին հասած էր :

Բայց աւարին թափը կանգ առած էր չնորհիւ յեղափոխութեան : Քիւրտը առաջարկեց հայրիկիս թոյլ տալ իրեն որ՝ մեր գիւղի խմելիք ջուր առած տեղը, մեր տանը կողքին « քէօշկ » մը շինէ, իրը « բարի » դրացի . . . . :

Հայրս կուահելով Քիւրտի գիտաւորութիւնը ժխտական պատասխան տուաւ : Այդ խօսակցութեան ընթացքին, Քիւրտին աչքին զարկաւ իմ զոյդ մը ընտանի կաքաւը, որ նուէր էր բարեկամէ մը : Անմիջապէս ուզեց առնել : Հալրս չմերժեց, թերեւս մտածելով որ առով կ'աղատուէինք : Աղան գոհացում ստահնալէ յետոյ, պընդեց գիւղի մէջ տուն շինելու խնդրի մասին : Ժամանակ

տուաւ որ պատասխանենք նպաստաւոր կերպով։ Եւ իր ձիաւորներով հեռացաւ գիւղէն հետը տանելով իմ կաքաւներս։

Այդ օրէն հոգիս բանկեցաւ ատելութեամբ եւ վրէժինդրութեամբ։ Նոյն իրիկունի խակ հայրս որոշեց թոյլ չտալ որ գիւղին մէջ մանաւանդ մեր տան կողքին ֆէօշկ շինուի։ որովհետեւ այդ պիտի ըլլար ողջ գերեզման բանալ ամբողջ գիւղի գլխուն։ Լուր զրկեց ազային թէ չի կրնար ընդունիլ իր առաջարկը։

Այդ բաւական էր որ ձպրանցի իպոն իր Քիւրտերով վերցնէր մեր տան թալանը, ոչխարը զատելով գիւղի հօտէն, կովերը նախիրէն, եղն ու դոմէշը արտէն։ Կը յիշեմ որ ունէինք 8 մատակ, 12 կով, երկու ձի, չորս զոյդ դոմէշ, նոյնքան եղ, եւ աւելի քան 100 ոչխար եւ այծ։ Տարին նոյնիսկ հորթերն ու փոքր 1—2 տարեկան արջառներ։

Այսպէս 26 հոգինոց ընտանիքը մնաց չոր հացով, թանն ու մածունը կտրած ըլլալով։ Մեր ազգականներէն ոմանք քանի մը ոչխար տրամադրեցին մեզի կթելու համար։ Երախաներու թան — մածունի միակ միջոցն էր այդ։ Երկու օր չանցած, մեր կաղ մատակը զոր ճամբան ձգած էին ետ եկաւ, նոյնպէս փախած էր « պալաղ » (նախշուն) եղ մը որ ետ եկաւ։

Գէորգ Զավուշը խնդիրը իմացած ըլլալով եկաւ գիւղը եւ պարտադրեց հօրս որ այդ մէկ եղն ալ ծախէ, իր ունեցած « աւզալի » հրացանին հետ, եւ զնէ « պերտանկա » մը։ Այդ պիտի ըլլար վերակառուցման իր առաջն ուրեմն։ Այդպէս ալ եղաւ։ (Հայրս հրացան ունէր յեղափոխութեան շրջանին, բայց դրաւած էին)։

Հայրս չէր կրնար երկար սպասել, հարկ էր օր առաջ

լծկան անասուններ գտնել, յաջորդ տարին անօթի չմնալու համար։ Ուստի Մուշ գնաց եւ 60 այծ բերաւ էօմէր անունով թուրքի մը հետ կիսրար պահելու համար։ Վանքէն ալ զոյդ մը գոմէշ, զոյդ մը եղ բերաւ ու « ըէնչպար » ները սկսան խաղաղ աշխատանքի։ Տկար էր սակային լուծքը, չորսի տեղ մէկ լուծք, ան ալ ուրիշին։ Բայց պէտք էր գոհանալ այդքանով, ուրիշ միջոց չկար։ Յարատեւ բոնութիւնն ու թալանը չէին ներեր որ գիւղացին իր անասունէն զատ ունենար նաեւ դրամ։ Անասունները չքացան, — ուրեմն աղքատ է գիւղացին . . . :

Կանխելու համար կրկնակի թալանը, Գէորգ Զավուշը իր խումբով մեր գիւղն էր այլեւս։ Գիշերները մեր մարագը կ'անցընէին, որովհետեւ մեր տունը գիւղէն դուրս եւ լերան կողմն էր, շրջապատուած պարտէզներով։ Թէ ապստամբելու համար հաւանական պարագային յարմար էր եւ թէ մանաւանդ որ աղէտեալը մեր տունն իսկ էր։

Իրիկուն մը մարագէն Գէորգը քանի մը ընկերով անցաւ տան կողմը, թոնիրին առջեւ նստաւ, հրացանը ծունկերուն զետեղեց եւ սկսաւ խօսիլ հօրս հետ։

— « Ընկեր Սարգիս, մանչդ ա՞յս է »։ Զեռքը ուղղելով ինձ եւ հաստատական պատասխան ստանալով, դարձաւ ինձի։ « Պիտիլիկ տղայ, եկուր — եկուր »։

Ես չուղեցի զատուիլ մօրս մօտէն։ Ան որքան կանչեց ես յամառեցայ եւ անշարժ մնացի։

Գէորգը գրպանէն հանեց ոսկի ժամացոյցն ու տանոց ատրճանակը ու ըսաւ։

— « Պիտիլիկ տղայ, եթէ զաս՝ երկուքն ալ քեղի կը նուրեմ »։

Ես դարձեալ յամառեցայ ու չգացի։

Գէորգ յոյսը կտրելով ըսաւ.

— «Ընկեր Սարգիս, մենք պիտի մեռնինք, ու ասոնք մեր տեղը չպիտի բռնեն» : Խոստովանինք որ Գէորգը մարդարէացած էր : Իրենց յաջորդող սերունդը (մենք) ոչ միայն իրենց տեղը չըռնեցինք, այլև կ'անձրկինք մեր նուիրական շատ մը պարտականութեանց մէջ . . . :

Մեր գիւղի մէջ միակը ըլլալով, Քիւրա մը կար, Մահմուտ, Ապտի, կամ Ավտի Մահմուտ, որ Գէորգը մեր գիւղ գալ երթալու մասին կը տեղեկացնէ, մինչ Գէորգը մեկնած էր արդէն : Կառավարութիւնը քննութիւն կը բանայ եւ այդ եւ ուրիշ կարգ մը « յանցանքներով » կ'որոշչ գիւղին գլխաւորները բանտարկել : Ասոնք էին, հօրս հօրեղբօրորդին Օվօն (այլ անունով Քեռի), մօրեղբայրս՝ Վարժապետ Յարութիւն, հօրեղբօրորդիս Խաչիկ, մեր փեսայ Մուխսու Կրպօն եւ նոյնպէս մեր աղդական Գէորգի Սեղբակը : Խոկ Հայրս եւ Շաքրոն, ուրիշ մի քանիներու հետ փախան լեռը ու չբոնուեցան : Այս անցուգարձը լսելով Հերկերտ գիւղացի ազնիւ ընտանիքի զաւակ եւ քաջ յեղափոխական Սլո, Յ-4 ընկերներով կուգայ գիւղը : Կառավարութիւնը կը հետապնդէ եւ գորքը քաշելով գիւղին վրայ, երկար գիմադրութենէ յետոյ արինաթաթախ վիճակի մէջ ձեռք կ'անցընէ յեղափոխականներու գիւղիները :

« Յաղթական » թուրք զինուորներու բազմութիւնը շարուելով գիւղակառքի առջեւէն եւ հսեւէն հեռացան, անօթի դայլերու վոհմակի նման որ եւ է առիթի սպասող Քիւրտերուն յանձնելով գիւղին բախտը :

Եւ առիթը երբեք չի պակսիր երբ մարդիկ ուղեն չարիք գործել : Ահա մեծ առիթը, — գիւղի մէջ « Փէտայիր » գտնուիլը : Եւ երկրորդ՝ ձիու մը թամբի խնդիր կար

մեր գիւղի եւ Քիւրտերու մէջ : Շատ չանցած, Քիւրտերը գիւղը պաշարեցին եւ սկսան հրացանաձդութեան :

Տղամարդիկ կորսնցուցած էին իրենց գլխաւորները (ոմանք բանտ, ոմանք փախստական) : Միւս կողմէ կառավարութիւնը կը խրախուսէր Քիւրտերը, խոկ իրենք դէնք չունէին : Ուստի, իրեւ նուազագոյն չարիք չգիմադրեցինք և քաշուեցանք ասդին-անդին : Խոկ ընտանիք եւ երախսաները ոչխարի պէս իրար խառնուած՝ փախուստի դիմեցին դէպի հարեւան գիւղերը որոնք բարեբախտաբար հայկական էին : Եղաւ վայրկեան որ « մէր զմանուկ նետելու » վիճակն էր, 1907ի անիծակուռ թուականըն էր : Մայրս ձեռքէս բռնած կը դիմէինք դէպի Զիարաթ գիւղը հօրաքրոջ՝ Հռոսի տունը : Մօրս կողքին կար իր մայրը՝ Շուշանը :

Ցանկարծ քիւրտ ձիւաւորներ մեր առաջքը կտրեցին : Պիտի լեցնէին մեղ մեր տուներու մէջ եւ այրէին : Էկիթ անունով Քիւրտ մը իր գլխարկը գետին զարնելով երգում ըրաւ որ եթէ ընտանիքի պատուին դպչող ըլլայ, պիտի ստիպուի կրակել իրենց վրայ : Այդ կ'ընէր ապագային Հայերու հետ կապ հաստատելու համար : Այս միջամտութեան վրայ, թոյլ տուին որ ժողովուրդը քաշուի իրեն ծանօթ գիւղերը, — Մեղտի, Նորակ, Խէյլան, Գոմս, Շեխլան, Գղլախաճ, Զիարաթ, Սորդար, Աւրան, Եւայլն :

Հազիւ այդ գիւղերը ապաստան գտած, տեսանք որ սկսաւ մուխ բարձրանալ գիւղին : Երկու օրուան մէջ, ամբողջ գիւղը մոխիրի վերածուեցաւ :

Մէկ՝ երկու ամիս անցաւ մեր այդ թափառական կեանքի վրայ : Ոչ ոք կը համարձակէր գառնալ, վերաշնելու համար իր աւերուած բոյնը : Բայց կառավարու-

թիւնը իր ժանտարմներով եւ խարազանի հայուածներով կը վերադարձնէր մեղ աւերուած գիւղը, ուր արագիլներու բոյներն անդամ քանդուած էին: Վերադարձնք վերջապէս: Երբ գիւղը հասանք, տեսանք ոռւսական հիւպատոսը 8—10 զինուորով, նախ վախցանք, ապա հասկցանք որ եկեր է գիւղին վիճակը լուսանկարելու:

Կատարեալ Բաբելոն, ժողովուրդը հաւաքուած տուներու մոխիրներուն վրայ, կին երախայով կուլայինք: Միակ բախտաւորութիւնը այն էր որ ամառ էր եւ ապաստան դուանք բարտի ծառերու տակ:

Դարձեալ նոյն գիւղերէն բեռներով փոխ - ալիւր բերին, ցախ վառելով բովի վրայ հաց կը թխէին ու այսպէս կ'ապրէինք: Ցղամարդիկ զբաղած էին վերաշներու տուները, որոնց պատերը քարէ ըլլալով գրեթէ անվլնաս մնացած էին: Կը մնար ուրեմն այրած մոխիրն ու հողը պարապել եւ գոցել...: Եղաւ վերջապէս: Ո՞ւր են ապա լծկան - կթան եւայլն անասուններ: Եւ ոչ մէկը ունի: Գիւղը թալանուած էր ամբողջովին, ամէն մարդ եր գլխու ճարը կը նայէր: Իմ օրովս գիւղի թալանն ու մոխրացումը առաջինն էր: Իսկ հօրս տունը երկրորդը: Ամէն մարդ իր նիւթական եւ բարոյական միջոցները ի գործ դնելով, ուրիշ գիւղերու խնամիներու աղջականներու օգնութեամբ նորէն ունեցաւ իր լուծքը ու հետզետէ կթանը:

Իսկ մեր փրկութեան աղքիւրը, միակ յոյսն ու լոյսը հօրեղբայրս, Գալուստն էր, որ կը դանուէր Պուլկարեա: Ան ուսուցչութեան պաշտօնով երկրէն ելած էր դէպի Քղի, հոն պաշտօնալարեկի յետոյ անցած էր Կիլիմա, բաւական մնալէ յետոյ կ'անցնի Տէտէ Աղաճ,

դարձեալ նոյն պաշտօնով: Ու ապա Սօֆիա, ուր կը բանայ սրճարան, միշտ նիւթական օգնութիւն հասցնելով:

Այդ հօրեղբայրս էր որ հօրս ամուսնութեան ժամանակ մերժած էր վերադառնալ երկիր, առարկելով թէ՝ իր օտարութեան մէջ մնալը միշտ կարեւոր էր:

Ահա կ'արդարանար իր նախատեսութիւնը: Ինքն էր՝ որ այս առթիւ ալ, պուլկարական ոսկիները կ'ուղարկէր Մուշ, եւ հայրս գանձելով կը գնէր անհրաժեշտ անասունները:

Ժողովուրդի ժրաջանութեան հետ, կար նաեւ Տարօն աշխարհի բնական բարեբերութիւնը: Զափաղանց առաստ էին վայրի բանջարեղէնները եւ պտուղները, որոնցմէ կը յիշեմ կանկառ ու խանեն, սինձ ու կրծիկ, ճոմքառուկ, ու չուրդուղիկ, սպիտկունք ու նուիկ, թթուարոչ ու երնջնակ, մոմեմար, խանտամոլիկ, ժախ, ու բող, տանդունիկ ու փառփուիկ, կանտոխ ու կոճղեղ, տանձ ու դասինջ, ալուճն ու քարճին, սալտուկ ու թորթիկ, խաւրծիլ ու օղին, մամոխն ու թուխամպ, էշուիզն ու շլոր, պնտուկ ու պլութ (կաղին, խող կաղին), մանտակն ու վնկի, սխտորակ ու խնձորակ, փշաստղն ու աղմագիգոն: Այս ամէնուն վրայ թերեւս գեղեցկագոյնը, մանանան (գաղուէն), մանանեխ, դատրակ ու գեռ ինչեր որ խուսափած են յիշողութիւնէս:

Այս բարեկներով էր որ շատ անդամ իրենց գոյութիւնը կը պահէին նաեւ մեր աղատատէնչ հայրերը, յեղափոխական - փախտական, այժեամներուն դրացի:

Այսպէս օր անցուցինք նաեւ մէնք մեր մոխրացած գիւղին մէջ, 1907ի անիծակուու թուականը: Նոյն այդ թուականին էր որ, Սուլախ գիւղի մէջ Քէօսէ պինպաշիի հետ ընդհարելով նահատակուեցաւ «Սարիլի Աս-

լանը » մեր աննման Գէորգը, իր քաջարի երկու ընկերներով, Գալէ և Ակո, սատկեցնելէ յետոյ այդ շրջանի մեծագոյն թշնամին Քէօսէ պինակաշին իր բաղմաթիւ հետեւորդներով։ Սուլուխ գիւղը թալանի տրուեցաւ հետեւեալ օրը, երբ յեղափոխականները նկատելով իրենց զէմ դալիք ուժի գերազանցութիւնը, գիշերանց հեռացած էին գիւղէն։

Գէորգի մարմինը որ գրուած էր Սուլուխ եւ Խաչիստախ գիւղերու միջեւ, մայիսեան ծաղիկներու մէջ, ընկերները չէին կրցած անհետացնել։ Թուրք զինուորները գտնելով քաղաք տարին եւ ցուցադրեցին, յետոյ կառավարութիւնը արտօնեց որ պատուով թաղուի։

### 3.— ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ (1908)

Կայծակի արագութեամբ « ազատութեան » ձայնը հասաւ մինչեւ Հայոց աշխարհը։

Հայ յեղափոխականը լեռնէն վար իջած էր, եւ իր տան յարկի տակ ազատ կը պատէր։ Իսկ տարիներու ընթացքին Հայու արիւն խմած ու վայրենացած Քիւրտը ծուռ կը նայէր « Փէտայի » Հայուն, որու համդէպ անզօր էր սակայն։ Մեր ժողովուրդը նման էր, պատերազմէն գարձող, իր մէկէ աւելի անդամները կորսնցնող զինուորին որ իր ծնողքին քով հասնելով, սրտի ուրախութենէն, եւ կորսնցուցած անդամի ցաւէն դասնութեան ու կոկիծի արցունքներ կը թափէր, երգախառն։ Երդ՝ յաղթանակի, երդ՝ սուղի, երդ՝ աղատութեան։

Սուղի երգերն էին Գէորգ Զավուշի, Զաւէնի, Հրայրի, Սերոբի մահերգները, յաղթանակի երգերէն՝ « Հերոս մոնչեց », « Կովկասի Քաջեր », « Զայն մը հնչեց երդումէն »։ Ազատութեան երգերէն՝ « Հայաստանից եկած զինուոր », « Ո՛չ, բարբարոս սեւ շուն » . . . :

Ու շատ չանցած նոր սուղի երգը, Կիլիկիոյ ջարդը։ « Կոտորածն անդութ Հայերը թող լան »։ Այս վերջինը անդամ մը եւս կուղար մեղի աղղարարել թէ տարբերութիւն չկայ չին եւ նոր իշխանութեան միջեւ։

Բայց կնկէրները այնպէս հաւաստեցին թէ եղածը թիւրիմացութեան արդինք է։ Դէպքը մոոցուեցաւ, հայ գիւղացին զարձեալ սկսաւ իր հոսովքելը արտի մէջ, առանց սակայն զինեալ կաղմակերպութեան պատեհութենէն լայնօրէն օպտուելու։ Կային հեռատեսներ որ իրենց կարելին կը փորձէին, ապագայ անակնկալներու առաջքն առնելու համար։ Անոնք կրցան իւրաքանչիւր գիւղի մէջ մացնել քանի մը ատրճանակ եւ հրացան։ Ինչ որ երբեք չէր համապատասխաներ մեր ինքնապաշտպանութեան պահանջին։ Դժբախտարար հայ ժողովուրդը անփոյթ գտնուեցաւ եւ երբ աղէտը հասաւ, շատ ուշ էր։ 1908 թուի սահմանադրութենէն մինչեւ 1915ի անիծեալ թուականը, միակ կարեւոր դէպքը որ կը յիշեմ « Գոմ» գիւղացի Կորիւն (Իսրօ)ի խնդիրն էր։

Կառավարութիւնը քաջ գիտնալով Կորիւնի « վտանգաւոր » մէկն ըլլալը, ուղեց իսաբերայութեամբ ձեռք ձգել, զրկելով միւստիր մը վեց ոստիկան - զինուորով, ինչպէս եւ չէյլ Մէհմէտ իմինը, որ յայտնի հայատեաց մըն էր։

Կորիւնը հիւրանոց ունէր ուր հաւաքուած էին այդ մարդումաները։ Սովորական հիւրասիրութիւնը կը շոայ-

լուի, սակայն այդքանով չեն դոհանար, եւ Կորինը անարգելու համար կ'առաջարկեն կիներ եւս բերել իրենց :

Կորինը պաղարինը պահելով եւ յանկարծակի բերելով դանոնք, դուրս կը թռչի հիւրանոցին, դուռը կը դոցէ, կը կանչէ տղաքը եւ խոտ ու քարիւղ լեցնելով իր տանը եւ հիւրանոցին վրայ, կրակի կուտայ : Մինչ այդ թուրք միւտիրը, շատ կը պաղատի իսրոյին, աղաղակելով .

— « Ֆէտայի պաղթը թամամ օլուր, Փէտայի պաղթընա տիւշմուշը » :

Այս խօսքերը կը փրկեն միւտիրը : Խորօն վեհանձնօրէն կ'աղատէ այդ անարգ մարդուն կեանքը : Խոկ միւտները հայհոյելով բոցերուն հրոյ ճարակ կը դառնան :

Այս գէպքին վրայ, հայ - քիւրտ յարաբերութեանց լարումը իր ծայրայեղ աստիճանին հասաւ : Թուրք դահիճը վանդակին մէջ դրուած զազանի կը նմանէր, սակայն ատամները քանդուած չէին :

Շուտով Հասան Գալէն, Սարը Ղամըշը, Եկմալը դարձան կոուի դաշտ Ռուսին և Թուրքին միջն հառավարութիւնը քիւրտ եւ հայ սոտիկան - զինուորներ արձանագրեց, զօրքին ցորեն, ալիւր, իւղ, չուան, հաց, ձի, եղ, եւայլն ճարելու համար :

Քիւրտ ճանաւարման երր հայկական զիւղ մտնէր, կրնաք երեւակայել թէ ինչ կ'ըլլար զիւղին վիճակը :

Պատերազմը կը զարդանար ի նպաստ Ռուսիոյ : Որքան կը յառաջանար Ռուսը, նոյնքան անտանելի կը դառնար Հայոց վիճակը : Կամաց կամաց հայ զօրքը զատեցին Թուրքին եւ ոչնչացուցին, միւս կողմէ, տուները կը կոխէին եւ կ'ըսէին . « Զեր տղաքը զինուորութենէ փախած են, յանձնեցէք » : Երբ կ'ըսուեր չեն եկած . « Ապա

ուրեմն փախած են Ռուսերուն մէջ » : Եւ չարչարանքը կը սաստկացնէին :

Զմեռ էր, ո՞վ չիտեր սարսափելի ձմեռը Հայաստան աշխարհին : Ճամբաները գոցուեցան : Շինականէն խլուած եղն ու ձին, որ չոգեկառքի դեր կը կատարէին, սատկեցան ցուրտաէն : Նոյն պատճառաւ պիտի մեռնէր նաեւ զօրքը :

Կառավարութիւնը սկսաւ մարդ հաւաքել : Այր մարդ գոց շալակը կուտար պարէն եւ կը դրկէր ուազմաճակատ : Տեղտեղ ալ կիներ հաւաքեցին, հազուստ լուալու, կարօտելու համար :

Մեր գիւղէն տարին շատերու կարգին նաեւ հօրեղբայր Պաղտասարը որ Պուլկարիայէն նոր վերադարձած էր (դացած էր իր եղբայրը բերելու, բայց մինակ եկաւ) : Ինչպէս նաեւ կնքահայր՝ Մելիք Բարսեղեանը : Վերջինի կոնակը տուած էին ցորեն եւ ճամբան չարչարանքէն ուժասպառ ինկած էր : Իր վրայ հսկոր չավուշ մը պեխը բռնելով քաշած եւ մէկ կողմը կաշեխառն հանած էր :

Մարած վիճակի մէջ քաշած, ձիւնին մէջ ձղած անցած էին : Գիշերը սուքի կ'ելլէ, որամ խոստանալով « վաւալատ » ներուն որ զինքը տուն բերեն : Երկու շարաթ չանցած մեռաւ : Նոյն բախտին արժանացած էր նաեւ Պաղտասար հօրեղբայր, որմէ լուր չունէինք : Իրիկուն մը երբ Մելիքի սուզը կը սույայինք, ու կը խօսէինք Պաղտասարի մասին, երկուքուկս տարեկան Զարուհի քուրիկս ըսաւ . « Հօրարը եկաւ » : Եւ խօսպէս, տեսանք որ Պաղտասար զուոր հրելով ներս մտաւ, եւ երախտիկի ուղղելով իր խօսքը, ըսաւ . « Հօրար խուրպան եկայ, այրուց » : Մեր մէջն էր այլեւս : Կը բացակայէր համբու, քաղաք գացած ըլլալով : Այդ զիւղը անդամագրան պատկեցաւ նեղճ



\* ZURIA-ARM.SSR  
ՀԱՅԱՍՏԱՆԻ Ազգային Գրադարան  
Ա. Ա. Մանուկյան Անվան

Հօրեղբայրս, յաջորդ առաւօտ ջերմը բոնեց եւ սկսաւ մարմնի բոլոր մասերէն ցաւ զգալ:

Անվերջ կ'աղաղակէր. « ի սէր Աստուծոյ, եղբայրս, եղբայրս, Սարդիսը կ'ուզեմ տեսնել »: Այդ օրը հայրս չեկաւ, այլ հետեւեալ օրը: Երբ եկաւ, հօրեղբայրս անկողնի մէջ նստաւ փարեցաւ եղբօրը վզին եւ ըստաւ.—

« Սղբեր դու բարի եկար, ես ճամբորդ եմ »:

Եւ այդ իրիկունը մահացաւ: Երբ զգեստները հանեցին, մարմինը լոււալու համար, ամբողջ մորթը շապիկի հետը ելաւ: սեւ ու ածխացած միսը կ'երեւար, կըրած հարուածներէն: Նոյնն էր վիճակը բոլորին, բոլորին որ դաշած էին բեռ շալկելու եւ թուրք զօրքին պարէն հասցնելու:

#### 4.— ՄԵԾ ԱՐՀԱԻԻՐՔԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

1915ի դարունը, բարով եկած չըլլար:

Ամէն տարուան պէս գիւղացին ուրախ սրտով ամբողջ ձմեռը խամ կապուած իր դոմէշ - Եղը դուրս արձակեց, խամէն հանեց, ու սկսաւ լուծքը, գարնացանն ու գարին ցանելու համար: Բոլորովին անտեղեակ այն ահաւոր գաւաղբութէնէն որ նոյն տարուան ամառը պիտի անձիտէր հայկակեան սերունդը:

Եկաւ մայիսը իր վարդ ու սոխակով: Զուշացաւ եւ ոճին ահաղանդը, իր ահ ու սարսափով: Խոտաքաղի ժամանակը մօտեցաւ, նոյնպէս եւ գարի քաղէլու եղա-

նակը: Երբ ամէն մարդ կը պատրաստուէր հունձքի, խուճապահար բեկորներ Վարդոյի շրջանէն հասան մեր գիւղերը, տեղեկացնելով ջարդը, որ տեղի ունեցած էր իրենց գաւառին մէջ: Մինչ մէնք բոլորովին անտեղեակ էինք: Վարդոյի շրջանին մէջ Քիւրտերը մեծամասութիւն կը կազմէին եւ արիւնոուշա իթթիհատին հրամանը գործադրելու համար երբեք չէին ընկրկած, անմիջապէս սկսած էին ջարդել հայ զանգուածը: Ողջ մնացողները լեռնէ լեռ փախչելով ապաստանած էին մեղ մօտ, յետոյ բոլորը միսախն ջարդուելու համար: Սաոյդ էր ուրեմն որ պիտի մեռնէինք այլեւս, մեր անհոգութեան հունձքը պիտի քաղէինք մեծ ու պղտիկով:

Նկատի ունենալով մօտալուտ վախճանը, ոչ ոք փորձեց հնձել խոտն ու գարին: Նենդամիտ կառավարութիւնը իւրաքանչիւր գիւղ շական պաշտօնեայ դըրկեց, յորդորելով որ ամէն մարդ իր գործով զրադի, թէ Վարդոյի շարդի հեղինակները անպատիժ չպիտի մնան եւայլն:

Այս բոլորը ի դերեւ ելան: Ակներեւ ըլլալով վտանգը, ոչ ոք մանգաղը ձեռք չառաւ: Եւ օր մըն ալ « իսղաղութիւն » քարողող պաշտօնեաները գացին եւ ալ չեկան:

Գիւղէն հեռացան նաեւ հովիւները որ Քիւրտեր էին: Որսէսդի համոզեն թէ իրենք կը մնան մահետականներ, ստիպուեր էին մօրուք ձգել, որովհետեւ կ'ամբաստանուէին թէ Հայոց գիւղերու մէջ մնալով հայկական կրօնը իւրացուցած են, եւ թէ զաւակները աւելի շատ հայերէն կը խօսէին քան քիւրտերէն, եւ խաչի վրայ երդում կ'ընէին:

Ահա ուրեմն այս Քիւրտերու հեռացումն ալ կ'ապդարարէր մեղ — Պատրաստուեցէք մեռնելու :

Գիւղին մէջ վայնասումը իր ծայրայեղութեան հասած էր : Անասունները լքուած էին դաշտը իրենց բախտին : Փոքրիկներուն վիճակուած էր երբեմն երթալ աչքէ անցընել կենդանիները :

Շաբաթ օր մը գացի Բերդիկ, մեր խոտքաղի տեղին գոմէշ — մատակները հաւաքելու : Խոտերու մէջ հանդիպեցայ կոռունկի մեծութեամբ փետրավոխուած թռչունի մը զոր կ'անուանէինք « արոս » : Խեղճ կենդանին չէր կրնար թռչել, բայց երբ կը փորձէի բռնել, ինքնապաշտպանութեան համար կը փորձէր զիս խածնել : Ես երկար մաքառեցայ բռնելու համար զայն, սակայն ի զուր : Ժամանակը սահած էր եւ քոյրիկս՝ Խազալը եկաւ օգնութեան, մատակները հաւաքելու : Թռչունը տեսնելով մէկէն վիղէն բռնեց : Յետոյ մատակները հաւաքելով բերինք գիւղին շատ մօտիկ, իսկ թռչունը տարինք տուն եւ մորթեցինք : Պտուկի մէջ երելով 25 հողինոց մէր ընտանիքը պիտի ուտէր ատոր մսէն, եթէ նոյն իրիկունն իսկ խուճապ չփրթէր գիւղին մէջ թէ շուտով կը պաշարուինք : Թռչունը եկուած մնաց պտուկին մէջ, եւ մենք ապաստանեցանք լեռը : Կին — երախայ մնացին գիւղը, որովհետեւ ամէն մարդ կը կարծէր թէ մասնակի ջարդ միայն պիտի ըլլայ, յայտնի մարդիկ միայն պիտի ջարդուին, իսկ կին եւ երախայ անձեռնմխելի պիտի մնան :

Այդ գիշերը ստուգուեցաւ որ առանց խտրութեան պիտի մեռնի ամեն Հայ, երէ ձեռք անցնի : Ուստի ընտանիքները եւս քաշուեցան լեռը որ անմիջապէս կոնակըն է մեր գիւղին :

Լուսցաւ կիրակին, չար առաւօտը : Մենք այլեւս տէրը չէինք մեր ուրտ ու օջախին, այլ լերան մէջ պահաւած եւ զանազան կողմէր խումբերու բաժնուած : Սով հացի, ու սով զէնքի : Այս երկու տաժանելի պարագաները եւ գաղան թշնամին հետզհետէ լափեցին մեր կեանքը :

Ամբողջ գիւղին մէջ տասը կանոնաւոր հրացան չըկար, բացի քանի մը կրականոց ատրճանակէն :

Զէնք ունեցողի մը հետ կար աւելի քան 50 — 100 անդէն մարդ :

Մեր խումբի ունեցած զէնքերը հետեւեալներն էին, — Մէկ պրառնինկ, 9 կրակնոց ատրճանակ, հայրիկիս, « խարազլի » անշնորհ հրացան մը հօրեղօրս Միսակին, 1 հատ բերտանկայ եւ քանի մը ատրճանակներ : Ահա ինքնապաշտպանութեան միջոցը աւելի քան 200 անձի ...

Կիրակի երեկոյեան երբ մենք պահուած էինք լեռը, մեր գիւղը թալանի տրուեցաւ եւ մնացողներն ալ զոհուեցան : Զէնքի ձայնէն իննակնեան ամբողջ լեռնաշղթան կը գղրդար :

Հայրս ընկերակցութեամբ 20 — 25 հոգիի, որուեց վերագանակ գիւղը, գիշեր ատեն լրտեսելու անցուղարձը : Զիս հետը առաւ, իսկ մայրս, քոյրիկս, հօրեղբարեներու ընտանիքները եւայրն մնացին Գառնիկ (Պարիէ) հօրեղօրս քով, լերան մէջ : Մեզ հետ էր նաև իմ ապագայ փրկիչը՝ Գառնիկի որդի Արօն, 18 — 19 տարեկան, այսինքն ինձմէ չինդ տարի մեծ :

## 5.—ԱՐՄԱՆԻ ԶԱՐԴԸ Ս. ԿՈՐԱՊԵՏԻ ԶՈՐԻՆ ՄԵջ

Կը քալէինք դէպի գիւղը։ Գիշերը խիստ մութ էր, լուսին չկար։ Բաւական հեռու կը քալէինք ճանապարհէն եւ կը յառաջանայինք առանց շուկի։ Գիւղին վերեւ Ս. Գէորգի անունով քարերու կոյտ մը կար, անոր ճախ կողմը փշատի հսկայ ծառ մը, ո՞վ գիտէ որ գարէն մնացած յիշատակ, միայն թէ գիտեմ որ այդ ծառին շուքին տակ ամառ ատեն կը տեղաւորուէր աւելի քան հազար ոչխար։ Այդ ծառին տակ կար ինքնաբուխ գեղեցիկ աղբիր մը որ ամառը սառի նման պաղ էր, իսկ ձմեռը տաք, այնպէս որ իր շուրջը ձիւնը պարիսպի պէս կը բարձրանար, մինչ իր ջուրը կը շոգիանար։ Այդ ջուրը մեր գիւղի կենաց աղբիւրն էր, որմէ սնած էին մեր պապիրը, կը սնանէինք մենք ու պիտի սնանէին գեռ այնքան սերունդներ . . . :

Հաղիւ 500 քայլ մնացած էր այդ սրբավայրին, երբ խումբին առաջնորդը յանկարծ կեցաւ։ Հայրս էր, որ իր կեանքը ուրացաւ մեր կեանքին համար։

— Կեցէք տղաք, լսաւ, ես աղբիւրի մօտ կրակ կը նշմարեմ։ Ի՞նչ են ասոնք, արդեօք մերո՞նք թէ թշնամիներ։

Անորոշ էր։ Ուստի հայրս բաներ մը պատուիրեց ընկերներուն, եւ երիտասարդ հօրեղօրուրդիս Տիգրան Մելիքեանի ընկերակցութեամբ առաջ դէպի կրակ։ Երբ մօտեցան կրակին դիրք բռնելով, նշանակոսք սուլիչով մը հարց կ'ուղղէր անծանօթներուն։ Դիմացինները մերոնք չըլլալով անշուշտ սուլոցին չկրցան պատասխանել, ուստի մեր երկու առաջնորդները կրակ բացին ու Քիւրտերը փախան։ Մեր խումբն ալ իր ունեցած խեամբ

ու կրակ քանի մը ատրճանակով կրակ բացաւ, ու հաւաքուեցանք կրակի շուրջ ուր Քիւրտերը թալանէն ոչիսար մը մորթած կ'եփէին։ Բոլորս ալ ահօթի էինք, կիսեփի ոչխարը բաժնեցինք ու շարունակեցինք ճամբան դէպի գիւղ։

Քիւրտերէն չհետապնդուելու համար շատ խոհեմութեամբ կը շարժէինք։ Կը զգուշանայինք աղմուկէ, ուստի կը լսէինք թալանի ենթարկուած կովերու եւ հորթերու բառաչը, խեղճերը իրար կորսնցուցած սրտաճմլիկաեսարան մը կըպարզէին։ Հսկայ լեռնաշղթան գիշերուանլուութեան մէջ մահասառուու արձականդ կուտար։ Մեղմէ շատերը փղձկեցան։

Ու շարունակեցինք ճամբան դէպի գիւղ։

Գիւղին վերեւ քեռիս Յարութիւնի արտին մէջ վշատի ծառ մը կար, երբ հոդ հասանք զգուշութեամբ կը գիտէինք մեր նորաւեր գիւղը։ Լուսինը գեռ նոր քիթը զուրս նետած էր Սէրկի լերան ետեւէն, հետզհետէ բարձրանալով եւ լոյս սփուելով։ Լոյս տեսանք եւ զիւղին մէջ, ուստի մնացինք այդ ծառին տակ։ Գիւղին մէջ երեցած լոյսը անել կացութեան մատնեց խումբը, լուսինը հետզհետէ բարձրանալով իմ շուրջս կը ստեղծուէին ստուերներ։ Վայրի խոտեր որոնց բազմաթիւ տեսակները կան, հեռուէն կարծես մարդու կերպարանքն ու շուրջը կը ստանան։ Ձեռքս հօրս ձեռքի մէջն էր, բայց ան մտքով զբաղած էր եւ լուր չունէր իմ հոգեկան վիճակին։ Բնական նախաղղացում մը համակեց զիս եւ հողիս խոռվի մէջ կը գալարուէր։ Նայուածքս անդադար կը շարժէր մերթ դէպի գիւղ, մերթ դէպի լուսինն ու իր ստեղծած ստուերները, ու մերթ այն ճամբան ուրկէ մենք եկած էինք։ Ականջներս չեին լսեր խօսակցութիւնը որ

տեղի կ'ունենար չուրջս : Եւ ահա խշբառցը խոտերու, ստուերներ . . . երկար գլխարկաւորներ : — Հայրի՛կ... «Հա, տղաս, բան չկայ » . . . :

Հրացանի առաջին հարուածը, մեր կողմէ : Թշնամին փոխարինեց աւելի ուժեղ :

— Ա՛յ, օ՛յ, վա՛յ . . . :

Ու մէկ մըն ալ ինքինքս զգացի մինակ, գտնուած տեղիս հաղիւ 10 մեթը հեռացած ու ինկած : Կը սպասէի մահուան վայրիկեաններու, եւ մահս կ'ուշանար : Կատարուած էր անխուսափելին : Մեր եւ Քիւրտերու ընդհարման վրայ գիւղէն ալ զէնքի ձայն ելած ըլլալով, թէ Քիւրտերը եւ թէ մերինները, իւրաքանչիւրը գիւղի մէջինները իրեն թշնամի կարծելով փախած էին : Իսկ ես խոտերու բարձրութենէն պարտուելով փախած պահուս ինկած էի :

Ելայ ոտքի : Կը յառաջանամ դէպի գիւղ : Գայլի բերնէն փրթած մոլորեալ ոչխարի նման, հասայ մեր տան վերեւ : Մուխսու տան պարտէզի քովէն անցնելիք պահուս պարտէզի մէջէն խշբառուք մը լսեցի, եւ սրտիս բարախումէն աղատելու համար իմենդի նման « Ո՞վ է » պոռացի : Մեր Արօն էր, ապազայ փրկիչս որ հօրս մահէն յետոյ պիտի առաջնորդէր զիս : Նոյնքան իմենդութեամբ « ես եմ, լեւոն » ձայնեց եւ վրաս հասաւ զիս ալ պարտէզը տանելու համար :

Մէնչ անդին գիւղին մէջէն ձայն մը կ'որոտար .

— « Ճժեր արէք, մի վախենաք, գեղի մէջ մէնք ենք . . . » :

Մեր Հւլաթն էր : Մեր տղաքն են եղեր ուրեմն գիւղին մէջ, որ մեղմէ առաջ եկեր են, բայց մէնք չգիտնալով երկար սպասեցինք ծառին տակ, մինչեւ որ փորձան-

քին հանդիպեցանք : Հաւաքուեցանք գիւղին մէջ : Մեր խումբէն կը պակսէին հայրս եւ մեր սանահայր Պարխէն, երկուքն ալ ընտրեալներ, վիրաւոր վիճակի մէջ հեռացած գացած մեր անտէր սարու խորքեր, եւ հետեւեալ օրը Քիւրտերու ձեռքը անցած ու սուխով բրդուած : (Այս բոլորին տեղեկացայ ամիսներ յետոյ, ինչպէս պիտի պատմեմ) : Գիշերուան վախճանը մօտ էր, հօրեղբայրը Մելիքեան Միսակի կինը (միակն ըլլալով կին) թոնիրը վառեց, հաց թխեց, մածունն ալ գեռ մէկ օր առաջ բանուած էր : Զիս ստիպեցին հացով մածուն ուտել, հազիւ պատառը բերանս տարած, հօրս կորուստի վիշտէն կոկորդս սեղմուելով պատառը ետ եկաւ : Ալ չստիպեցին : Արշալոյն ալ մօտ ըլլալով քաշուեցանք դէպի լերան բարձունքները, ուր կը գտնուէին ընտանիքները եւ երախաններ, սնունդի սպասելով :

Հօրս կորուստով մեր Արօն եւ ես որբացած էինք, ապաւինեցանք մեր հօրեղբայր Խոչկեան Օվոյին ուրու հետ երբեմն կը պտտէինք, երբեմն ալ հօրեղբայր Խաչիկ եւ Հլինաթ եղբայրներուն : Կարելի չէր կապուել կին ու երախային : Իրեւ թէ զանոնք կը պահէինք ապահով տեղ եւ մենք կ'երթայինք հեռուները, մանաւանդ գիշերները սնունդ հայթայթելու համար : Քիւրտեւթուրք խուժանը ապաւինած կանոնաւոր զօրքին, ամբողջ օրը մեր անտառէն գուրս չէր ելլեր :

Անոնք կուգային որսի շուներով եւ մեր թաքստոցը գտնելու համար ջանք չէին խնայեր : Բնդհարումէ մը յետոյ կամ մեր փամփուշտը կը հատնէր եւ կամ անօթութենէ ուժասպառ կը բոնուէինք : Հինգով - տասնով իրար կապելով կ'ոչնչացնէին :

Յորեկները որքան կը վախնայինք թշնամիէն, նոյն-

քան ան կը վախնար մեղմէ գիշերները : Դեռ ջարդի սկզբանական շրջանն ըլլալով, գիւղին մէջ պահուած թանհատ եւ կարագով կը սնանէինք (գիշերով կ'երթայինք բերելու) : Անշուշտ քանակով շատ քիչ բաժին կը ստանայինք իւրաքանչիւրս : Հաղիւ գոյութիւն պահելու չափ : Մեղայստեղ եւս օդնողը վայրի բանջարն էր . առանց հացի ի՞նչ կ'արժէ սակայն : Գարին հասած էր : Մենք փորձեցինք գիշերները գաղտնի օգտուիլ անկէ, սակայն Քէօփրիւ Քէօյէն եկած քիւրտ գաղթականութիւնը սեւ վրաններով լեցուեցաւ մեր խոպան դաշուը, դրաւեց ամէն ինչ : Մենք մատնուեցանք անելի : Մարդ գաղանները երբ հասկցան մեր զէնքի ուժը, այլեւս գիշերներն ալ ճամբաները կը պահէին որպէսպի մենք որ եւ է առիթէ չօդտուէինք : Մէկ կողմէ անօթութիւնը, միւս կողմէ վախն ու սուրը ամէն օր զոհեր կը խէին :

Անտառը սկսաւ անբնակելի դառնալ մարդկային արեան հոտէն : Վայրի գաղանները անհետացած էին անտառներէն : Գաղան կտրած էին շուները՝ որ մարդկային դիակներ ուտելով կտրուած էին, եւ երբ մարդ տեսնէին դայլի նման վրան ցատկելով կը փորձէին ուտել : Այդ պատճառաւ մենք մեր ձեռքով սպաննեցինք մեր շուները : Թշնամին շուներուն չէր զպած, նկատելով որ անոնք մեղմէ չեն ցատուիր, եւ անոնց միջոցաւ կը դանեն մեր թաքսացը :

Մեղի կարելի չէր մէկ տեղ մնալ : Կին ու երախաներէն շատերը արդէն բռնուած եւ Արածանիի անիծեալ յորձանքներուն յանձնուած էին : Կային դեռ վերապրողներ որ անտառի մէջ միշտ տեղ փոխելով կը պահէին իրենց չարքաշ գոյութիւնը :

Ինչպէս ըսինք, շատերը, խոտ ուտելով, վախէն —

գիշերուան անպատսպար վիճակէն — ցաւագար դարձած՝ կը հաղային : Ունէինք վիրաւորներ եւս : Ասոնց աղփողորմ ձիշերէն առաջնորդուելով՝ թշնամին կուգարմիացորդներս ալ գտնելու եւ տանջելէ յետոյ՝ ոչնչացնելու :

Օր մը հինգ հոգիով կը գտնուէինք Գուռնով կոչուած բարձր լերան վրայ, ուրիէ կը տեսնուէին մեր անտառի ամէն կողմէրը : Կէսօրին դեռ կար մօտ երկու ժամ, երբ տեսանք երկու ձիաւոր եւ Յ—Ա հետիոտն զինուած Քիւրտեր : Խաղեան կոչուած քրոտական գիշէին եկան, կարմիր եկեղեցիի ետեւէն, եւ մատն Սէրկի լերան ստորոտը : Շատ չանցած՝ սկան կրտել : Թէեւ մեղմէ բաւական հեռու էր, բայց զէնքի ձայնէն յայտնի էր որ մարդ կը սպաննուէր :

Հրացանաձգութիւնը տեւեց 2—3 ժամ : Քիւրտերը Սէրկիի ձորէն զուրս եկան ու գացին, մինչ մեր սիրալ կը տրոփէր : Գիտէինք որ այդ օրուան կորուսար մեծ էր : Իրիկունը երբ դարձեալ հաւաքուեցանք իրարու մօտ հասկցանք որ Մեղտի գիւղացի Սիսակը 25ընկերներով վրապաննուած է այդտեղ, թէեւ խմբակը անզէն չէր :

Ի՞նչ պատահեցաւ արգեօք, փամփուշտը պակսած էր, թէ անօթութիւնէ ուժասպառ եղած էին : Առիւծը մեռած էր : Սիսակը ինք մինակը կընար դիմադրել հազարներու :

Քանի մը օր վերջ Ս. Կարապետի վանքի ձորին մէջ հանդիպեցանք Հերկերտ գիւղացի Անձօ անունով երիտասարդի մը որ Սիսակի խումբէն ճողովրած էր, պատահէլով Քիւրտերու : Երկուքը սպաննած էր իր յունական մավզէրով եւ աղատուած եկած էր : Բացատրեց Սիսակի եւ ընկերներու դժբախտութեան բուն պատճառը, —

փամփուշտի պակասը :

Վանքի ձորն ենք այժմ ,ուր հաւաքուած է ահազին բաղմութիւն : Հոն էր մայրիկս , հօրեղորս կինը (Ներսէս եպիսկոպոս) . Հոն էր մայրիկս , հօրեղորս կինը (Ներսէս եպիսկոպոս) . Ամէնէն տարէցը 10 տարեկան (քոյրս Խաղալը 15 տարեկան էր միայն) : Հոտ հասած էին մեր գիւղացիներէն գեռ ուրիշներ ու մեր գաշտէն զանազան բեկորներ : Բոլորս իրար խառնուած մեր սուդը կուլայինք եւ մերթ իրար կը մսիթարէինք , թիւով թերեւս քսան հազարի կը հասնէինք : Մեծամասնութիւն կը կազմէին երախանները :

Բոլորիս ալ ճարը կտրած էր այլեւս :

Գտնուեցան երիտասարդներ որ գացին հեռու տեղերէ փախած թալանի անսասունները հաւաքեցին թերին , մորթեցին եւ բաժնեցին ժողովուրդին : Վառելափայտ շատ կար , կը պակսէր աղը : Բայց ո՞վ կը փնտոէր , հազիւ քիչ մը կը արակ տեսած գոմէչի միսը կը լափէինք , այդ մեծ օրհնութիւն էր արդէն :

Վանքի ձորը չուտով գարձաւ գերեզմանը այդ մնացորդ խլեակներուն , որոնք « Զանկի Տիւան » ին ապաւինած էին :

Սուաւոտ մը , անամպ երկնքի տակ ամառուան երիտասարդ արեւը իր ցոլքերը կը չողացնէր վանքի գմբէթներուն վերեւ , իսկ մենք ծունկի եկած կ'աղօթէինք Աստուծոյ եւ Ս . Կարապետին , հազար հազար անգամ մատաղ կ'ըլլայինք գմբէթի ծայրին թառած խաչին , որ շատ չանցած թուրքերու գնդակով վար պիտի գար :

Սոխակը կ'երդէր իր սէրը վարդին , պէսպէս ճնճղուկներ կը ճոռողին ուրախ , ազատ ու համարձակ , մեզմէ խելով նախանձի արցունքներ : Անդին օձերը կը

Փշային , ու մենք բնաւ լուր չունէինք որ մեղ ըրջապատած են աւելի մեծ օձեր , վիշապներ , գաղաններ երկուանի , սակայն աւելի գիշատիչ ... :

Լուսեցաւ հրազէնի առաջին պայմիւնը , անմիջական իրարանցում : Ոմանք կարծեցին թէ մեր տղոց ձեռքէն սիալմամբ պատահած էր , կրկնուեցաւ , ահա երրորդը , չորրորդը : Պաշարուած էինք :

Այդ տեղ եւս , մեր ուժասպառ վիճակին հետ կացութիւնը կը ծանրացնէր զէնքը չգոյութիւնը :

Այս թշուառ բաղմութեան մէջ ատրճանակներով մէկտեղ 100 զէնք կար :

Մինչ մեզ պաշարած էին վանքի մէջ խանուած սուարաթիւ զօրքը եւ հետեւեալ գիւղերու Քիւրակը . . . Բաղու , Սահակ , Խամշու , Խաղիան , Խլըճուխ , Կվարս , Պոկլան , Խըրպէկ , Սալանկօլ : Ասոնց վրայ աւելցուցէք նաեւ ոուսական սահմաններէն փախած Զէրքէզները որ կը վխտային մեր չուրջը : Մարդ գազաններու այդ վոհմակը կատաղօրէն կը յառաջանար , ընդիմութիւն չգտնելով իր առջեւ :

Մեր զէնքերու թիւը թէ քանակով եւ թէ որակով թոյլ չէր տար ճակատիլ , գիմագրել , փրկելու համար հսկայ բաղմութիւնը : Եւ անոնք հանդիպածը սուրէ անցուցին :

Իմ ձեռքէս բոնեց դարձեալ մեր Արօն եւ փարեցանք զինեալներուն որ իրենց կոնակները բոլորածեւ իրարուտուած ծունկի եկած էին : Ինձ նմանները իրենց մէջտեղը առած , բոլորին ալ ոտքերուն տակ ողորներով փաթթած էին , որ գիրք փոխած պահուն չսահէինք :

Այդ լարուած վիճակին մէջ կը սպասէինք , իսկ թշնամին երթալով օղակը կը սեղմէր : Երբ մեղ կը մօտե-

նային՝ համազարկով մը կը ցրուէինք զանոնք, ու դիրք  
կը փոխէինք։ Այսպէս մինչեւ իրիկուն։

Անդէն ժողովուրդը կոտորուեցաւ՝ աչքերը յառած  
վանքի գմբէթին։

Անծեալ այդ վանքը որ տարիներ շարունակ ուռ-  
ձացած էր նոյն ժողովուրդի լուժաներով, իր խեղճուկ  
Ս. Կարապետին միջոցաւ երբեք օգնութեան չփութաց։  
Այն Ս. Կարապետը որու գերեզմանին վրայ ծնրադիր ա-  
ղթելու կ'երթայինք, վախնալով որ « կը պատժէր » ...  
Սուրբը՝ բնաւ չհարցուց աղօթող բազմահազար մայրե-  
րը եւ նորափթիթ հայկակեան զաւակները որ մէկ օրուան  
մէջ ոչնչացան արեան ճապաղիքներու մէջ։ Եւ արիւնով  
ներկուեցան ոչ միայն այդ պատմական Վանքի քանի մը  
հազար քառ. մեդր անտառը իր ծառ ու ճիւղերով, իր  
քար ու սարով, այլեւ իր պարիսպներով եւ ցնորական  
սուրբին գերեզմանով։

Մթնեց։ Գաղանը նպատակին հասած էր ջարդելով  
ձեռք անցած կին ու երախան, հիւանդն ու ծերը, ան-  
խնայ։ Գիշերուան մութին հետ անհետացան Քիւրտե-  
րը, բայց հետեւեալ օրը դալու պատրաստութեամբ, իսկ  
զօրքը արդէն Վանքին մէջն էր։

Ու ողջ մնացողներս ինկանք անտառին մէջ իրար  
ինտուելով։ Ես ու Արօն իջանք այնտեղ ուր հաւաքուած  
էինք ցորեկին։ Հոն տեսանք Արոյի քոյրիկը 8 տարեկան  
եղիսը, գլխէն զարնուած։ Համբուրելէ յետոյ թաղե-  
ցինք։ Ի զուր փնտուեցինք մեր միւս սիրելիները։ Միայն  
փոքրիկ եղրայրս Ազաւը դասած էր հօրեղբօրս։ Օվոյի  
տղան Զաքարը զոր բերին յանձնեցին մեղ։

Երախան զիս տեսնելուն պէս ըստ։

— « Աղբար, մաման քնացաւ, չելաւ, ևս անօթի էր,

Զաքար դիս բերեց » :

Մայրիկս զարնուած է եղեր։ Մենք փնտուեցինքդիշեր  
ատեն մարմինը չգտանք, միւս բոլորը, տասը հոգի մեր  
ընտանիքն, բոլորովին անհետացան։ Հոտ տեսայ եւ  
մօրեղբայրս Յարութիւնը, իր ներկայութեան սիրու-  
փղձկեցաւ եւ լացի, բայց որովհետեւ եղբայրս Ազաւը  
քովս էր, քեռիս զիս սրտապնդելու համար քանի մը խօս-  
քեր ըստ եւ նեղացաւ ինծի թուլութեանս համար։

Այլեւս անկարելի էր մնալ այդ արեան դաշտը։ Որոշե-  
ցինք դառնալ Սէրկի լեռը, հակառակ պարագային յա-  
ջորդ օրը ոչ ոք պիտի աղատէր։ Ես ու Արօն փոխնի փոխ  
շալկելով եղբայրս մեկնեցանք ուրիշներու հետ։ Երբ  
հասանք հոն գտանք նաեւ Արոյի մայրը զոր կորսնցու-  
ցած էինք։ Առաւ մեղմէ Ազաւը, եւ ըստ որ մենք իր  
մօտ չմնանք։ « Պէտք է միշտ հեռու ըլլանք, գուցէ ա-  
զատուինք ու վերակազմենք տան օճախը»։ Ես ու Արօն  
համբուրուեցանք ու զնացինք Սէրկի լեռան ձորը, հոն  
եւս կային Դաշտի զանազան մասերէն հաւաքուած 2-300  
հոգի որոնք ունէին 60 կանոնաւոր զէնք։

Այդ տեղ էր որ 3 — 4 օր առաջ սպանիուած էր Սի-  
սակը իր ընկերներով։ Տեսանք մարմինները, մերկ, ու-  
ռած ու անճանաչելի դարձած։ Արեան մէջ շաղախուած  
մէկ մէկ շապիկ ունէին իրենց անշունչ մարմիններուն  
վրայ եւ վէրքերը սկսած էին որդերով ծածկուիլ։ Անկա-  
րելի էր երկար մնալ հոտ։ Պէտք էր այդ գիշեր իսկ  
բարձրանալ լեռան գագաթը, նախ աւելի ապահով ըլլա-  
լու, երկրորդ՝ այդ սոսկալի տեսարանէն խուսափելու  
համար։

Մրջիւնի նման շլթայ կազմած սկսանք բարձրանալ։  
Հաղիւ ծայրը բարձրացան, լոյս էր արդէն։ Այդ հսկայ

լեռը (Սէրկի) որ առաւօտները երկար ժամանակ մեր գիւղի արեւը կը ծածկէր, այդ օրը անզօր էր ծածկելու մեր արեւը, քանի որ մագլցած էինք իր գաղաթը:

Յողնած եւ դեղնած, իրացու երես կը նայէինք: Կը զնէինք մեր չուրջը: Իննակեանի բարձրագոյն գաղաթն էր այդ, ուրկէ կը տեսնուէին մինչեւ Ախլաթ ու հեռուները, մէկ խօսքով ծուրուբերանի ամբողջ նահանդը, իր սար ու անտառով, իր դաշտ ու ձորով, երբեմնի շէն գիւղերով, սեւ սեւ վրաններով:

Անդին Ներբովլը իր հասակը ծոսծ սուգը կուլար Հայոց աշխարհին, Նէրբովլը, Հայկի պաշտպանը, Բէլի գերեզմանը, Աղբիւր Սերորի հսկայ օթեւանը: Հապա Տալորի<sup>9</sup> կը, ուր հասակ նետեր են « Սասմանց ծոեր » առիծածեւ Մհերը, իր հինգ ճժերը, Յրան Վէքօ, Ճնձ-դափորիկ, Ճնով Օհան, Խորդուսան, Դաւիթ Անյաղթ որդին Մհերը: Սիրուն Սասունը, Հայրենի մեր տունը, որ փախցուցած էր թշնամու քունը...

Անդին Աշտիշտար, Սահակ Հայրապետ, Հայ Մշակոյթի փառքի կարապետը, իրեն օղնական Մեսրոպ Մաշտոցը, Հայ մտքի անմար հնոցը, սիրուն Հացիկը՝ իր մայրանոցը:

Անդին Խորոնքն է (Մայրն Խորենացուն) տիսուր նստած անձէն ու անձուն, ինքն էր որ ծնաւ Հայոց Պատմութեան այս գէմքը ցցուն: Ու գեռ ինչ փառքի ու սրբութեան վայրեր: Զկայ թիղ մը հող, չկայ բլրակ մը որ իր պատմութիւնը չունենայ Մամիկոնեաններու այս փառուր հայրենիքին մէջ:

Մեր աչքերը յառած աջ ձախ, գեռ կը մտածէինք ու կը խորհրդածէինք, երբ անիծեալ թնդանօթի գոռումը խղեց լոռութիւնը: Արեւը հաղիւ սկսած էր տաքնալ, երբ

թնդանօթի յաջորդական հարուածներ լսուեցան քաղաքէն: Այնպէս կը թուէր թէ քաղաքի հայկական թաղը կը քանդէին: Երկար լսեցինք ահազդեցիկ այդ ձայնը որ կը շարունակուէր:

Ու ահա մօտէն անմիջական հրացանի ձայներ որ եկան խղելու թնդանօթի որոտումը:

Պաշարուած էինք: Հսկայական այդ լեռը շրջապատուած էր ճերմակ « քոլոս » ներով: Լեռը անմատչելի էր սակայն, լերան առջեւէն լայն ճամբայ մը կ'անցնէր: Հսկառակ շրջապատը անտառ: ըլլալուն, ճանապարհի երկու կողմն ալ լերկ էր: Ուստի երբ Քիւրտերը ատկէ կ'անցնէին, մերինները վերէն խփելով կը զգեանէին այդ արիւնաբռուները:

Կը յիշեմ մեր Օվոյի որդի ներսէսի — իմ ուսուցչին, մէկ խօսքը.

— Հայրիկ, այն քոլոսով հպարտ Քիւրտը զարնե՞մ, որ գուրանէն կ'անցնի:

— Զարկ տեսնեմ, տղաս, ըսաւ հայրը:

Ներսէսը կրակեց իր ուղածը զգեանելով եւ անոր յաջորդեց երկորրդ մը: Կոփւը կատարեալ էր այլեւս, մեր ուժերը ծարաւէն կը տառապէին լերան այդ ապառաժ գաղաթին արեւէն դիմաց: Մեր միակ յոյսը կանխաւ թրջուած հագուստներն էր որով կը թրջէինք մեր լեզուն: Զուր ճարելու միջոց չկար: Ոչ աման ունէինք, եւ ոչ ալ կարելի էր ողջ՝ առանց կոտրելու վեր հանել զայն:

Թշնամին իր քանի մը մարդու կորուստէն կատղեցաւ եւ սկսաւ սաստկացնել իր յարձակումները: Քիւրտ մը մեր մէջ տեսնելով զերկերու գիւղացի տէրտէրը, կ'ոռնար.

— « Քըշիշ, քըշիշ, քու տա տը ուլի, ըզ պավի Մա-

մըս ըմ : (Տէրտէր, աէրտէր, ո՞ւր կը փախչիս, ես Մահմէտի հայրն եմ) :

Իսկ մեր արխասիրտ տէրտէրը Քիւրտին կը պատասխանէր իր լեզուով .

— Դու ժի մը ուրվը, ըզ գալէ Մամըտ . (դուն ալ մի փախչիր, ես Մահմէտի մեծ հայրն եմ) :

Եւ իր տասմոց մաւզէրով խիեց, լերան կողէն վար գլորեց Մահմէտի « պաւոն » :

Քրտական ուժը անհաշիւ էր : Բարեբախտաբար մեր գիրքը անտափիկ էր : Կարկուտի նման դնդակ կը տեղար, երբ յանկարծ ոտքէն վիրաւորուեցաւ մեր աննման ներսէր : Արեւը մար մտնելու մօտիկ էր եւ Քիւրտերը նահանջեցին : Այսպէսով մենք ունեցանք քանի մը վիրաւոր, իսկ Քիւրտերը տուփի զգալի կորուստ :

Մենք եւս ստիսուեցանք վար իջնել, մեր զիրքը փոխելու համար : Հակառակ պարագային հետեւեալ օրը փամփուշտները պիտի հատնէին եւ պիտի կոտորուէինք : Վերցնելով մեր վիրաւորները, իջնք վար : Այդքան մարդ իրարու հետ պտափ անկարելի էր, ուստի խմբակներու բաժնուեցանք պատսպարուելու համար բուլերու եւ պուրակներու մէջ : Ի զուր վիրադարձնեք վինտուելով Արօն, մայրը չորս երախաներով : Քիւրտերը գըտած ըլլալով դայն, 10 տարեկան Ապրշում անուն աղջնակը տարած էին իրեւ ջուր բերող իրենց, իսկ մայրը միւս երախաներով հոն թողած, որովհետեւ այդ Քիւրտերը մեր ծանօթներէն եղած էին : Սնոնց հեռանալէն յետոյ զաղթական Քիւրտեր կը հանդիպին, կը չարչարեն խեղճ կինը՝ դրամի տեղ ցոյց տալու համար : Երբ կը տեսնեն որ զուր է այդ փորձը, կատղելով տեղն ու տեղը կը սպաննեն դայն, նոյնպէս եւ երախաները : Այս իրո-

դութիւնը մեղ պատմեց քիչ հեռուէն պահուած ուրիշ հայ բեկոր մը որ թէկ այդ օրը ազատուած էր, սակայն յետոյ ինք եւս մեռաւ թշնամու կրակով :



Ինչպէս միշտ, անգամ մը եւս ոռուսական սահմանագլուխէն եկած գաղթականութիւնը ետ վերադարձաւ : Անոնք կապուած կը մնային իրենց ծննդավայրին, Ռուսը երբ յառաջ կը խաղար, իրենք ալ կը փախչէին : Ռուսը երբ կը նահանջէր, կը վերադառնային նաեւ քիւրտ եւ չէրքէլ այդ զաղթականները :

Այժմ անոնց հեռացումով մենք կրնայինք օդտուիլ մեր ցանած ցորենի արտերէն : Գիշերներն ալ առաջուան նման կը մտնէինք մեր զիրքը, ուր կը հանդիպէինք թալանէն ճողովրած մեր անսառուններուն — զոմէշ, եզ, կով եւայլն : Մեր գոյութիւնը պահելու համար ստիպուած կը մորթէինք մեր այնքան հաւատարիմ կենդանիները :

Մեր զրացի կիկօեան Սահակի գոմէշը որ զէնքի ձայնէն կատղած էր, կը յարձակի Քիւրտերու վրայ եւ 1 — 2 հոդի կոտոշահար կը ստոկեցնէ, ապա գնդակահար կ'իյնայ վրիժառու կենդանին : Գիշեր մը դարձեալ բաւական թիւով Հայեր հաւաքուած էինք մեր զիրքը, որ թալանէն, ջարդէն, առաջուան պէս այրուած չէր : Կանխամտածուած ծրագիր : Տէրը մեռցնել՝ տուները իրենց պահելու համար :

Այդ զիշեր կարծես ամէն մարդ կեանքէն զդուած՝ զգուշութեան որ եւ է փորձ չէր ըներ : Կրակ վառել փողոցներու մէջ, աղմուկ հանել եւն : Նոյնիսկ զէնքի ձայն լսեցինք մերիններէն, հակառակ ոմանց խոհեմութեան եւ համբերութեան քարոզին :

Կատարուեցաւ անխուսափելին : Քիւրտերը պաշարեցին գիւղը : Մօտակայ Զիարաթ գիւղէն միւտիրին զօրքն ալ կը մասնակցէր : Կարկուտի նման զնդակ տեղալ սկսաւ : Լոյսը մօտ էր, եւ մեր վիճակը անել : Պէտք էր որ եւ է ձեւով անմիջապէս հեռանալ, ուստի մեր ուժերը կեդրոնացան նոյն ուղղութեան վրայ եւ համազարկով մը գիշերուան մութի օգնութեամբ հեռացանք, ցրուելով այս ու այն կողմ, տալով անչուշ զոհեր ալ որ այլեւս մահը կը նախընտրէին գաժան կեանքին :

Ես դարձեալ փրկչիս՝ Արոյի հետն էի, զատուած ուրիշներէն : Զիրցանք հասնիլ անտառը, այլ գիւղի արեւելեան կողմը, մեր գերեզմաններու ներքեւ խոտերու մէջ կոնակի վրայ պատկեցանք : Վարժուած էինք այլեւս, ինչպէս պառկէինք այնպէս անշարժ պիտի մնայինք, մինչեւ որ մթնէր եւ ոտքի ելլէինք, որովհետեւ մարդուսները ամէն տեղ էին եւ փոքր շարժումով մը մեր կեանքը վտանգուած էր :

Այդ օրը եւս չուցացան անոնք : Գիւղը խուզարկելէ յետոյ ելան շրջակայքը մեղ վնասելու : Հազիւ 20 մեդր մնացած էր որ մեր վրայ կոխէին, շարունակ կը պոռային իրենց լեզուով . երբեմն ալ հայերէն .

— « Հայեր, ելէք ճեղ տեսած ենք, մի վախնաք, չենք սպաններ » :

Ես քիչ կը մնար ոտքի ելլէի, կարծելով թէ իսկապէս տեսնուած ենք, սակայն քովս պառկող առիւծը՝ Արօն որ պիտի ըլլար ապագայ Հայաստանի զինուորը, ականջէս կը փսխսար որ չչարժիմ, կ'ըսէր թէ անոնց կանչերը կեղծ են, անոնք մեղ չեն տեսած : Իսկապէս չէին տեսած եւ անցան զացին : Մեր այդ օրուան ապահովութիւնը ան էր որ մեր տեղը բաց ըլլալով, որ եւ է կասկածէ ազատ

մնացած էր : Վայ էր մեղի եթէ չուն ունենային իրենց հետ : Քիւրտերը վերադարձան իրիկունը ուշ ատեն . գեռ մենք անշարժ էինք : Երբ անոնք անցան գացին, մենք ալ ելանք եւ անտառին մէջ գտանք մեր Օվօն, իր զաւկին, Ներսէսի մասին հարցուցինք : Ինչպէս գրած էի, Ներսէս ութիւն վիրաւորուած էր քանի մը օր առաջ : Պատասխանեց թէ տղուն ոտքը երթալով վատթարցած էր եւ ըստիպուած էր գիշեր ատեն տանիլ Քիւրտերու Խալածուխ կոչուած գիւղը եւ յանձնած Շապապ անունով Քիւրտին որ բարեկամ էր : (Յետագային ուրիշ Քիւրտերու մատնութեամբ թուրք զինուորներ մարդուն տանը մէջ վերջ տուած էին մեր սիրելի Ներսէսի կեանքին) :

Այն գիշեր եւս անցաւ : Ես ու Արօն դարձեալ բաժնուեցանք եւ գացինք ելանք Հասան Պէկ կոչուած լերան ժայռոտ կատարը, վնասելով գտանք ծակ մը քարերու մէջ որ աղուէսի բոյն էր : Իսկական տանջարան մը եղաւ մեզ այդ օրը, շատ նեղիկ էր ծակը եւ երկուքս հաղիւ սեղմուեցանք, յատակը խոնաւ էր եւ քար, ինչ որ հաղ պատճառեց մեզի : Կացութիւնը վտանգաւոր էր : Երբ ըստիպուէինք հազար, քուրջ կը խօթէինք մեր բերանը, որպէսզի ձայնը դուրս չելլէ : Այդ օրն ալ անցաւ : Ցորենը հասաւ եւ մենք անով սկսանք ապրուիլ ճիշդ վայրի գաղաններու պէս, ցորեկը պահուած, գիշերը սնունդ հայթայթելով զբաղած :

Մեր ամբողջ ընտանիքը չքացած էր այլեւս : Իր գողգոթան կ'ապրէր միայն մեծ հօրաքոյրս Մարիսամը, չուրջ 75 տարեկան, ոտքերէն հաշմանդամ : Այս ակարութիւնը ունեցած էր չորս տարեկանին, հիւանդութենէ մը յետոյ, ու այդպէս կոյս ապրած էր մինչեւ 75 տարեկանը եւ ականատես եղած էր շատ մը ջարդ ու թալաննե-

բու : Այս վերջին արհաւերքին ալ դժբախտութիւնն ունեցաւ տեսնելու իր սիրելիներուն եղերական վախճանը, ինչպէս համայն հայ ցեղին : Մահ կը փնտռէր եւ մահը չէր գար, նոյնիսկ Քիւրտերը զնդակ մը չէին զոհեր իրեն : Ինձ եւ Արոյին վիճակուած էր ամէն դիշեր երթալ իր քով, ջուր տանիլ եւ քիչ մը ցորենի հատ, կամ բանջար հասցնել ու համբուրելով հեռանալ : Ան չէր ուղեր մնալ նոյն տեղը. կը կասկածէր որ հետեւեալ օրը դահճները ատկէ պիտի անցնէին : Զէր ուղեր ոչ թէ իր կեանքին վախճալով, այլ անոնց երեսները չտեսնելու համար :

Այդ ճիւաղները չըջանի դիւզերու Քիւրտերն էին : Բոլորն ալ կը ճանչնային մեր կենդանի նահատակը, առոր համար չէին սպաններ, այլ կ'անարդէին ըսելով .

— « Ահա բոլորը այսպէս այնպէս ոչնչացուցինք, եւ քեզ կը թողունք նալիքլամա » :

Գիշեր մը գարձեալ իմեղճ հօրաքոյրը մեր տանիքին ետեւ ցորենի արտին մէջ թողած պիտի հեռանայինք, երբ յուղուեցաւ, դողաց ամբողջ մարմնով եւ ըսաւ .

— « Ճժեր, ճեր արեւուն մատաղ էղնիմ, էրէկ դուք գացիք էրազմ տեսայ, 25 մոմ կը վառէր մեր ժամու խորանին, մէկ մը եկաւ փէց զմոմեր ընցուց, էրկու հատ թողեց վառ : Էտ էրկու մոմ դուք էք որ պիտի աղատուէք ու չէնցնէք զմեր օճախ : Լաօ մէկ բան կ'ըսեմ ձզի . չմոռնաք զմբ արուն, զմբ արուն, զմբ արուն » :

Ու վերջացնելէ առաջ ըստաւ որ « իմ վերջի օրն է, էլ զիս չք տեսնի » :

Մենք եւս այդ խօսքերու վրայ յուղուած փաթաթուցանք իրեն, լացինք, եւ ապա լոյսը մօտ ըլլալով, արտօնեց մէզ երթալ հեռանալ :

Իսկապէս գացինք ու այլեւս չտեսանք իմեղճ հօրքուրը : Միայն ստուգեցինք որ քաշած զինք նետած էին մեր մեղուանոցի մէջ, եւ կրակ տուած այրած : Ինչպէս կ'ընէին վերջին անդամ գրեթէ բոլորին, կին ու երախայով կը լեցնէին տուները եւ կրակը կուտային, ինայելու համար իրենց փամփուշտը : Երբեմն ալ կ'առաջնորդէին Մուրատ գետի եղերքը եւ ողջ ողջ ջուրը կը լեցնէին, չենթարկուողը սուխնահար ընելով, իսկ լողալով ազառուելու փորձ ընողներն ալ զնդակահարելով . . . :

Մէկ խօսքով երիտասարդները ուղղակի սուրէ կ'անցընէին, ծանօթ դէմքերը ողջ ողջ կը բրդէին : Իգական ցընէին, ծանօթ դէմքերը ողջ ողջ կը բրդէին ենթարկելէ յեսեփի երիտասարդութիւնը իրենց կրքին ընթարկելէ յեսեփ՝ կ'այլրէին տուներու մէջ, երախաներով ու ծերետոյ՝ կ'այլրէին դանձին գտնէին, զոյտ տոտիկըով : Երախաները երբ առանձին գտնէին : Վերջապէս անսահման ներէին բռնած քարին կը խփէին : Վերջապէս անսահման անդութիւն գործեցին ձէնկիպիսաններու եւ լինկթիանդութիւն թոռները . . . Իսկ մենք իրեւեւ ապաւէն ուժուներու թոռները . . . Իսկ մենք իրեւեւ ապաւէն ուժէինք մեր անհամար « սուրբերը », որոնց չատ աղօթած նէինք երաներ անհամար « սուրբերը », որոնց չատ աղօթած : Աւետարանը կը էինք եւ չատ խունկ ու մոմ վառած : Աւետարանը կը էինք եւ չատ խունկ ապատիկին առջեւ եւ գարձնել պատուիրէր խոնարհիլ ապատակին առջեւ եւ գարձնել պատուիրէր չամար : Աւեմիւսը, արքայութիւնէն զըրկուելու համար : Աւեմիւսը հասան իրենց նպատակին, թուրքիոյ հայ տարանիչները հասան իրենց նպատակին, թուրքիոյ հայ ժողովուրդին կործանումով . . .

5.— ՃԱՐԱՀԱՏԱՅ ՅԱՆՉՆՈՒԵՑԱՆԻ ՔԻՒՐՑԵՐՈՒՆ

Սովորականի նման իրիկուն մը եւս երբ հանդիպեցանք մեր հաւաքատեղին, մնացած էինք հազիւ 20 տըղայ, 14—20 տարեկան: Նոյնքան մըն ալ յաջողած էին անցնիլ Ռուսերուն մէջ որ կը տիրէին Տուրութերանի արեւելեան մասին:

Այդ աղատուղներու մէջ կային մեր հօրեղբայրներէն 0վօ, Խողիկեան, Հլլաթ եւ Խաչիկ Թաղէսուեան, Միսակ Մելիքեան, եւ երկու զաւակները՝ Գարեգին եւ Գեղամ, Քեռիս Յարութիւն Սերովիրեան եւ իր հօրեղբայրէն Արշակը, մեր գիւղացիներէն Միսակ Գէորգեան, Միհրան Ակորեան, Մարիամի Տիգրան, Գալոյի Արութ, Մկրոյի Բագրատ եւ իր հօրեղբայրը Սիմօն եւ ուրիշներ:

Մնացող քանի մը երիտասարդներուս համար ամէն դուռ փակ էր այլեւս: Կ'ուղէինք մենք եւս հասնիլ ուռւս բանակին, սակայն քիւրտ գաղթականները նորէն խուճապահար կը փախչէին եւ անկարելի էր մեր նպատակին հասնիլ: Ուրիշներու նման բռնուելով պիտի ջարդուէնք:

Ուստի որոշեցինք ենթարկուիլ մեր ծանօթ Քիւրտերուն: Ռուգիւեաւ անօթութենէն ու սարսափէն կմախք դարձած էինք: Մեր պահած առարկանները եւս իրենց յանձնելով յուսացինք ապահովել մեր տաժանելի գոյութիւնը:

Այդ գիշերն իսկ ուղղուեցանք Խամշլու կոչուած քիւրտ գիւղը եւ ցրուեցանք մեր ծանօթ Քիւրտերու տունները:

Մեզ փնտող, մեղ հալածող որսորդներու մէջն էինք

այժմ:

Իւրաքանչիւրս մեր ծանօթներուն մօտը սակայն: Արոն եւ ես, Խասոյի Ըմբրի տունն էինք: Այս Քիւրտը մեր անտառի մշտական պահապանն էր, եւ վարձատրուած էր տարեկան 10 քիլէ ցորենով, (իր ամբողջ ընտանիքի տարեկան հացի միակ միջոցը):

Այժմ մէնք էինք իր ծառան, հլու եւ հնաղանդ: Հոգ էր նաեւ Արոյի քուրիկը՝ 10 տարեկան աղջնակ Աղլըշումը որ լեռը ապաստանած ժամանակ մօրմէն առած բերած էին, իրբեւ ջրկիր պահէլու:

Քիւրտը մեղ տեսնելուն պէս լալով եւ սիրով ընդունած էր: Իրեն հետ լացինք անշուշտ եւ մենք, սակայն մեր ահաւոր տառապանքը ու անօթութիւնը կիսովին անզայ դարձուցած էին մեզ, եթէ ոչ լաւագոյնն էր մեռնիլ գնդակով մը քան գալ յանձնուիլ գայլերու վոհմակին որ պատած էր մեր շուրջը:

Շուրջ երեք ամիս անցած էր մեր կրած սարսափներէն եւ առաջին անգամն էր որ սեղանի վրայ նստած հաց կ'ուտէինք: Մեր աչքերը անօթի էին, իսկ Քիւրտին աչքերը կուշտ:

Զարդէն առաջ մէկ կով չունեցողը, այժմ կը համրէ 15 կով եւ անհամար ոչխար: Գալով հացին, այդ Քիւրտերը որ ցորենի հացի մասին գրեթէ գաղափար չունէին, այժմ ամբարներով լեցուն ցորեն ունէին, նոյնիսկ պատրաստ ալիւր:

Մէկ երկու օր այսպէս պահուած էինք Քիւրտին ախուին մէջ, երբ յանկարծ, Ըմբրը մեր առջեւ բերաւ հօրեղբօրս՝ Պաղտասարի երկու փոքրիկները, Յովսէփ եւ Սանասար, առաջինը 8 եւ երկրորդը 4 տարեկան, որոնք վանքի ձորի գէպքի օրը կորսնցնելով իրենց մայրը, նոյն

այդ մեղ ապաստան տուող Ըմբի ձեռամբ բերուած էին  
գիւղ : Գիշերները կը մնան եղեր Ըմբի և երբեմն ալ իր  
եղրօր Հըսանի ախոռին մսուրները :

Երկու երախաները երբ մեղ տեսան , աղջած մեր ե-  
րեսը կը նայէին առանց աչք թարթելու : Ոչ ալ խօսք մը  
փոխանակեցին : Իրենց սիրտը քարացած էր և լեզուն  
անշարժացած : Միայն փոքրիկ երախան՝ Սահասարը եր-  
կար նայելէ յետոյ ըստ ինծի .

— « Աղբար , քո արաղչին կտրտած է , տուր ինծի ,  
իմս տամ քեզի , որ աւելի նոր է » :

Եեղան երախան չէր գիտեր որ մեր արաղչին շուտով  
քրտական գլխարկի սկիտի փոխուէր և շատ չանցած  
ժանտարմաներու ձեռքը մատնուելով ևս ու Արօն մահ-  
ուան պիտի առաջնորդուէինք :

Ամբողջ կեանքիս ընթացքին այնքան դատնացած չէր  
հոգիս որքան երբ տեսայ այդ երկու երախաներուն աղ-  
շահար նայուածքը և քարացած լուրթիւնը :

Չորս տարեկան երախան որ կ'ուզէր իր նոր արաղ-  
չին ինծի տալ , եւ իմ գլուխուած գլխանոցս առնել , կ'ըմ-  
բռնէր ուրեմն որ իր վերջին օրերն էին , եւ թէ մեր ներ-  
կայութիւնը խարուսիկ էր :

Այդ օրն իսկ Արօն եւ ևս բոնուեցանք ու գացինք :  
Փոքրիկ Սահասարը մսուրէն վար ինկած եւ ոտքը կու-  
րելով , իր եղրօր՝ 8 տարեկան Յովսէփի « խնամք »ին էր  
մնացեր , քիչ յետոյ անասուններու ոտքերու տակ մահա-  
նալու համար : Ըմբի եղբայր Խամայիլը տարած թաղած  
էր երախան , սակայն ուրիշներ գիտեր հանած եւ շունե-  
րու առջեւը նետած էին : Իսկ Յովսէփը մնացած էր մի-  
նակ , երբ օր մը գիւղին մէջ Գըմ Մըհէկի Լըոյի լամու-  
կը բռնելով , երախան վառած թոնիրը կը նետէ : Այսպէս

կը վերջանայ երկու փոքրիկներուն արեւը :

Մեղ տանող ժանտարմաները յատկապէս կը պար-  
տէին քրտական գիւղերը , մնացորդ հայ բեկորները հա-  
ւաքելու և ոչնչացնելու համար :

Անոնք մեղմէ առաջ գտած էին նաեւ Արոյի քեռին ,  
Ակօն եւ երկու երիտասարդ կիներ , զորս Քիւրուերը բե-  
րած եւ անոնց հետ ամուսնացած էին : Խամ շլուէն կ'ա-  
ռաջնորդուէինք Սահակ կոչուած գիւղը , նոյն նողատա-  
կով :

Ճամբան ժանտարմաներէն մէկը ձիէն վար իջնելով  
սանձը կնոջ մը յանձնեց : Սանձակոծ երիվարը զապէլ  
կնոջ գործ չէր : Պատուախնդրութենէ մղուած , մօտե-  
ցայ եւ կնոջ ձեռքէն ձին առի : Բայց ձիուն տէր գաղանը  
տեսնելով եղածը , զիս վարձատրեց մտրակի քանի մը  
Հարուածով եւ ձիուն սանձը նորէն յանձնեց նոյն կնոջ :

Հասանք քրտական գիւղը « Սահակ » : Գիւղապետը  
մաքի մը իսորովելով հրամցուց ժանտարմաներուն , ո-  
րոնք մեղի ալ բաժին հանեցին : Այդ գիշերուան ամբողջ  
ընթացքին երկու Հայուհիները ենթարկուեցան հինգ  
ժանտարմաներու գաղանային կիրքերուն : Կէս գիշերին  
ձիւաղները կուռեցան առաջնորդեանը մասին : Երբ մեր  
Արոյի քեռիին հարցուցի թէ ի՞նչ էր իրենց կուիւն պատ-  
ճառը , ըստու — « Լաօ , մեր պատիւն ըրած են իրենց կո-  
ւալիննորք » , ակնարկելով երկու կիներու վիճակին :

Հետեւեալ օրը մեր աղատարար Քիւրտը , կաշառքով  
գաղանի պիտի վերադարձնէր մեղ , երբ վրայ հասա-  
ժանտարմաներու ուրիշ խումբ մը որ պատերազմի հա-  
մար պարէն կը հաւաքէր : Այդ խումբին պետն էր շէյի  
Մահմուտ , որ զիս տեսնելով ուզեց առնել իբրեւ խզմէթ-  
ձի : Մինչ ինձ համար մահը նախընտրելի էր քան թէ Ար-

ըոյէն բաժնուիլ : Ի վերջոյ համոզուեցայ որ երկուքս ալ պիտի գնդակահարուէինք եթէ ես շարունակէի յամառութիւնս , ուստի տեղի տուի մնալով Շէյլ Մահմուտի մօս :

Իսկ Արօն մէկ արծաթով գնուեցաւ Հմըրի կողմէն եւ վերադարձաւ Խամըլը դիւզ :

Շէյլ Մահմուտը աման մը տուաւ ձեռքս եւ ուրիշ ժանտարմայի մը ընկերակցութեամբ սկսանք իւղ հաւաքել դիւզէն :

Այս առիթով հանդիպեցանք տարիներ առաջ տաճկցած հայ կնոջ մը տունը : Անոր ծնողքը մեր դիւզը հաստատուած էին քանի մը տարիէ ի վեր : Տաճկցած հայուհին դիս տեսնելով ճանչցաւ եւ աղի արցունքով թրջեց իմ դեղնած երեսներս : Ժանտարմայէն խնդրեց քիչ մը միջոց , վրաս - դլուխս կարկտելու համար : Թոյլատրուեցաւ :

Հաստ չանցած , երկու աչքերէն ցաւագար մը որ ծանօթ էր « Քոռ Կոռը » անունով , եկաւ գտնուած տունս եւ անմիջապէս հարցուց . . . « Այս հայու տղան ուրկի՞ց հոռ » : Հայուհին բացատրեց ո՛վ ըլլալս . եւ Երբ ճանչցաւ , ըստւ .

— Լաօ , մն պաւեղը պը վի խըմէ հան հուր գըրիյէ : (Տղայ , ես քո հայրը այս սուրով բրդած եմ) :

Նոր հասկցայ թէ հայրս ի՞նչ պարագաներու տակ սպաննուած էր :

Շէյլ Մահմուտ իր պաշտօնը կատարած ըլլալով , եկաւ զիս առաւ ատկէ եւ մեկնեցանք իր բնակած դիւզը , Անձառ , որ զուար քրտաբնակ էր եւ իսկապէս ան-ծառ :

Այդ դիւզը երթալու համար հարկ էր անցնիլ մեր դիւզի ներքեւէն , եւ Մեղտի եւ Նորակ հայ դիւզերէն :

Այսպէս օր ցերեկով տեսայ մահաբոյր ու աւերակ ծննդավայրս : Երբ Նորակ դիւզը հասանք , հոդ կը գտնըռուէին քանի մը Քիւրտի տուներ : Կալերու մէջ ժանտարմաները խօսքի բոնուելով անոնց հետ , ինձի ըսին որ կամաց կամաց քալեմ , մինչեւ իրենց համնիլը : Հազիւ քանի մը քայլ առած էի , երբ ըրջապատռեցայ Քիւրտերէ : Բարեբախտաբար մէկը ծանօթ էր մեր ամբողջ ընտանիքին եւ կանխեց կեանքիս սպասնացող վտանգը :

Հեռացնելէ յետոյ միւս Քիւրտերը , զիս իր մօս պահէց մինչեւ որ Շէյլ Մահմուտը հասաւ , եւ դացինք Անձառ դիւզը : Երբ հոն հասանք , անունս՝ Մահմէտ՝ փոխեցին Մուսթաֆայի : Ինձ յանձնեցին մէկ մատակ եւ երկու կով , դաշտը տանիլ արածելու համար , ծանօթացուցին զիս իրենց դրացի քիւրտ հօտաղներուն :

Անունս փոխուած էր եւ աղաս ալ զօրաւոր , բայց դարձեալ խաղաղ չեղաւ իմ կեանքս : Արօտավայրի մէջ իւրաքանչիւր քանի մը մէթրին դիսակներ շարուած էին հին ու նոր : Օր մըն ալ ընկերակիցներս զիս առաջնորդեցին ձոր մը ուր նահատակուած էր մեր դրացի Խէյդիկան դիւզի Ռես Յակորը : Իրենք քարերով սոկորները կը ջարդէին եւ կ'առաջարկէին որ ես ալ հետեւիմ իրենց օրինակին : Զկրցայ կատարել հրամանը , կոկորդս կը սեղմուէր եւ արիւնս կը սառէր , մանաւանդ որ կը պարտադրէին նաեւ անարդէլ ամբողջ սրբութիւններս ու ծընողքս :

Լուս էի եւ քարացած : Կատղած շուները չորս - հինգ հոգիով վրաս յարձակեցան եւ ըսին .

— Դուն արժանի չես Մուսթաֆա անունին : Բաէ հիմա հայ անունդ :

Որքան փորձեցի խուսափիլ , անկարելի եղաւ ուստի

Ըսի — Լեւոն :

Բաւական կատակել չարչարելէ յետոյ, սկսան երգ  
մը հիւսել վրաս, որ շատ կը պատշաճէր օրուան վիճա-  
կին :

Աչա այդ երգը իրենց լեզուով, ինչպէս նաև թարդ-  
մանութիւնը .—

Զաման զաման է Քուրտանը  
Խանուն նիզամ է Թրքանը .

Տըլի հալէ տը Փըլանը

Լեւոն պույէ Պըսուլմանը :

Թարդմանութիւնը .—

Ժամանակը Քիւրտերուն է,  
Կարգ — կանոնը Թուրքերուն է,  
Վա՛յ Հայերու վիճակին,  
Լեւոն Միւսիւլման է եղեր :

Ասոր վրայ դացի աղայիս բողոքեցի, հաղիւ քիչ մը  
նեղացաւ ու այդպէս անցաւ : Հայահաւաք ժանտարմա-  
ներու խումբ մը օր մը աղայիս բացակայութեանը բռ-  
նեց զիս : Աղայիս կինը միջամտեց, սակայն անօդուտ :  
Բուն փրկիչս եղաւ հինդ դրուշը, որ անարգանքի դուռ  
բացաւ ինձ հանդէպ : Ընդ ամէնը հինդ դրուշ կաշառք  
տուած էին զիս աղատելու համար եւ միշտ երեսս կու-  
տային : Երեւի գարձեալ Ռուսը մօտեցած էր որ այդ ըն-  
թացքին մէջ կը դտնուէին :

Շատ չանցած, դարձեալ բոնուեցայ եւ այս անդամ  
հինդ դրուշը խնայուեցաւ, մահաւանդ որ դտնուած տու-  
նը, Դոմ գիւղացի Հայուհի մըն ալ կար :

Դարձեալ չէյլ Մահմուտը բացակայ էր եւ ճակա-  
տագիւրս կը դտնուէր կինջ ձեռքը : Կինը ինայելով երկ-  
րորդ անդամուան հինդ դրուշը, իր ապարը, չէյլ Սօֆի

դուհեց հինդ դրուշը եւ ես անդամ մը եւս ազատուեցայ,  
իյնալով վերջինիս ծառայութեանը մէջ : Իմ ալ վափաքս  
այդ էր, որովհետեւ անոնք շատ աւելի բարեխղճ էին  
քան չէյլ Մահմուտի կինը, որ քաղաքացի թուրք էր եւ  
կծծի : Շատ անդամ անօթի կը թողուր զիս ու խեղճ հայ  
կինը :

Չէյլ Սօֆիին տունը մնացի քանի մը օր, եւ դարձ-  
եալ մատիռուեցայ : Այս անդամ եւս հինդ դրուշը փրկեց  
կեանքս :

Օր մը անասունները դաշտ տարած կ'արածէի : Եր-  
կու ժանտարմաններ պատահեցան ինձ, դէմքէս անմիջա-  
պէս հասկցան Հայ ըլլալս եւ անունս հարցուցին : Էսի՝  
Մուսթաֆա : Երբ քիչ մը լասկու տուին, հասկցան Հայ  
ըլլալս, եւ անմիջապէս իրենցմէ մէկը փամփուշտը հրա-  
ցանի մէջ գնելով բլթակը քաշեց : Մինչ ես կը սպասէի  
մահուանս, փամփուշտը կը չառաւ : Երբ փորձեց երկ-  
րորդ անդամ կրակել, ընկերը արգիլեց եւ անցան դա-  
յին :

Իրիկունը տուն վերադարձէիս դարձեալ մատնուե-  
ցայ հայորս ժանտարմաններու ձեռքը : Առին զիս ու քանի  
մը ուրիշ թշուառ մնացորդներ եւ հաղիւ դիւլէն դուրս  
ելած, այս անդամ չէյլ Սօֆիի փեսան Աղիզ, երխա-  
սարդ Քիւրտը եկաւ հինդ դրուշով հոգիս փրկելու : Ու-  
ժամանական իրենց քովէն յափշտակուած հայ  
տղաքը աղատելու հինդական զրշ փրկագինով, իսկ ո-  
մանք ալ քիչ անդին գնդակահարուեցան :

Աղիզ անունով Քիւրտը զիս փրկելու եկած էր, ծա-  
նօթ ըլլալով ծնողքիս եւ մասնաւրաբար հօրեղքօրս՝  
Պաղտասարին : Այս վերջինը օր մը (Մահմանաղբութենէ  
առաջ) երբ գիւղէն Մուշ կ'երթայ, անոնց գիւղէն

կ'անցնի : Քիւրտերը ըստ իրենց սովորութեան , չուները կ'արձակեն վրան որպէսողի խածնեն վիրաւորեն յանդուղըն Հայը՝ որ համարձակած էր մինակը իրենց գիւղէն անցնիլ :

Հօրեղբարս դաշոյնը քաշելով գլուխէն կը վիրաւուրէ չուն մը : Ասոր վրայ տէրը եւ ուրիշներ զինեալ յարձակում կը դորձեն հօրեղբօրս վրայ , իսկ Աղիզը իր չորս եղբայրներով պաշտպանելու կ'ելլէ մինակ ճամբորդը , որ յաղթական գիւղէն կը մեկնի , սատկեցնելով շատ մը հայ ճամբորդներու ոտքը խածնող չունը եւ փշրելով անոր տէրերուն քիթը :

Այժմ Աղիզի ծառայութեան մէջն եմ : Օր մը ան զիս հետը առնելով գիւղէն դուրս ելաւ :

— « Պատրաստ կեցիր , պիտի մեանիս » ըստ :

Առանց ինձի ժամանակ տալու որ պատճառը հասկամ , գերմանական հինգնոց հրացանը երեք անդամ գոռաց եւ փամփուշտները գլխուս մաղերը շոյելով անցան :

Մինչ ես քարացած էի ոտքի վրայ , յանկարծ վրաս խոյացաւ : Ի՞նչ , սուիխահա՞ր ընելու : Ոչ , ճակատէս համբուրեց որ գնդակին առջեւ անտարբեր էի , ուրեմն Պաղտասարի եղբօր որդին եմ եղեր...

Յուղումէս սկսայ լալ , միտքս բերելով « կատուին խաղը , մկան մահը » առածը :

Քիւրտը առաւ զիս տուն տարաւ եւ պատմեց եղածը : Ոմանք հետը ինդալով ոմանք ալ զիս մեղքնալով , անցաւ գէպը :

Այդ իրիկուն իսկ , ժանտարմաները դարձեալ հայ բեկորներ բերին այս գիւղը : Ատկէ եւս հաւաքելով պիտի տանէին Խէյպիան կոչուած հայ գիւղը ուր կը կենար

միւտիրը ջարդէն ի վեր : Այստեղ գետեղերքը պիտի ջարդէին : Ես աեղեկացայ որ մեր գիւղէն եւս տղայ մը կար անոնց մէջ , Ղուկէի Սարգսի տղան Բարգէնը : Ուստի ինդրեցի Աղիզէն որ աշխատի զայն ազատել :

Աղիզը հինգ զրուց (որոշուած) փրկագինով ազատած բերած էր զայն , գնելով իր մէկ բարեկամի մօտ : Յաջորդ օրը ինձ հետ անասունները արածելու եկաւ գաշտ :

#### 6.— ՈՒՐ Կ'ՈՐՈՇԵՄ ՓԱԽԶԻԼ

Բարգէնը յուսահատական խօսքեր կ'ընէր ինձի , ըստով որ ինք արդէն տաճկցած էր հոգիով : « Եթէ նոյն իսկ , վաղը մուսն ալ գայ դրաւէ այս հողերը , այլեւս չեմ հաւատար հայոց Աստծուն : Իսլամներու Աստուածը աւելի ուժեղ է եղեր » եւայլն : Հաղիւ 3—4 օր մնաց Բարգէնը , փախաւ եւ մտաւ թուրքի մը ծառայութեան մէջ : Տարի մը վերջ զինքը տեսայ հայնի կոչուած գիւղաղաքը (Տիգրանակերտի նահանգ) , ու այժմ ալ չեմ գիտեր ինչ հրաշքով աղատուած կ'ապրի մուսաստանի Նովորոսիսկ քաղաքը :

Բարգէնի հեռանալէն յետոյ , կարդը եկաւ ինձ փախչելու այդ գիւղէն ուր ժանտարմաները միշտ անպակաս էին եւ ուր օր մը կեանքս վերջ պիտի գտնէր : Իմացեր էի մանաւանդ որ Խամշլու գիւղացի Խասոյի Բմբըը եկած հաստատուած էր մեր գիւղը , միասին բերելով Արօն եւ քոյրիկը Ապրշումը :

Փախչելու գժուարութիւնները շատ էին : Մեր գիւղը

Հասնելու համար պէտք էր ուղիղ ճանապարհով մօտ երեք ժամ քալել, ինչ որ անկարելի էր, որովհետեւ ճամբաներու վրայ որոշ տեղեր պահակ զինուոր կար: Զէ՞ որ Ռուսերու կողմէ այդ վայրերը գրաւելը օրերու խնդիր էր միայն, լեռնէն բարձրանալ կ'ուղէի, բայց մօտ մէկ մէթր ձիւն կար, ձմեռ էր, կը վախնայի նաեւ գայլերէն:

Կը վախնայի բախտակից ու ցեղակից ընկերներուս յայտնել մտագրութիւնս, որովհետեւ շուրջ 15 տղայ բուլորն ալ քիւրտ լակոտներու հետ կտի խօսքերով օրը իրեկուն կ'ընէին: Երբ կը հանդիպէին ինծի, մայր, հաւատք, աղդ եւայլն կ'անարդէին, ըսելով որ ամիսներ առաջ այն ինչ ձորին մէջ քար չեմ նետած Խէյլիան գիւղացի Ռէս Յակոբի դիակին: Զեմ գիտեր գուցէ իրենց վախէն, սակայն Քիւրտէն աւելի Քիւրտ էին ինծի հանդէպ, բայցի մէկէն:

Շուրջ 22 տարեկան հայ տղայ մըն ալ միշտ պատուհաս գարձած էր գլխուս, շատ հաւանաբար իր զոյութիւնը պահելու մտահոգութեամբ: Ի վերջոյ երբ Ռուսը մօտեցաւ, մեր գիւղացի Նեղոսի Օվոյի հետ իրար գտած փախած էին, եւ ճանապարհին զարնուած թուրքեւքիւրտ գաղթականներէ: Անոնց գայլերու կողմէ յօշոտուած մարմինները անձամբ անսնելու դժբախտութիւնն եւս ունեցայ:

Իմացած ըլլալով որ Արօն կ'ապրի մէր գիւղը, օր առաջ փախչելու որդը հոգիս կ'ուտէր: Թէեւ մէկ մէթր ձիւն կար գետինը, սակայն Քիւրտերը այդ ամառ հայ ջարդելու գործով պարապած էին եւ անասուններու ձմրան պաշարը չէին հոգացէր: Ուստի ստիպուած կենդանիները կ'առաջնորդուէին ուորի ծառերու տակ, «կոնտ» ուտեկու համար:

Այդ իրողութիւնը օդնեց իմ փախուստիս:

Բուք ու բորան առաւոտ մը: Քամին բաւական ձիւն լեցուց գոները Անասունները ներսը անօթութենէ կը բառաչէին: Տեսարանը այնքան սրտաձմվիկ էր, որ կը յիշեցնէր մէր գիւղին թալանուելու առաջին օրը, երբ կովու հորթ իրար կորսնցուցած՝ իրենց բառաչով կը լեցնէին անտառը:

Քամին մեղմացաւ եւ վայրկեան մը արեւը փայլեցաւ: Աղիղ հրամայեց արձակել կենդանիները եւ առաջնորդել ուորի ծառերու մէջ, Մեղտի գիւղի հայ աւերակելու մօտ:

Իմ ալ ուղածս էր: Այդ օրը պիտի փախչէի որ եւ է ձեւովլ: Արձակեցի եղները, կովերը, եւ այծերը խառն եւ ուղղուեցայ յիշեալ վայրը:

Ոտքիս գուլպանները կտրտած էին, տրեխներս ծակեծկած, վրաս վարտիք չունէի, այլ երկար շապիկ մը, վրայէն բրդէ հիւսուած կտրտած «ապա» մը եւ գլուխս ալ նոյնպէս կտրտած «քոլոս» մը:

Այս վիճակով կենդանիները պիտի արածէի ձիւներուն մէջ: Մինչդեռ իրենք առանց թիֆթիք ձեռնոցի գուրս չէին ելլեր:

Հաղիւ հոն հասած, դարձեալ քամին փրթաւ եւ անսառները գարձան դէպի գիւղ: Հասա՞ծ էր ժամը... նուանուած գարձան դէպի գիւղ:

Օդնեցի անսառններուն, հանեցի զանոնք ճանապարհին եւ ես ալ ուղղուեցայ գէպի լեռը՝ բախտս յանձնապարհին եւ ալ ուղղուեցայ գէպի լեռը՝ բախտս յանձնապարհին ու բուքին, գայլերուն, արջերուն: Հաղիւնելով ձիւնին ու բուքին, գայլերուն, արջերուն: Հաղիւնելով գանի մը քայլ առած էի, երբ գեղեցիկ թիֆթիք ձեռնոց գանի մը քայլ առած էի, երբ գեղեցիկ թիֆթիք ձեռնոց գանի մը գտայ, որու այնքան ալ կարիք չունէի, որովհետեւ մը գտայ, որու այնքան ալ կարիք չունէի, որովհետեւ մը գտայ, որու այնքան ալ կարիք չունէի: Ես բնաւ չէի ոտքերս ու ձեռքերս ձիւնին թմրած էին: Ես բնաւ չէի մտածեր ցուրտի մասին, եթէ բուքը չըլլար: Նոյնիսկ

վերջինս ալ իր բարիքն ունեցաւ, — Քիւրտերը գիւղէն դուրս չեխ ելլեր եւ ես աննկատ ելլել իյնալով ինչ որ դաշտի մասն էր՝ կտրեցի: Վերելք էր ճամբաս, ևս ուղղուած էի զէսլի Սէրկի լեռը: Կը խրիմ, կ'ելլեմ, կ'իյնամ: Զեմ վհասիր սակայն. յոյսն ու հաւատըը իմ առաջնորդն էին, չըթունքներս անդադար կը պաղատէին սուրբերու, որոնց անունները համբանք չունէին մեր երկրին մէջ:

Հովը իր շառն առած իջած էր դաշտ, իսկ ես կ'երթայի, կ'երթայի առանց տեսնելու Սէրկի լեռը: Կը յուսայի 4 — 5 ժամէն հասնիլ մէր գիւղը: Մինչդեռ արեւը մար մտնելու հաղիւ երկու ժամ մնացած էր, դեռ շփոթ կացութեան մէջ էի: Ստիպուեցայ երեսիս վրայ պառկիլ ձիւնին մէջ եւ ամփոփել միտքս:

Եւ ահա զարմանալի անակնկալ մը: Ինքզինքս գտայ մեր գիւղին զերեղմաննոցին քովը, որ հաղիւ 6—700 քայլ հեռաւորութիւն ունի գիւղէն: Աւզուեցայ դէպի գիւղ: Գիտէի որ մեր Արօն իր պաշտպան Քիւրտին հւառ կարապետին տունը կը կենային: Երբ այդ տան ետին հասայ, բակին մէջ զինուրական հագուստով մէկը տեսայ, որմէ վախնալով ետ քացուեցայ: Ան ձեռքը չուան մը ունէր եւ կը հեռանար հակառակ ուղղութեամբ: Ես մտայ բակը, երկու փոքրիկ որսի չուներ սկսան հաչել, Հմըրը դուրս ելաւ, անակնկալի եկած կանչեց նաեւ իր կինը՝ Մարփամը: Երկուքն ալ լու հայերէն կը խօսէին: Սէրով զիս ներս առին: Հոդ էր Արոյի քոյրիկ փոքրիկ Ասլըշոմը, որու հետ իրար փաթթուած լացինք: Շատ չանցած եկաւ Արօն, զինուրական հագուստովը ինքն է եղեք: Ես կ'ուղէի զուրս ելլել, գիւղին մէջ մոտակը եւ կարօտս առնել հայրենի հողէն ու ջուրէն: Սակայն ար-

դիլուեցաւ, որովհետեւ գիւղի մէջ կային ուրիշ անձանօթներ որ կրնային զարնել զիս: Եկաւ Հմըրի աղջիկ Խաղալը որ հասած զաւակներու աէր էր: Ան ամուսնացած էր թուրք Ժանուարմայի մը՝ Հիւսէին չալուշ անունով մէկու մը հետ, որ պատերազմի ճակատն էր, իոկ կինը զաւակներուն հետ կ'ամրէր մեր հօրեղօրորդի Խոսրավի տունիր:

Հմըր զիս տուաւ ատոնց մօտ, նոյնալէս եւ Ապրօւմը: Ատոնց մէծ տղան որ կը կոչուէր Շաքիր, մէծ ճիկ թափեց մեղ աղատելու համար:

Զմեու էր, ախոռներու մէջ կապուած անասունները կը նայէինք ես ու Արօն, Երբեմն ալ կ'երթայինք լեռը, շալակով վայտ բերելու: Ամէն անգամ երբ կ'առանձնաշայինք իրարու հետ, Արօն ու ես բանած մեր անտէր սարի ճամբան, կը սկսէինք խօսիլ մօտաւոր անցեալին: — Ահա, Ղարապեան կարապետը հոս զարնուեցաւ, ահա ահա... կը խորասուլուէինք երազներու մէջ, աղատապատիք... կելով եւ երբեմն ալ անիծելով Աստուած: Քիչ անդին, հայրո՞ւ հոն, ահա հօրեղբայրս Գառնիկը՝ քիչ անդին, « խուլերու չոքն է » մէր գոմէչն ու Գալոյի արաթին հոս « խուլերու չոքն է » մէր գոմէչն ու Գալոյի արաթին հոս կոռուեցան եւ իրենց գոմէչի կոտոշը կոտրեցաւ...: Մէր գիւղին դաւաճան Մահմուտի հայր Ալտին հոս մորթուեր Քիւրտերէ...:

« Հա, զուրպան հա, թող զատոնք, աշխատինք մեր աղատուելու ճարը գտնենք », գիտել կուտար Արօն:

Վառելափայտը կորած շալկած կը վերագառնայինք գիւղը, զաղանի զարչապարի տակ աւերուած հայրէնիքը:

Այսպէս կը շարունակուէր մեր թշուառ գոյութիւնը: Օր մը երբ առանձին ոչխաբները տարի մեր բերդի արտի

առջեւ արածելու, գարձեալ խորասուղուեցայ մտածումներու մէջ: Հոդ էր որ վերջին օրը քրոջս՝ Խազալի հետ բանած էինք արոսը, տարած տունը մորթած եւ եփած, բայց միսը չկերած ջարդի սարսափէն լեռը փախած էինք...:

Իրարանցում մը հօտին մէջ: Կը վազեմ տեսնելու որ սատկած աղուէս մըն է: Կը վերցնեմ քերթելու, սակայն սառած է, անկարելի է մորթը առնել: Պէտք է տուն տանիլ, պաշտպան աղայիս, որ իր կարգին մեղ պաշտպանէ: Բայց Ապտիւլ ձէլիլ անունով Քիւրտ մը որ նոյնպէս եկած մէր գիւղը կ'ապրէր, եւ որուն լամուկը ինձ մօտիկ ոչխարներ կ'արածէր, նշմարեց աղուէսը եւ ձեռքէս խըլց: Վախէս ճայն չհանեցի, բայց վրէժխնդրութեամբ լցուած էի:

Երբ իրիկունը տուն վերադարձանք, պատմեցի Շաքիրին որ գնաց ետ պահանջեց, բայց մերժուեցաւ. ատոր վրայ բախում ունեցան: Քիւրտը նկատելով որ ես եմ կոուին շարժառիթը, կը սպառնար զնդակի մը զոհուզութեամբ զիս վերցնել մէջտեղէն: Մէկ օր վերջ Արօն, Արէյ Գէորգի տան պարտէզին մէջ երբ ծառի ճիւղեր (կոնա) կը կորէր ոչխարներու համար, աղուէսին վէճի պատրուակով՝ Ապտիւլ ձըլիւը կը վազէ զէնքը բերելու: Արօն նկատելով վտանգը կը փախչի տուն եւ կ'աղատի ստոյդ մահէն: Շաքիրը Թուրքի զաւակ էր եւ Քիւրտերէն չէր վախնար, ընդհակառակն անոնք իրմէ վախնալով՝ չկրցան մեղի դպչիւլ:

—o.o—

Վերջապէս ահա հայ կամաւորները եւ ոռւս բանակը տէրն են Սուլուխի պատմական կամուրջին, Սշտիշատն ու Խորոնքը մէր ցեղի վրիժառու մնացորդներու ձեռքն են, կմախացած քիչ թիւով Հայեր սարերէն դաշտ կ'իջնեն՝ իրենց փրկիչը գիմաւորելու, իսկ քիւրտ դաղթականութիւնը չղթայ կազմած կը քաշուի ահ ու սարսակով:

Շարժեցան եւ մէր ըլջանի Քիւրտերը, իրենց հետ վերցնելով իրենց ամբողջ ինչքերը: Անասունները բեռցնելէ զատ մէր շալակն ալ տուած էին իրեղէններ: Հաղիւ վանքի ճամբան ելած, Անծառ գիւղացի Աղիղը զիս տեսնելով ճանչցաւ: Անոր քովէն էր որ քախած էի: Աղայիս պաշտպանութեան չնորհիւ աղատուեցայ:

Ոռւս հետախոյդները հասան Մեղտի գիւղ, որ հաղիւ մէկ քիւրմէթը հեռու կ'ըլլար: Մայրերը իրենց երախամէկ քիւրմէթը հեռու կ'ըլլար: Մայրերը իրենց շանածն էր որ կը ճնձէին:

Ելք չկար, բոլոր էրիկ մարդեկը դէն ի ձեռին ետ դարձան դիմադրելու, իսկ ժողովուրդը կը շարունակէր քաշուիւլ: Այդ իրիկուն պէտք էր հասնէինք Խարապէկ քայլուած քրտական գիւղը, որ ընդամէնը երեք ժամուան կոչուած քրտական գիւղը, որ ընդամէնը թափելով, հոդ մնացինք, վրան կոխեց մուրը բեռները թափելով, հոդ մնացինք, վրան կոխեց մուրը: Զէնքի ճայն չկար, բայց անասունները սկսան սաթը: Զէնքի ճայն չկար, բայց անասունները սկսան սաթը: Փաշտպանուելու համար, անշնչացած կենդարուքէն: Փաշտպանուելու համար, անշնչացած կենդարուքէն: Փաշտպանուելու համար, անշնչացած կենդարուքէն: Եղան շանիներու փորը պատռելով մէջը կը մանէինք: Եղան շանիներու փորը պատռելով մէջը կը մանէինք: Եղան շանիներու փորը պատռելով մէջը կը մանէինք: Եղան շանիներու փորը պատռելով մէջը կը մանէինք:

անշնչացան։ Իսկ ես թաղիք մը ունի որու մէջ գալթ-թուած ու գոմէշի մը ապաւինած էի։ Արօն առաջ զացած էր Ըմբրի ընտանիքի հետ, բայց Ապրչումը ինձ հետ էր։ Շաքիրը մինչեւ առաւօտ դրեթէ ոտքի կեցած կը հսկէր վեց հոգինոց ընտանիքին, եւ իր հինդ աւանակներուն։ Նարունակ ծածկելով, գարի տալով փրկեց կենդանիները։ առանց ատոնց ճանապարհին իրենք եւս պիտի չոր-նային։ Առաւօտուն Շաքիրը ձիւնը թիակով բացաւ եւ մեղ ոտքի հանեց։ Մարդոց եւ անասուններու բազմութիւն մը անշարժացած էր այդ առաւօտ։ Հասանք Խա-րապէկ գիւղը, քանի մը օր ալ հոդ մնացինք։ Երբ Ռուսը շարժեցաւ, ստիպուած այդ գիւղն ալ լքեցինք եւ վանքի վրայով անցանք կլարս կոչուած հայ գիւղը։

Գաղթականութեան շղթան շատ կը նմանէր երբեմնի մեր ուխտաւորներուն, մէկ տարբերութեամբ, — Հայ ուխտաւորները Վարդավառին կ'երթային Ս. Կարաւլեափ վանքը, իսկ ասոնք ձմեռ օրով զաւակները նետելով կը փախչէին։

Առելութիւնը սաստկացաւ հայ բեկորներուս հան-դէպ։ Զնչին պատրուակով մը սուենահար կ'ընէին։ Մա-նաւանդ ճամբաններու վրայ սպասող իւրաքանչիւր 500 մէթրին, թուրք պահակներու վրէժինդրութիւնը շատ մը մնացորդներու կեանքին վերջ տուաւ։

Թուրք զօրքը կեդրոնացած էր վանքը։ Իսկ ոուս հե-տախոյդները կուգային մինչեւ Սորտար ու Խարապէկ որ մէկ ժամուան ճամբայ իսկ չէ։ Ռուսը Քիւրտերը կամ թուրքերը ծուղակը ձգելու համար, երբեմն կը նահան-ջէր, կ'աներեւութանար։ Իսկ իսլամ զաղթականութիւնը որ ապաստանած էր վանքին արեւմտեան կողմը, ճամ-բան ամէն ինչ թափած ըլլուղի՝ հացի կարիք կը զդար։

Գիշերելով երիտասարդ ուժերը զինուած ետ կ'երթա-յին Գէմիկ գիւղէն, թուրք Գոլոդո աղայի ամբարէն ցո-րեն բերելու։

Երբ գիշեր մը Արօն կը ստիպուի Ըմբրի տղու Քամլի եւ ուրիշներու հետ նոյն նպատակով յիշեալ գիւղը եր-թալ, կը պաշարուին ոուս զինուորներէ եւ Արօն կ'ապատ-ուի, իսկ Քիւրտերը կը փախչին։

Անոնք եկան պատմեցին եղելութիւնը, սակայն մենք չէինք հաւատար, ես ու Ապրչումը կը կասկածէինք ի-րենց խօսքի անկեղծութեանը, եւ կը կարծէինք թէ Արօն սպաննուած էր իրենց կողմէ։ Իրականին մէջ Արօն ա-զատուած էր, ու մինչ այսօր կ'ապրի Խորհրդային Հա-յաստանի մէջ։

Քիւրտերը Համարձակութիւնը չունէին ալ ետ գառ-նալու։ Ստիպուած էին գոհանալ իրենց ըլջակայ գիւղե-րով։ Սակաւաթիւ անասունները եւս պաշար կ'ուղէին, ուստի սարերը քաշուած — դիղուած խոտերը շալակով ուրեկելու կ'երթայինք։ Այդ նպատակով օր մը լեռ բարձ-րերեկելու Յօվոյի որդի Զաքարը։ Երկուքս ալ ըլջապատ-րեղայր Յօվոյի որդի Զաքարը։ Երկուքս ալ ըլջապատ-րեած Քիւրտերով, ճանապարհը նեղ եւ երկու կողմէն ոււած Քիւրտերով, ճանապարհը նեղ եւ երկու կողմէն։ Միայն ձիւնը բարձրացած, չկրցանք իւրարու հետ խօսիլ։ Միայն արտասուախանն հետեւեալը փոխանակեցինք լեւոն Զաքար։ . . . Ու անցանք։ Այնուհետեւ ամէն օր ի զուր վինտեցի զայն։ Միայն Խէյլիան գիւղացի Ավէյի Խոս-վինտեցի զայն։ Միայն Խէյլիան գիւղացի Ավէյի Խոս-վինտեցի զայն։ Օհաննէսը որ Զաքարի կեցած տունը կը մը-րովի տղայ Օհաննէսը որ Զաքարի կեցած տունը կը մը-րովի տղայ Օհաննէսը որ Զաքարի կեցած տունը Սնձօ, զայրացած նար, տեսնելով ըստ որ իրենց աղան Սնձօ, զայրացած պահու մը սպաննեց տղան։

Մարտ ամիսն էր, ձիւնհալը սկսաւ, որու հետ հա-լցաւ նաեւ Քիւրտերու մեր երկրի մէջ մնալու յոյսը։

Թուսը դարձեալ յառաջացաւ, Թուրքերը սկսան լքել նաեւ վանքը ու կը քաշուէինք ձապաղուր:

Ճանապարհին մեր Քիւրտերու պաշարը քանի մը մնացորդ այծերն էին: Ատելութիւնը սաստկացած էր նաեւ մեր դէմ, մեզի գրեթէ չէին նայեր այլեւս: Մենք ալ ճանապարհին նոր նետուած այծի, ոչխարի ոտք ու գլուխ գտնելով ճաշ կը պատրաստէինք ևս ու քոյրիկս Ապրչումը: Երբ եփած կրլար, Քիւրտերը մեղիրաժնեկից կը դառնային: Ոչիներու մէջ կորսուած էինք: Ազատար ու նախապէս այնքան բարեացակամ Բմբրի կինը, դասակը, եւ եղրօրդորդիները անինայ կը չարչարէին ու կ'անարդէին մեզ, Արոյի փախչիլը պատրուակելով:

Մինչդեռ այդ խնդիրը նոր չէր: Անօթութիւնն ու յոդութիւնը կատղեցուցած էին զանոնք, կ'ըսէին թէ «Ճեր ազգակիցները կը դիւրացնեն Ռուսին յառաջխաղացումը, որ մեր այս թշուառութեան պատճառ դարձաւ»:

Ալ կարելի չէր սպասել, կը շարունակէինք ճամբան դէպի Տիարպէքիր:

Ահա վերատին կը հարկադրուինք անցնիլ Մուրաստ գետը որ մեր ցեղի գերեղմանը դարձած էր: Զիւնհալի պատճառաւ ջուրը կատղած էր եւ զինուորական նաւակով մը միայն պիտի անցնէր հսկայ բարձութիւնը որ օրերով ջրի եղերքին կը սպասէր, անօթի, տալով շատ մը զոհէր որ խոճայի հրամանով ջուրը նետուեցան:

Գաղթականութեան հոսանքի մէկ ծայրը դեռ Ս. Կառապետի վանքէն չելած, միւսը Տիարպէքիր անցած՝ կը դիմէր դէռի Դամասկոս, իրականացնելով հայ կամաւրներու այն խօսքը զոր շուրտած էին Քիւրտերու երեսին.

— « Դէն ժամէ վորըն ժամէ, Նաէն ժամէ հըսըն Շամէ»: (Կամ կուգաք ժամը, կամ կ'երթաք Շամ):

Մուրաստը անցանք եւ հասանք Տարա Հէնէ կոչուած մէծ գիւղը, որու բնակիչները, ինչպէս ամբողջ Ճապաղ-ջուրի շրջանը, Զազա Քիւրտեր էն: Գարուն ըլլալով բանջարելէնն ալ շատցաւ: Աղի հանքն ալ մօտ էր, եւ կուշտ խոտեր կ'ուտէինք, մասնաւորաբար առուոյթը: Երբեմն ալ օրհնեալ կլկէ ալիւրը կը գտնէին շատ սուղ գինով, բայց մեզի գրեթէ չէին տար: Ես կենդանիները արածելու կը տանէի եւ միակ ապրուստի միջոցս առուոյթի բոյսն էր: Դժբախտութիւնը ունեցայ անգամ մը պատահէրու գիւղի նախիրին, ուր գոմէշ, եղ՝ կով, ձի, մատակ ամբողջ իրար խառնուած էին: Նախիրի կողքին, միշտ հետու զոյդ մը գոմէշ ուշադրութիւնս գրաւեց: Երբ հետզետէ մօտեցաւ այդ զոյդը, տեսայ որ մէկը մեր սեփական տան մէջ ծնած ձագն է, որու անունը « Թլմօ » դրեր էինք, իսկ միւսը մեր հօրեղբօր Յովայինը որ կը կոչուէր « Նազլի » եւ գնուած էր Պատկանցի թէլոյէն:

Զեմ կընար չլիշել այս զոյդ կենդանիները որ այդ օրը այնքան խոռվեցին իմ հողիս, մեր թլմօն ծնած էր 1911ին, երբ անասուններու սոսկալի համաճարակ մը կը լափէր Մշոյ դաշտի անասուններու 100ին 70 — 80ը: Այդ համաճարակը կոչեցին « Թէճիր Թլմօ », որովհետեւ այս անունով վաճառական մը ամէն տարի կուգար հազարանու անառական գնելով՝ կը տանէր մեր դաշտէն: բաւոր անասուններ զնելով՝ կը տանէր մեր դաշտէն: Մեր այդ նորածին ձագը ցաւէն չազգուեցաւ եւ մենք զայն կոչեցինք « Թլմօ »: Հացով մեծցուցած էինք, եւ զայն կոչեցինք « Թլմօ »: Հացով մեծցուցած էինք, եւ զայն կոչեցինք « Թլմօ »: Հացով մեծցուցած էինք, եւ զայն կոչեցինք « Թլմօ »:

Քովս էր թըմօն, չէի կրնար չկահչել «Գոժ թըմօ» : Կանչեցի : Եւ անասունը քովս վաղեց : Տարի մըն էր անցեր, բայց խեղճ կենդանին դեռ ինծի չափ կը յիշէր իր տիսուր անցեալը : Նախորորդի ուշադրութիւնը գրաւելով այս երեւոյթը, դէպի մեզ յառաջացաւ : Իսկ ես վախէս լքեցի « թըմօ »ն որ չեմ գիտեր ինչ հրաշքով ինձ պատահեցաւ այդ տեղ, հայրենի տունէս 4—5 օրուան ձամբայ...

Տարահէնէն ալ թողուցինք, շարունակելով ճամբան դէպի լճէ եւ Հայնի : Տեղ տեղ վրանները լարելով 2—3 օր կը մնային հանդաստանալու համար : Ինծի յահճնուած էր անասունները արածելու պաշտօնը, որ քիչ մնաց դլուխս ուտէր : Դարձեալ Գոժ Մըհէի Ալոյի լամուկը, արօտավայրին վրայ տեսնելով բեկորներ Հայոց ոսկորներէն, ըստւ .

— « Դուն ալ այսպէս պէտք էր եղած ըլլայիր » :

Իր պատասխան ըսի որ եթէ քաջ էք, դեռ անցեալ օր սպաննուած հօրեղբօրդ վրէժը լուծեցէք այնինչ մարդոցմէ : Ատոր վրայ զայրացած՝ իր ընկերներու հետ մէկտեղ սկսան քարեր տեղալ գլխուս : Ստիպուած փախայ դէպի վրանները եւ գտնելով Ծմըրն ու Շաքիրը, բացատրեցի կացութիւնը : Անոնք դացին Ալոյին ըսին որ « Եթէ մեր տղուն դպիս արիւն կը թափի » : Բաւական վիճելէ յետոյ, Ալօն իր տղուն ըստւ . « Մի դպիր, ալ ասոնցմէ բան չելլար » :

Կը շարունակենք ճամբան : Ետեւ մնացող քիւրտ գաղթականութիւնը խուճապահար եկաւ հասաւ մեղի՝ բացատրելով այն «վայրագութիւնները », զորս հայ կամաւորները ի գործ դրած էին հանդէպ իսլամ գերիներուն : Անդամ մը եւս նորողուեցաւ մեղ պաշտպանողներ-

րու ատելութիւնը մեղ հանդէպ : 14 տարեկան տղեկ մըն էի, անօթի վիճակի մէջ շալակ շալկած : Երբ որ եւ է ջուր կ'անցնէինք, հագուստներս մինչեւ ծունկերս ժողոված ըլլալով կը նախանձէին ոտքերուս : Շաքիրի եղբայր Ապտիւլ Պախի, իմ ընկերս էր : Ան շալակ չէր շալկեր, ինձ պէս անօթի ալ չէր մնար, բայց դժբախտութենէն իմ տեսքս չունէր, եւ առիթ կը գտնէր իր ատելութիւնը թափելու .

— « Պագ, պագ, կեավոր օղլընն այագլարընապագ, նէ գատար զահմէք վէրսաք, օ գատար իւկրի կիտիեօր » :

### 8.— ՆՈՐԷՆ ԿՐ ՓԱԽԶԻՄ

Հմըրի եղբօր որդին՝ Ֆլիթը փայտով ոտքերուս կը զարնէր եւ վիճակս չափազանց յուսահատական էր : Ուստի միտքս դրի լճէ հասնելուս պէս փախչիլ :

Հասանք լճէ, այդիներու մօտ տեղ մը վրանները լարեցին, եւ ես մնացորդ քանի մը այծերը արածելու տարիքին, կար քիւրտ տղեկ մը որ որը էր : Համոզեցի որ ըրի : Հետո կար քիւրտ տղեկ մը որ որը էր : Համոզեցի որ բաժին հացս իրեն տամ եւ ինք զիս թողու փախչիմ, արածին հացս իրեն տամ եւ ինք զիս թողու փախչիմ, ունցանց լուր տալու մինչեւ իրիկուն : Եւ զացի, սոսկալի ունցանց լուր տալու մինչեւ իրիկուն : Եւ զացի, սոսկալի անօթի էի, իջայ ձորի մը մէջ, ուր նշենիները ծաղկած անօթի էի, իջայ ձորի մը մէջ, ուր նշենիները ծաղկած անօթի էի, իջայ ձորի մը մէջ, ուր բիւրտերը կ'ուետին խակ նուչով, սակայն տեսայ որ բիւրտերը կ'ուետին : Ես ալ կուչտ մը կերայ եւ ծոցերս ալ լեցնելով հետէին : Ես ալ կուչտ մը կերայ եւ ծոցերս ալ լեցնելով հետէին : Ես ալ կուչտ մը կերայ եւ ծոցերս ալ լեցնելով հետէին :

տուաւ իրենց գերեզմաններուն ճամբան, ուր մատաղ կը բաժնեն եղեք:

Գացի, ստացայ երկու հողի բաժին, սակայն իրեն չտարի, որովհետեւ օրերով անօթի մնացող ստամոքսը ատկէց աւելիին դեռ կարիք ունէր:

Շարունակեցի ճամբաս դէպի լձէ, բայց ճամբուս վրայ Քիւրտի գիւղ մը կար, մտայ հոդ քիչ մը հաց ճարելու: Երբ մէկի մը տունը մտայ, մարդը ուղեց առնել զիս իր ծառայութեան մէջ, պատուիրեց կնոջը կուշա հացով թան տալ, եւ հագուստներս անմիջապէս փոխել: Փորս կշանալէ յեսոյ առաջնորդութեամբ կնոջը, գիւղին տակը ձորը կ'իջնէինք, զիս լողացնելու համար, երբ անդիէն Ըմբը եկաւ ծէծ ու քաշքուքով յափշտակեց զիս ու տարաւ վրանները:

Երբ հոն հասանք, ինք, կինը եւ որդին Քամըւը զիս կարգով ծեծեցին եւ անարդեցին: Մինչ անդին փոքրիկ Ապրշումը կը գալարուէր ի տես տանջանքիս:

Ես կը կարծէի որ այլեւս ազատուած եմ, երեքէն ալ բաժինս ստացած ըլլալով: Ո՞չ, չարչարանքիս մէծ բաժինը վերապահուած էր. Ըմբը եղբօրորդի ֆլիթին (1):

Բուի խոշոր աչքերով, աւաղակարարոյ եւ դաժան, դալար փայտ մը առած վրաս խոյացաւ: Ոտքերուս այն-

(1) Այս տիպար աւազակը 1912ին Տիարպէֆիր գացած էր դրամ շահելու: Սակայն նախընտրած ըլլալով գողութիւնը, բանտարկուած էր: Յետոյ բանտէն փախչելով եկաւ երկիր եւ կառավարութենէ շինտապնդուելու համար երկար ժամանակ մեզի ծառայեց, մնալով մեր տունը:

քան զարկաւ որ ուշաթափի ինկած էի: Երբ արթնցայ, չէի կընալ ոտքի կենալ: Հետեւեալ օրը գարձեալ զրկեցին զիս ոչխարները արածելու: Երբ պարտէզներու մէջ մտանք, բաժին հացս դարձեալ տուի ընկերակցիս, երեն յանձնելով ոչխարներս եւ ուղղուեցայ լճէ քաղաքը: Մահը աչք առած էի: Գիտէի որ եթէ բնուէի, այս անգամ կեանքիս վերջն էր: Բայց անկարելի էր մնալ անոնց քով: Մահ կամ ազատութիւն: Երբ քաղաք հասայ, չդիտէի թէ Հայ կա՞ր թէ ոչ. ուստի դուռէ դուռ շրջելով քիչ մը հացի փշրանք հաւաքեցի, կշտացայ: Այս անգամ ազրիւը մը կը փնտոէի ոտքերուս վրայ չորցած տրեխները հանելու եւ ոտքերս մաքրելու համար: Գտայ ազրիւը, ոտքերս մաքրեցի, գուլպաներն ու տրեխները որ իրենց վիճակէն գուրս ելած էին նետեցի եւ վայրկեան մը հանդիսա զգացի: Ոտքերս որ մինչեւ ծունդ կերս գալար վայտով ջախջախուած էին ֆլիթի կողմէ, երբ արև տեսան, սկսան ուուիլ: Բայց չէի կարող ճարոնքի ելլել, ինկայ անկիւն մը մնացի եւ ամէն անցնող դարձողէ ողորմութիւն կը ինդրէի: Տեղացի Քիւրտերը որ լեզուի բաւական տարբերութիւն ունէին մեր ըրջանի Քիւրտերէն, չէին կրնար հասկնալ իմ Հայ ըլլալս: Ուստի մեղքնալով վիճակիս, զիս տարբին «մասնագէտ» Քրտուհիի մը որ ծանր հիւանդ էր: Յանձնարարեց արիւն տառէի մը որ ծանր հիւանդ էր: Յանձնարարեց կարծիքին, այլ շարունակ զու տեղ պահէլ, եւ ունաման հազնիլ, կ'անցնի:

Թէեւ ոտնաման չունեցայ, բայց շուք տեղ մը մընացի եւ քանի մը օրէն ոտքիս ուուեցքը իջաւ: Ոտքի էի այժմ եւ դարձեալ դոնէ դուռ հաց կը մուրայի: Սնդոմ մը դուռ մը բանալով ներս մտայ, «խանըմ», խանըմ» կանչելով: Զայն չելաւ: Բացի նաեւ սենեակի դուռը եւ

ներս մտայ: Ոչ ոք կար: Զորս պատերը կը դարդարէին  
զանազան գէնքեր, — հրացաններ, ատրճանակներ, սու-  
րեր եւ ուրիշ հատու զէնքեր: Կ'ուղէի գողնալ գոնէ ատր-  
ճանակ մը, գուցէ կարենայի ծախել եւ քանի մը դրշ: ա-  
պահովէլ: Բայց վախս չթոյլատրեց, ետ դարձայ, ելայ  
դուրս եւ նայեցայ չուրջս: Ոչ ոք տեսայ: Դարձեալ մը-  
տայ ներս, չէի դիտեր որը ընտրել զէնքերէն որ թէ կա-  
րենայի ազատել տանիլ եւ թէ լաւ դինով ծախել: Առի  
գեղեցիկ դանակ մը որ մարդասպանութեան յատուկ էր  
եւ որ «չէրքէզի» կ'անուանէին: Գուրս ելայ աննկատ ու  
հեռացայ, հանդիպելով երկու պատանիներու որոնք չա-  
յու դէմք ունէին: Մօտեցայ եւ անտարբեր ականջ դրի  
իրենց խօսակցութեան: Մեզմ Հայերէն կը խօսէին: Մեծ  
էր ուրախութիւնս որ Հայու երես տեսած էի եւ Հայ լե-  
զուն լսած: Յայտնեցի իմ Հայ ըլլալս, եւ տեղեկութիւն-  
ներ ուղեցի Հայոց մասին: Բացատրեցին թէ, մեր երկրի  
մէջ եղածի պէս հոգ ալ եղեր էր, միայն քանի մը ար-  
հետաւորներ պահած են: Հանեցի դանակս, ցոյց տուի  
իրենց եւ 30 փարայով գնեցին ինձմէ: Ցոյց տուին փուռ  
մը որ Հայու էր: Ուղղուեցայ փուռ: Փոապանը կը կոչ-  
ուէր Արօ: Ծերունի Հայ մըն էր: Կինն ալ դայեակ էր եւ  
կը կոչուէր Այէ: Իսկ Հաց եփողները նոյնպէս երկու Հա-  
յուէիներ էին, մէկը՝ Ոսկօ, միւսը՝ Մարօ:

Զիս գուրգուրանքով ներս առին, Հաց տուին եւ ըսին  
որ ինծի համար տեղ պիտի գտնեն Հայու մը մօտ: Փու-  
ռի տախտակին վրայ նստած էի չուրջիններս ալ ցրուած:  
Երբ դուրս կը նայէի, տեսայ որ Ըմբռը քննական աչքե-  
րով վերէն կուգար: Մէծ բախտաւորութիւն էր որ իր  
ուշադրութիւնը ուրիշ կողմ էր, եւ ես հազիւ ժամանակ  
ունեցայ երեսիս վրայ պառկելու եւ անտեսանելի մը-

նալու:

Աղատուած էի, բայց սիրսո կը տրոփէր երկար ժա-  
մանակ: Գուրս ելայ, հեռացայ եւ մտայ պարտէզները:  
30 փարա ունէի, ատով առեւտուր պիտի ընէի: Գնեցի  
խոշոր փունջ մը կանանչ սոխ, զոր չորս մասի բաժնելով  
եւ 20ական փարայի ծախելով 2 զրշ: պիտի ապահովէի,  
ու այդպէս չարունակ: Լուր չունէի որ իմ ինեղն զդուելի  
կտրուած հաղուստներով, իմ յօսնած դէմքով ոչ ոք պի-  
տի ուղէր ձեռքէս բան զնել: Երկար թափառեցայ, սո-  
խերը ձեռքիս մէջ թառամեցան ու յաճախորդ չունեցայ:  
Հանդիպեցայ Քրոռուհիի մը որ սոխտ պիտի զնեմ ըսելով  
ձեռքիս առաւ: Թէ վերջ դրամը պիտի տար, յետոյ ը-  
սաւ թէ դրամի փոխարէն Հաց պիտի տայ: Ի վերջոյ  
բան մըն ալ չսոււաւ, որովհետեւ գաղթական Քիւրտ էր  
եւ իմ Հայ ըլլալս հասկցած էր:

Զդեցի հեռացայ ատկէ: Անօթի էի եւ հանդիպեցայ  
Արոյի փուռը ուր ինձ տարին Հայու մը տուն: Քսան  
տարեկան մանչ մը կ'ապրէր իր մօրը հետ: Առին զիս  
իրենց մօտ, հաղուստներս փոխեցին եւ մնացի իրենց  
քով: Հաղիւ երեք օր անցած էր երբ մայրը յայտնեց որ  
իրենց տան մէջ նստող Մշեցի թուրք մուհանիրը հաս-  
կցած էր իմ Հայ ըլլալս, հետեւաբար իրենց գերքը վը-  
կացած էր: Տղուն անունը Աւետիս էր, բայց Մստա-  
քայի փոխուած, իր արհեստին՝ կօշկակարութեան շնոր-  
հիւ ողջ ձգեր էին: Իր միտքն էր եղբօր պէս զիս քովը  
առնել եւ կօշկակարութիւն սորպեցնել, երբՄշեցիթուրք  
մուհանիրի սպառնալիքին տակ հեռացուցին զիս: Նո-  
ւուհանիրի սպառնալիքին տակ հեռացուցին զիս: Եր-  
բէն բախտաւոր էի, վրաս գլուխս քիչ մը նորոգուած էր  
եւ ոտքերս բոպիկ չէին: Ծանօթացայ ուրիշ Հայ տունի  
մը ուր ինծի տարեկեց աղայ մը կար Հայնիէն եկած եւ

որ պիտի վերադառնար հետեւեալ օրը, բայց մինակ ըլլալով ընկեր կը փնտոէր: Որոշեցի ընկերանալ իրեն ու մեկնեցանք այդ քաղաքը: Թէ եւ հօրեղբօրս աղջիկը մնաց Քիւրուերու քով, եւ ես անկէ կը դատուէի, բայց ուրիշ եւք չկար, պիտի մեոցնէին զիս, իսկ Ապրչում թէ երախայ էր թէ աղջիկ, վերջապէս իրենց կը ծառայէր տանը մէջ:

Ուղեկցիս հետ հաղիւ մէկ ժամ ճամբայ կտրած էինք երր ետեւէն երկու ձիւոր եկան հասան մեզի: Իրարու հետ խօսելով՝ կ'ակնարկէին մէր Հայ ըլլալու ժամին, որովհետեւ երկուքս ալ 14-15 տարեկան պատանիներ էինք չէկ մաղերով եւ անձարակ լեզուով: Զէինք կրնար պահել մէր Հայ ըլլալը եւ խոստովանեցանք: Այս անդամ հարցուցին թէ ո՛ր տեղացի ենք. այդ եւս խոստովանեցանք: Երբ Մշեցի ըլլալս իմացան, ո՞ր գիւղացի, որո՞ւ տղան ըլլալս հարցուցին եւ հայերէն լեզուով: Ես աւ ըսի. — Մշոյ Պաղլու գիւղացի Տօնիկեան Սարդսի ալղան եմ, անունս ալ Լււոն է: Անոնց մէկը որ ժանտարմանած ըլլալով ծանօթ էր գրեթէ ամբողջ մէր ըրջանին, քաջ ծանօթ էր նաեւ հայրիկիս եւ այդ ողատճառաւ ալ զիս առաւ ձիուն վրայ, միւս թուրքն ալ ընկերս հեծցուց ու շարունակեցինք ճամփան:

Ժանտարման հետաքրքրուեցաւ մերիններով, ես համառօտ պատմեցի ծնողքիս եղերական վախճանը՝ որ այնքան ալ անծանօթ չէր խօսակցիս: Կէս ճամբան աղբիւրին վրայ նստան, ձիերը թողուցին արածելու եւ իրենք ալ հաց թրջելով կերան, նոյնպէս մենք: Դարձեալ շարունակեցինք ճամբան: Հասանք Սըրտէ կոչուած քրտական գեղեցիկ գիւղ մը որ այդ ըրջանի մէջ ծանօթ էր իր սպազ ջուրով եւ բարեբեր այդիներով:

Երկու թուրքերը բաժնուելով մեզմէ՝ դացին, իսկ մենք հող եւս աւաղանի մը վրայ հանդստանալէ յետոյ, ուղղուցանք Հայնէ ուր հասանք դեռ արեւը մարը չմը տած: Երբ հոն հասանք, ուղեկիցս գնաց իր տունը, իսկ ես աղաստան գտայ թութիւնու տակ, եւ գիւղերը ես աղաստան գտայ թութիւնու տակ, իսկ եւ գիւղերը: Էնքապիր անունով շուրջ 300 քաղաքի կեղրոն տեղը: Էնքապիր անունով շուրջ 300 քաղաքի կեղրոն տեղը: Էնքապիր անունով մը կար 12 ակեքով. մեղր տարածութեամբ աւաղան մը կար 12 ակեքով եւ թթենիներով, հոդ էր մէր օթեւանը: Առաւօտ ընվ եւ թթենիներով, հոդ էր մէր օթեւանը: Առաւօտ մը քաղաքին մէջ պտտած միջոցիս հանդիպեցայ թթենիի մը որու վրայի թութերը մարդու երեսը կը խնդային: Մը որու վրայի թութերը մարդու երեսը կը խնդային: Դիմաւորեցի զանոնք բարձրանալով ծառն ի վեր: Շատ չանցած առջեւս կցածած էր նիշար կազմով, 18-20 տարեկան երիտասարդ մը: Ծառին տէրն էր եւ հըրեկան երիտասարդ մը: Ծառին տէրն էր եւ հըրեկան երիտասարդ մը: Կատարեցի հրամանը: Ակսաւ արամայեց վար իշնել: Կատարեցի հրամանը: Ակսաւ արամայեց վար իշնել: Կատարեցի հրամանը: Ակսաւ արամայեց վար իշնել: Վարդին տէրն էր ամլիերէն, «Հըրո, նարզանք աեղալ իրենց լեզուով, ամլիերէն, «Հըրո, հըրո լածի քուդք ի դու սէ քընա թիա»: (Շանորդի, ի՞նչ կը լածի քուդք ի դու սէ քընա թիա): Ինքնութիւնս չմատնելու համար թուրքերէն մրմնջեցի որ շատ հաճելի թուեցաւ իրեն եւ թուրքերէն մրմնջեցի որ շատ հաճելի թուեցաւ իրեն եւ թուրքերէն խօսիլ գիտնալուս համար շատ կը սիրէին: Ի՞նչ քերէն խօսիլ գիտնալուս համար շատ կը սիրէին: Զիս ծառի օդուտ սակայն որ միշտ ալ անօթի կը ձգէին: Զիս ծառի սակայն բռնող տանող տղան կը կոչուէր թիղա պէկ, իսկ ապակէն բռնող տանող տղան կը կոչուէր թիղա պէկ, իսկ հայրը Մստափա պէկ, (թէ խալափ պլէկ): Քաղաքի հայրը Մստափա պէկ, իսկ խալափ պլէկ, իրենց մէծ 3-4 զլիաւոր ցեղապետներն էին անոնք, իրենց մէծ մայրն ալ Պոլսեցի թրքուհի մըն էր: Հարուստ էին բայց մայրն ալ Պոլսեցի թրքուհի մըն էր:

Ետքը խօսակիցս առաջարկեց ինծի մտնել իրենց ծառայութեան մէջ, փոր հացով (նօնօղը): Ուրախութեամբ մէջ, փոր հացով (նօնօղը): Ուրախութեամբ մէջ, փոր հացով (նօնօղը): Տարաւ տունը ուր թեամբ ընդունելով հետեւեցայ իրեն: Տարաւ տունը ուր թեամբ ընդունելով հետեւեցայ իրեն: Տարաւ տունը ուր թեամբ ընդունելով հետեւեցայ իրեն: Բայց ես թուրքային ուրիշ չորս փոքր հայ տղաքներ: Բայց ես թուրքային ուրիշ չորս փոքր հայ տղաքներ: Բայց ես թուրքային ուրիշ չորս փոքր հայ տղաքներ: Ի՞նչ քերէն խօսիլ գիտնալուս համար շատ կը սիրէին: Ի՞նչ քերէն խօսիլ գիտնալուս համար շատ կը սիրէին: Զիս ծառի օդուտ սակայն որ միշտ ալ անօթի կը ձգէին: Զիս ծառի սակայն բռնող տանող տղան կը կոչուէր թիղա պէկ, իսկ ապակէն բռնող տանող տղան կը կոչուէր թիղա պէկ, իսկ հայրը Մստափա պէկ, (թէ խալափ պլէկ): Քաղաքի հայրը Մստափա պէկ, իսկ խալափ պլէկ, իրենց մէծ 3-4 զլիաւոր ցեղապետներն էին անոնք, իրենց մէծ մայրն ալ Պոլսեցի թրքուհի մըն էր:

Հացի կողմէն շատ կծծի: Հինդ — վեց ամիս մնացի հոն առանց օր մը գոնէ չոր հաց ունենալու: Առաւոնները առանց հացի ոչխարը արածելու կը տանէի, մինչեւ կէս օրուան մօտերը, Ռիզա պէկ իր հաճոյքին համար ձին հեծած ինծի բովի վրայ եփուած երկու հատ նուր հաց կը բերէր: Հատը հաղիւ 100 կրամ կը կշուր: Քովս փայտէ շինուած կոտ մը կար կաթ կթելու կամ ջուր խմելու համար, բայց իրենց ոչխարը կթելու, հացս թրջելու արտօնուած չէի: Ռիզա պէկ ինքը երբ քովս կուրար ինձ հաց բերելու, բոնի ուրիշ հովիներու ոչխարները կը կթէր, ինծի տալու համար: Ամիրայի աղայ էր ոչ ոք կրնար դիմադրել: Բայց երբ ինք կը հեռանար, հովիները կը նախատէին զիս ու կը սպանային սպաննել, եթէ անզամ մըն ալ իրենց կաթը ուտէի:

Չէի ուղեր կաթը, բայց Ռիզա պէկը բոնի կ'ուզէր կերցնել: Հովիները ջանացին ուրիշ ուղղութեամբ չարիք հասցնել: Առաջին անգամն ըլլալով փորձեցին այծ մը գողնալ որպէսպի աղայիս կողմէ լքուիմ: Զոյդ ուղիներու մար այծս անհետացաւ: Ես չուտով նկատեցի լացող ուղիներու ձայնէն եւ փնտոելու սկսայ: Տեսայ որ հովիներէն Ալի անունով մէկը բոնած խեղճ կենդանին իջած էր ձորը ուր բաւական ջուր կար եւ չըջապատուած էր խիտ ուրիք ծառերով: Վախէս ձայն չհանեցի եւ ահնկատ ետ քաշուեցայ, հակառակ պարագային կեանքս վանգուած էր: Ան իր վախէն պիտի սպաննէր զիս: Իրի կունը գացի տունը պատմեցի ինդիրը: Ռիզա պէկ իր քանի մը ժամուան մէջ գտաւ բերաւ աւազակը որ բոլորովին ծպտուած ներկայացաւ ինծի: Բայց ես տեսնելուս պէս ճանչցայ, թէեւ չէր լնդուներ իր վրայ եղած ամբաստանութիւնը, բայց բոնութեան տակ խոստովանեցաւ: Հե-

տեւեալ օրը այծը ողջ յանձնուեցաւ ինծի:

Հետզէետէ սկսայ սորվիլ իրենց լեզուն, ինչպէս մէկ տարուան մէջ սորվեր էի քիւրտերէնն ու թուրքերէնը: Այդ պատճառաւ ստիպուած չէի այլեւս ուրիշ հովիներու հետ դաշտ մէկնիլ, այլ կը նախընտրէի մինակութիւնը ոչխարներու հետ: Այսպէսով Ռիզա պէկ իր քրիւն բոնի կաթ տանելու եւ ինծի տալու խնդիր չէր ներէն բոնի կաթ տանելու եւ ինծի տալու խնդիր թշնամումնար, եւ հովիները կը դադրեցնէին իրենց թշնամութիւնը:

Դաշտը ձորերու մէջ՝ ուռենիները ի՞նչ ոճիրներ պարտկած էին լուր չունէի, բայց առանձնութեանս ժամանակ յանկարծակի գալով աեսայ մարդկային ոսկորներու դէղեր որ ամիսներ առաջ կուտակուած էին այդ տեղ: Կանացի չէկ մաղեր որաներու նման սփոռուած էին, պատրաստ խուրձեր կազմելու: Այս առթիւ ակամայ միաք կ'իյնար մէր խունկ — աղօթքին ունայնութիւնը: Հին իսրայելացիները կրօնքին ծառայելով զինէ հրաշք-ներ կը գայելէին: Իսկ մե՞նք, ի՞նչ օդուտ տեսած էինք. Սողոմ Գոմորի ժամանակ երբ Աստուծոյ հրեշտակները շայր Արբահամին կը հանդիպէին, ան իր եղրայր Ղովտը վրկելու համար կ'աղաքէր որ քաղաքին խնայէ: Իսկ վրկելու համար կ'աղաքէր որ քաղաքին խնայէ: Աստուծուած կըսէր: « Եթէ տասը արդար ալ դանուի, պիտի ներեմ » . . . :

Արդ, մօտ մէկուկէս միլիոն շայու մէջ գէթ տասը արդար պէտ չպանուեցաւ . . .

Արիւնոտ սրտով սուզուած էի այս խորհրդածութեանց մէջ, մոռնալով պաշտօնս եւ ուր ըլլալս: Այծերը մտած էին այգին, հասունցած ու հովին վար թափած նուշերը հաւաքելու, ես սթափեցայ միայն պահապանի խոժոս ձայնը լսելով: « Հըրօ, հըրօ', հըրօ': » :

Թողուցի նահատակ ցեղիս շիրիմները, եւ պահապանին առջեւն էի: Զիս լաւ մը պիտի ծեծէր, բայց ճանչնալով որ ոչխարները Մուսթաֆա պէկին էին, չդպաւինծի եւ յանձնարարեց միայն որ ուրիշ անդամ զգուշանամ:

Այդ օրը տուն վերադարձիս Ռիզա պէկը հիւանդ էր, ու այդ հիւանդութեամբ ալ գլորեցաւ դնաց անդենականը:

Անոր կորուստով իմ վիճակս աւելի վատթարացաւ, ալ բնաւ հաց բերող չունէի, մինչեւ իրիկուն պէտք էր անօթի հովուէի ոչխարները: Իրիկուն ալ վերադարձիս դարձեալ գոհացուցիչ սնունդ չէի ստանար:

Եկաւ իրենց ծոմապահութեան ըրջանը, իրենք սովորութիւն ունին առոտուան մօտ նախաճաշ « բաշիվ » ընելու: Ինծի ալ կտոր մը հաց կուտային եւ ես պարտաւոր էի իրենց պէս ծոմ պահէլ:

Բայց ոչ, ես չէի կրնար այդ ընել, որովհետեւ ոսկորներուս մէջ անօթութենէ ծուծ չէր մնացեր: Ուստի ցորեկները դաշտի զանազան պտուղներէն կ'օղտուէի, մանաւանդ որ այդ ըրջանին ինծի պատուիրեցին ոչխարները ձգել իրենց բնդարձակ պարտէղին մէջ եւ հսկել թէ պարտէղի պտուղներուն եւ թէ ոչխարներուն:

Թուրք գաղթականութիւնը վարժուած էր պարտէղի պտուղներուն եւ այդ պատճառաւ էր որ պատուիրած էին պարտէղը մնալ: Ատոր չնորհիւ հետեւեալ ուրախառիթ անակնկալը ունեցայ: Կէսօրէ մը վերջ էր, նոան ծառերու տակ կը զովանայի, ոչխարներս ալ կշտացած ու նստած ծուլօրէն կ'որոճային, երբ տեսայ որ պարտէղին պատէն երկու գաղթական տժոյն պատանիներ ներս նետուեցան ու կ'աճապարէին պտուղ քաղել հեռանալ:

Բայց ես վրէժ ունէի, փայտս առնելով վաղեցի: Երբ պատրաստուեցայ ճօճելու, ապշութիւնս մեծ եղաւ, լսելով « Լեւոն » ձայնը, որ կը խեղէր գիմացիներէս մէկուն կոկորդը:

Առաքելն էր, հօրաքրոջս որդին, Զիարաթ գիւղացի: Մեղմ չեշտով մը անունը տուի, բայց ուժ տուաւ իմ ձայնին, ըսելով թէ իր ընկերն ալ հայ էր իրեն համագիւղացի, Միհրան անունով:

Վերջինը կը կոչուէր համիտ, իսկ Առաքելը՝ Հիւսէյին: Ես ալ երրորդ անդամ անունս փոխուած ըլլալով, կը կոչուէի Ալի: Բայց այդ վայրկեանին բոլորս ալ հանգնք եւ կը խօսէինք հայերէն: Մեծ փառք էր այդ որ սակայն երկար չտեսեց: Հաղիւ քանի մը անդամ առիթ ունեցանք իրար տեսնելու: Ալ չտեսայ զիրենք, մինչեւ 1924 թուականը, երբ աղատուած ըլլալով, Միհրանը տեսայ Պէյրութի գաղթակայանին մէջ: Կիլիկիոյ աղէտէն յետոյ, լքելով Փրանսական հրացանը, զոյգ մը ձի էր զնած կառապանի պաշտօն կը վարէր: Իսկ Առաքելը Տիարեւ կառապանի պաշտօն կը վարէր: Իսկ Առաքելը Տիարեւ կառապանի պաշտօն կը վարէր: Անկէ ալ քեւրտ որբերու հետ էնվէրի հըրամանով Պոլիս փոխադրուած եւ իզմէրի աղէտի ըրջամաս նին Ֆրանսա ապաստանած էր; ուր կը գտնուի այժմ:

Նոյն պարտէղին չուրծը դտայ նաեւ մեր գիւղէն աղպական մը, Բենիամին Սեղրակեանը որ թէ ծնունդի եւ գասի ընկերս էր: Զայն նոյնական քիչ ատենէն կորսնթէ գասի ընկերս էր: Զայն նոյնական քիչ ատենէն կորսնթէ գասի ընկերս էր: Զայն նոյնական քիչ ատենէն կորսնթէ գասի ընկերս էր:

Կեանքս անտանելի էր այլեւս, որովհետեւ անօթի կը թողէին դիս: Առառու մը ըմբոստացայ եւ չուղեցի առանց հաց առնելու երթալ: Ոչխար կթող կինը որ կը կոչուէր Այշէ, բարկացաւ, ես լացի: Գնաց հանըմին քով եւ ըստա-

թէ Ալին կուլայ : Հանըմը պատասխանեց . « Ըլ փեղ բիւ  
ու պըրմընու » (փոքը մեծ է կուլայ) :

Այս , անոնք կ'ուզէին որ ապրէի մարդարէին չուն-  
չով : Ստիվուեցայ թքնել իրենց Մարդարէին վրայ եւ  
փախչիլ առաջին առթիւ :

Շուկային մէջ հանդիպեցայ Շէյխ Մահմուտի կնոջ  
որ , Անծառ գիւղին մէջ երկու անդամ հինգական դրուշ  
տալով զիս մահէն աղատելէ յետոյ , երրորդ անդամին  
լքած էր :

Այդ անդամին հանըմս խոստացաւ լու նայիլ ինծի ,  
եթէ երթամ իրենց քով : Ուրիշ յոյս չունենալով , ընդու-  
նեցի առաջարկը , եւ գացի իրենց մօտ : Ամուսինը պա-  
տերազմի ճակատն էր եւ իրենք ամսական ստանալով  
կ'ապրէին , մայրը երկու աղջիկներով : Ատոնց տունը ե-  
ղած միջոցիս ծանօթացայ հայ տղու մը հետ , որ թուրք  
անունով Շամիլ կը կոչուէր : Հայկական անունն էր Բե-  
նիամին , եւ Մշոյ քաղաքացի էր :

Երկուստեք ծանօթանալէ յետոյ , հասկցուց թէ իր  
աղայի հետ չուտովի Տիարպէքիր պիտի մեկնէին : Փափաք  
յայտնեցի որ իր կարելին ընէր , որպէսպի իր աղան զիս  
ալ միասին տանէր :

Տղան այդ մասին նպաստաւոր տեղեկութիւն բերաւ  
ինծի եւ ուրախութենէս կը խենդենայի : Կը դժուարա-  
նայի գործադրել ծրագիրս , որովհետեւ շէյխ Մահմուտը  
այդ օրերուն նոր հասած էր պատերազմի ճակատէն (Բա-  
լուի մօտերը) :

Շամիլի հետ գացի ցորեկով տեսայ իր աղային տու-  
նը որ բաւական հեռու էր իմինէն , տեսնուեցայ թուրքին  
հետ որ խոստացաւ զիս առնել իր ծառայութեան մէջ եւ  
լքեց քիւրտ տղեկ մը զոր նոյն նպատակով առած էր ինձ-

մէ առաջ :

Ճշդեցի մեկնելիք գիշերը : Եւ վերադարձայ տուն :  
ինծի հարցուցին ուր մնալս , եւ ես 20 փարա ունենալով  
գրանս , իրենց տուի , պատմելով թէ մէկու մը ջուր բե-  
րած ըլլալով վարձատրութիւնս էր : Ուրախութեամբ  
յափշտակեցին ձեռքիս 20 փարան :

Եկաւ մեկնումի գիշերը : Պէտք էր զէնքս գողնայի եւ  
գիշեր ատէն անհետանայի՝ նպատակիս հասնելու հա-  
մաց : Երբ իրենք խորունկ քուն ինկան՝ տանիքի վրայ  
հաստատուած տախտակէ մասնաւոր ննջարանին մէջ ,  
ես սահնդուղներէն վար իջայ , մտայ մասանը , պղտիկ  
պատառ մը միայն հաց առի եւ բաւական ալ չոր թութ  
եւ առանց նշմարուելու գուրս ինկայ , գացի հասայ նպա-  
տակակիտիս եւ այդ գիշեր մեկնեցանք Տիգրանակերտ :

Սիրտս խոռով էր , կը վախնայի հետապնդուելէ , բայց  
գիշեր ըլլալու պարագան կը մեղմացնէր վախս :

Մինչեւ արեւածագ , կտրած էինք 6 — 7 ժամուան  
ճանապարհ , ես մտքիս մէջ այլեւս աղատ կը զգայի ինք-  
զինքս : Հայնէի շրջանէն հեռացանք առանց ջուր  
նելու , եւ ճամբան սաստիկ նեղութիւն քաշեցինք այդ  
պատճառաւ : Այդ անաէր շրջանը անապատի կը նմանէր :  
Խրաքանչիւր գիւղ կը բաղկանար 20 — 25 տունէ , շին-  
ուած՝ չում աղիւսէ , եւ առանց ջուրի , մէյմէկ ջրհորով  
կը հոգային իրենց ամբողջ ջուրի կարիքը : Զրհորը այն-  
քան խոր էր եւ այնքան իմողուած որ , մենք իրեւ ճամ-  
բան թաս մը ջուր խմելու համար երկար կը սպասէինք ,  
ինչ եւ իցէ , ես ծարաւէն ալ չմեռայ եւ երկու օր քալելով  
հասայ Տիարպէքիր : Մեղ առաջնորդող թուրքը Միրկ  
Ահմէտ թաղին մէջ , Հայու լքեալ տուն մը ստացաւ կա-  
սավարութենէն ուր տեղաւորուեցանք :

Յաջորդ օրը ես ու ցեղակիցս՝ Շամիլ այծեր տարինք արածելու 0 թում Գափըսը կոչուած գոնէն զուլս ուր կը գտնուի Հայոց գերեզմանատունը։ Քանի մը օր միասին տարինք այդ պարտականութիւնը, բայց ատոնք եւս մեղ անօթի կը ձգէին, ամբողջ օրը բահջարելէնով կ'անցընէինք, իրեկունը միայն ձմերուկ մը, որ այդ քաղքի մէջ ամէնէն աժան նիւթն էր։

Ամառ ըլլալով այդ տեղի սովորութիւնն էր տանիք ները պառկիլ։ Ուստի մենք եւս մեր աղաներէն քիչ հեռու նստած մեր ձմերուկը կը կրծէինք, երբ յանկարծ հօնան մինարէին վրայէն էղան պուաց — « Այս ալէլ Փէլահ »։ Այդ թշուառ վիճակիս վրայ ինդուքս չէի կարող զապէլ, որովհետեւ ես գիւղացի Հայու զաւակ էի, եւ բընաւ հոճայի ձայն չէի լսած։ Ընկերս քաղաքացի էր, շատ չէր ազգուեր, սակայն իմ ծայրայեղ խնդուքս դայն ալ կը ցնցէր եւ կը հասցնէր իմ վիճակիս։

Աղային ձայնը կ'ընդմէջէր մեղ։ « Ուլան նէ՞ աղտընըգ »։ Եթէ զիտնային մեր խնդալու շարժառիթը, վայ էր մեզի, բայց ըսինք թէ հեքեաթ պատմելով կը խնդայինք…

Յաջորդ օրը գարձեալ ոչխարները արածելու տարինք, ուր ես յայտնեցի ընկերոջս թէ կ'ուղէի փախչէլ, ինքն ալ կ'ուղէր նոյնը ընել, բայց համարձակութիւն չունենալով կը ձգձգէր, մանաւանդ որ երկրէն մինչեւ հոդ անոնց հովանաւորութեան տակ մնացած էր։ Իսկ իմ պարագաս տարբեր էր, հետեւաբար համբուրուեցայ ընկերոջս հետ եւ հեռացայ։ Թիչ անդին գտայ նապաստակի ձագ մը եւ դառնալով յանձնեցի ընկերոջս եւ վերջնապէս ձգեցի զինքը։

Ուղղուցայ քաղաքին այն թաղը ուր կ'երեւէր եկե-

ղեցիի զանգակատուն մը։ Հայկական կարծելով կ'ուղէի հոն ապաստանիլ։

Խարուած էի, ատիկա Ասորիներու «Մարիամ Անա» եկեղեցին էր, Սինէկ պազար թաղին մէջ։ Այդ իմացայ այն ատեն միայն երբ կեանքս ստոյդ մահէ կը փրկուէր։

Հասայ եկեղեցին դուռը եւ գոց գտայ զայն, ուստի գարձայ թաղին մէջ հաց ճարելու։

Զայն մը .— « Մահաճը, մահաճը, կէ՛լ, կէ՛լ »։ Մօտեցայ։ Ասորի կին մըն էր, գլխարկս զլինէս առաւ իբրեւ զրաւ եւ ձեռքս տուաւ երկու թեթեւ հաց, հատը մէկ զրուշ, ծախելու համար։ Երբ զայն զրամի վերածելով զրուշ, պիտի ստանայի նոյնչափ եւս։ Եւ այսպէս մինչեւ բերէի, պիտի վոխարէն խոստացաւ ինծի հարիւր փակիւռն։ Ասոր վոխարէն խոստացաւ ինծի հարիւր փակիւռն։ Երբ իրիկուն եղաւ, այդ ալ չտուաւ, այլ թոնիրի ըսաւ։ Երբ իրիկուն եղաւ, այդ ալ չտուաւ, այլ թոնիրի կողէն ինկած մոխիրի վրայի մէկ երկու կտոր կուտաւ։

Իրիկունը վերադարձայ եկեղեցին որուն Ասորիներիկունը վերադարձայ եկաւ տէրտէրը։ Արաբերէն ըուն ըլլալը չէի զիտեր։ Եկաւ տէրտէրը։ Արաբերէն հարցուց թէ ինչ կ'ուղէմ։ Պաղած երեսը նայեցայ։ Յեհարցուց թէ ինչ կ'ուղէմ։ Պահանան թուրքերէն պատասխանեց։

— Պուրատ գալ պու կէճէ, եարըն սէնի մէքթէպէ եօլլաճաղլը։

Դեռ չէի հասկցած թէ ինչ տեղի կ'ունենար, կը գարմանայի թէ ինչու տէրտէրը հայերէն չէր խօսեր։

« Ինչ կ'ուղէ ըլլայ, կը բաւէ որ զիս զպրոց պիտի զրկէ »։ Կը մտածէի թէ դուցէ հայերէն խօսիլ արդիւռուած էր։

Ելայ եկեղեցիի դրան առջեւ, լուսնի տակ շողացող սալայատակին վրայ գտայ բախտակից հայ աղջիկ մը, եւ հարցնելով հասկցայ թէ ինուսցի էր։ Կոնակս տուի

ժամու դրան զոյգ մարմար կլոր սիւներէն մէկուն եւ  
կիսաքուն վիճակի մէջ էի: Եկան, հետզհետէ շատցան  
շուրջերնիս բախտակից ու ցեղակից թշուառներ, ու  
թափթփեցան քարերու վրայ եւ լոռթիւնը տիրեց: Ա-  
մէնն ալ քնացած էին: Այդ լոռթեան մէջէն կ'իմանայի  
աղմուկ մը: Ականջ գնելով հասկցայ որ այդ թաղի քանի  
մը հա՞յ թէ ասորի լակուններ պատառ մը հացի փոխա-  
րէն փորձանք կը սարքէին խեղճ աղջկան գլխուն: Աչ-  
քերս բացի նայեցայ շուրջն, քիչ մը մրմուցի եւ լուցին: Աղջիկը զգուշացուցի եւ քնացայ, բայց անոնք յաջողած  
էին համողել խեղճ եւ այլեւս չտեսայ:

Լուսցաւ, տէրտէրը եկաւ զատեց « էրմէնի »ները  
միւս քրիստոնեաներէն եւ կը պատրաստուէր « մէքթէու »  
դրկելու:

Եկան երկու զինուորներ մեղ առաջնորդելու, մէկը  
թուրք, միւսը Ասորի: Առաջինին քանի մը վայրկեան  
բացակայութենէն օգտուելով, ասորի զինուորը քննական  
աչք մը նետեց զոհերուն եւ զիս բոնելով ականջիս փըս-  
փըսաց.

— « Տղաս, գնա, հեռացիր, այս դպրոցը քեզի պէտք  
չէ »:

Ոչ, անդրդուելի էի ես, կ'ուզէի դպրոց երթալ:  
Յուսահատած, այդ աղնիւ մարդը բացէն ըստա.

— « Այդ դպրոցը մահն է, հեռացիր քանի թուրք  
զինուորը չէ եկած »:

Այժմ սպարզ էր վիճակս, եւ հեռացայ: Կը մտածէի  
սակայն թէ ինչու զիս միայն զատեց բոլորէն: Պարզ էր  
պատասխանը: Միւս բախտակիցներս բալորը կենդանի  
նահատակներ էին, հիւանդու - խեղճուկ, դատապար-  
տուած մէկ օրէն միւսը մահանալու: Հետեւարար այդ

աղնիւ մարդը ողջ մնալու կարողութիւն միայն իմ վրայ  
տեսնելով, ուզած էր ազատել: Յետազային իմացայ որ  
այդ քահանան կը կոչուէր Խաղար եւ ինծի պէս շատե-  
րուն արիւնն էր մտած:

Զգեցի քաղաքին փողոցները, ելայ թում Գավուէն  
դուրս, ընկերս Շամիլը գտնելու եւ գլխուս եկածը պատ-  
մելու համար, բայց չգտայ: Այդ կողմի պարտէզներուն  
մէջ մտայ եւ վառելափայտ հաւաքեցի, տանիլ քաղաք  
ծախելու եւ հացի գին հայթայթելու համար: Հազիւ  
խրձիկ մը պատրաստած էի, վրայ հասաւ պարտէզին  
տէրը: — « Ո՞ւրիշ հաւաքեցիր այս վայտը » — Ասկից,  
էֆէնտի, ըսի դողալով: Մեղքցաւ երիտասարդ թուր-  
քը որ արդէն հօտաղի մը պէտք ունի եղել:

— Կ'ուզե՞ս մնալ իմ քով, երբեւ ծառայ, անասուն-  
ները արածելու համար:

Հաւանեցայ եւ հարցը վերջացաւ: Զիս առանձին  
ձգեց անառուններու քով եւ գնաց հաց բերելու:

Պարտէզին տեղը փոս էր, հիւախային կողմը քաղա-  
քըն էր հոյակալ պարիսպներով, իսկ հարաւային  
կողմը դաշտ - արտեր: Պարտէզէն անմիջապէս դուրս  
թումբի մը վրայ լարուած էր երենց վրանը, եւ քովն ալ  
դիզուած էին ցորենի կոյտեր: Երենց կալն էր այդ, ուր  
ցորենը ծեծելէ վերցնելէ յետոյ, տունով քաղաք կ'եր-  
թային:

Այդ նոր աղայիս անունն էր Ահմէտ ձէմիլ: Աւնէր  
8—10 տարեկան Ստքի անունն եղբայր մը, եւ սպասու-  
հի մը՝ Այիչէ: Ազա եւ Մահմէտ անուններով երկու տա-  
րէց եղբայրներ ալ զինուոր զացած էին: Հայրը որ մե-  
ռած էր, կը կոչուէր Խալլթէ Զինի, այդ անունով կը  
կոչուէր զեռ իրենց տունը: Արիւնարբու եղբայր մըն ալ

Ալի անունով նոր սատկած էր :

Կալերու ժամանակը անցաւ : Աշուն էր, արտերը հերկելու կամ աշնցանը ընելու ըրջանն էր, Ահմէտ ձէմիլը չորս եղները երկու արօրով ինձ հետ առաջնորդեց արտը, լուծք վարելու համար : Սազն ու սարլազը կարգի դրաւ, ինք առջեւէն, ևս ալ ետեւէն սկսանք շարժիլ : Ես կրնայի՞ մաճկալ ըլլալ : Ոչ, եթէ այդ աստիճանին հասած ըլլայի, արդէն ողջ Տիարպէքիր չէի հասներ : Եթէ մեր երկրի նման հորիք - ամոլ, երկու դոյդ լծուած ըլլար, գուցէ հօտաղութիւն ընէի : Բայց հոդ այդպէս չէր : Երկու եղ կը լծեն թեթեւ արօրով մը, երեք մեղրանոց կոր փայտ մը մաճկալին ձեռքը, մէկ գլուխը սուր գամ, խեղճ անսառուները մշտելու, միւս ծայրն ալ թաթիկ մը արօրը քերելու համար : Արտերը քարուտ, մէկ խոսքով իմ գործս չէր մաճկալ ըլլալ : Յամենայն դէպս փորձեցի անկարելին : Խովի քարին դալով եղները կանդ առին, մէյ մըն ալ ուժեղ քաշելով արօրը ցնցուեցաւ ու ձախ եղան ոտքը խրեցաւ, եղը սկսաւ կաղալ, իսկ աէրս ալ սկսաւ հոգւոյս հետ խաղալ : Ահմէտ ձէմիլը դիս բաւական նախատեց, եղան ոտքը խնամեց, իմ լուծքըս դարձեցուց եւ ինք շարունակեց հերկել : Այնպէս դժբախտ էի այդ օրը, հաց չկրցայ ուտել մտածմունքս : Խուսափում չկար եւ քանի մը օրուան մէջ վարժուեցայ մաճկալութեան :

Ուրբաթ օր մը երբ անսառուները արածելու տարած էի, մէկ հատիկ եղը դողցան, ինչ որ առաջին անգամ ըլլալով ծեծ ուտելուս պատճառ դարձաւ : Երկրորդ անգամ մըն ալ մաճկալ սրելիք սեւ քար մը կորսնցնելուս համար ծեծ կերայ եւ հիւանդանալով պառկեցայ տունը :

Ինք ստիպուեցաւ անսառուները խառնել նախիրին : Հիւանդ վիճակովս անգամ իրիկունները ստիպուած էի երթալ քաղաքի դոնէն դուրս կենդանիները գիմաւորելու : Օր մըն ալ ջերմը զիս բանած էր, ելայ գացի բայց ուշացեր էի : Անսառունները հաւաքեցի, երկու նախշուն կովեր կը պակսէին : Ասոնք կը պատկանէին Հայու մը եւ թալանի շրջանին խրացուած էին աւազակ աղայիս կողմէ : (Երկու կովերը շիտակ իրենց տունը դացած եւ հոն մնացած էին) : Դարձայ տուն ահ ու վախով եւ հիւանդ վիճակովս ծեծ մը եւս կերայ, ուժաթափ վար իյնալով : Երբ խելքս գլուխս եկաւ, սպասուհի Այիշէն մեղքնալով կը թելագրէր զգոյշ ըլլալ, եւ որ եւ է առիթ չտալ, հակառակ պարագային աղան բարկութեան մը միջոցին կրնար նոյնիսկ սպաննել զիս :

Այիշէն կը պատմէր անոնց ցեղին բացառիկ վայրագութիւնները, մասնաւորաբար անոր շանսատակ եղօր՝ Ալիի արաբքները : Թէ ինչպէս ջարդի ժամանակ Հայուհիներ կը բերէր տուն եւ լլիելէ յետոյ քաղաքէն դուրս կը հանէր եւ ձեռքերն ու ոտքերը կապելով, իրենց կալի քովէն մինչեւ ձոր ժայռերու վրային քաշկառելով կը սպաննէր, յետոյ կ'երթար ուրիշներ ճարելու նոյն անսանական կրքին եւ նոյն բարբարոսութեան համար : Մինչեւ որ ինք ալ հիւանդանալով եւ մարմնի զանազան տեղերէն վէրք հանելով, որդնոտած ու հիւանդանոցի ճամբան սատկած էր :

Ինչ ալ ըլլար, այդ ձմեռը պէտք էր հոդ անցընէի : Եւ համբերեցի մինչեւ 1917ի մայիս ամիսը, երբ առիթ կը փնտուէի փափէլու իր քովէն :

Շուտով ներկայացաւ այդ պատեհութիւնը : Ահմէտ ձէմիլը օղեմոլ եւ կնամոլ մէկն էր, մօտ 25 տարեկան :

Թում Գալիուսին շատ մօտիկ ախոռ մը ունէր ուր  
ուրիշներու ընկերակցութեամբ բողեր կը բերէին խաղ-  
ցնելու գիշերները, օղի կը խմէին մինչեւ առաւօտ, եւն։  
իր բերած բողերէն մէկը, ցեղով թիւրքմէն, Ահմէտ ձէ-  
միլին հաւատացուցած էր թէ Հայ է։ Ունէր ուրիշ սի-  
րող մը դուրսը, Մջօ, անունով, բայց Ահմէտ ձէմիլի  
ձեռքէն չէր պատեր անոր երթալու համար։ Ես երբ ա-  
նասունները արածելու կը տանէի պարտէղները, իմ մի-  
ջոցաւ տեղեկացուց ուր ըլլալը եւ սպառնաց որ եթէ  
ինձ յանձնուած պարտականութիւնը չկատարեմ, զիս  
սպաննել պիտի տար։ Կը հաւատայի այդպէս ըլլալուն,  
ճանչնալով իրեն համար խենթեցող չունը։ Գացի տե-  
ղեկացուցի, բայց շուտով իմացուեցաւ եւ պղտիկ ծեծ  
մը կերայ։ Երբ ըոդին ինձի ըրած սպառնալիքը բացատ-  
րեցի, ծեծը դադրեցաւ։ Երեւի ինք ալ զիտէր իր ա-  
նասուուած մը ըլլալը, որ զրպարտութեամբ մը կընար  
մերջ տուած ըլլալ կեանքիս։

Ատոր յաջորդեց մատաղ արջառի մը կորուստը։ Ու-  
րիշի կովերու ետեւէն փախած գացած էր։ Զկարենալով  
այլեւս ներկայանալ աղայիս, տարի անասունները լե-  
ցուցի ախոռը ու հեռացայ, շիտակ ապաստանելով Մար-  
տին Գալիուսին գուրս, Հաւասալ կոչուած պարտէղները։  
Բայց յոյս կտրելով, միացի պարտէղներուն մէջ ուր  
պէտք էր գիշերէի։

×

Մայիսը իր աեղը տուեր էր յունիսին։ Պտուղները  
սկսած էին հասնիլ։ Ծիրանն ու սալորը, երկու գրացի-  
ներ իրենց կարմրուկ երեսներով իրար կը գիմաւորէին,

կարծես իմ թշուառութիւնս ծաղրելով։ Խոկ ես լքուած  
էի ու խեղճ, թշնամի եւ մէկին եւ միւսին։ Ծիրանին իր  
բարձր հասակով գիշերուան մթութեան մէջ անմատչելի  
էր ինձի, բայց սալորենին հոգին չաղատեց ձեռքէս։  
Մաղլցեցայ ծառն ի վեր եւ սկսայ ժողվել քաղցրահամ  
սալորները։ Լուսինը կը փալմիէր, գիշերուան մեղմիկ  
զեփիւը գէմքս կը հովահրէր, թշմցնելով զիս։ Գլուխ  
զնելիք տեղ կը փնտոէի։ Վար իջայ եւ այծի նման փո-  
ռելու տեղ կը պատրաստէի, երբ բորենիներու աղմուկը  
եկաւ տակն ու վրայ ընել միամտութիւնս, ուա' - ուա' -  
ուա' - ուի' - ուի' - ուի' - ուա - ուա - ուի - ուի։

Ալ չէի կրնար գետին պառկիւ, ստիպուած էի բար-  
ձրանալ դարձեալ ծառին վրայ ու հոն հանգչիւ։ Հաղիւ  
աչքերս զոցուած՝ վար իյնալու կ'ըլլայի։ Դարձեալ աշ-  
քերս կը զոցուէին։ Ցուրտը կը խածնէր։ Ստիպուած ծա-  
ռէին վար կ'իջնէի եւ կ'ելլէի։ Այս պայմաններու տակ  
յուսցուցի։ Այժմ պէտք էր հեռանալ սալորենին որ ան-  
համբեր իր պահակին կը սպասէր զիս մատնելու համար։

Գերմանական հսկայ « քամիօն »ներու ձայնը կը  
լսուէր Մարտինի ճամբուն վրայ, աճապարեցի մօտենալ  
ճամբուն, յուսալով ընդունուիլ անոնց մէջ որ որբեր կը  
փոխալըէին։ Բայց ոչ, յանգնութիւնը չունեցայ ու  
մնացի լքուած հոդ, Տիգրիսի ափը, տասը աչքանոց կա-  
մուրջի քովը։ Մտայ դարձեալ պարտէղները եւ լողա-  
լու, յետոյ անցայ միւս ափը, ուղղուելով գէպի գիւղերը  
բառանց ինքս ինձ հաշիւ տալու թէ ո՞ւր կ'երթայի։ Ճամ-  
պունց ինքս կը որու վրայի աւաղախառն փոշին կը  
բաս խճուղի մըն էր որու վրայի աւաղախառն փոշին կը  
հրկիղէր ոտքերս։ Հաղիւ քառորդ ժամուան ճամբայ էի  
կտրած, երբ չերմը բանեց զիս, եւ գլուխս հեռագրի  
սիւնի մը չուքին տակ գրի։ Մտածելով որ չպիտի կրնամ

պատճառ եղաւ որ իրենց քով մնայի մինչեւ ձմբան կէ-  
սը:

1918ի ձմեռն էր այդ, երբ սովոր ծաւալեցաւ այդ ըր-  
շանին մէջ: Կամաց կամաց ցորենը հրապարակէն քաշ-  
ուեցաւ: Հացահատիկի բոլոր տեսակներն ալ այնպիսի  
գիներ ստացան որ ազքատ դասակարգը սովահար եղաւ  
հետզետէ:

Քիւրտ գաղթականները ամիսներ առաջ սատկած  
ուղտերու միսը կ'ուտէին: Աչքերովս տեսայ Զիվթամբար  
Տեղուի պարխապի առջեւ սատկած իշու հոտած մարմնին  
վրայ քաշքուող Քիւրտերը օրհասական պայքար կը մը-  
զէին շուներուն հետ:

Նոյն պարխապի զանաղան անկիւնները ցկնած շու-  
նի լակոտները անհետացան լափուելով արիւնաբուու  
սարասուններէն որ հետզետէ պարխապներու տակ կը  
սատկէին, լափելով նոյն իսկ իրարու մարմին: Բաղմա-  
թիւ փաստերէն յիշեմ հատ մը:

Քաղաքի մէծատուններէն ձէմիլ փաշա Զատէ  
Ֆոււատ պէկը որ նոր մեռած էր, քիւրտ զաղթականնե-  
րու կողմէ հանուեցաւ գերեզմանէն: Մինչեւ նկատուելը  
կրախքը միայն մնացած էր, որ վերստին թաղուեցաւ եւ  
երկար հսկողութեան ենթարկուեցաւ: Այդ գէպքը սովի-  
պեց շատ մը մէծատուններ հաց բաժնել զաղթականու-  
թեան:

Երկար է շարքը այս կարգի գէպքերուն որոնց հա-  
մար կը մեղքնամ թուղթ մըտել: Ճիշտ այս շրջանին,  
ձուճու Ալին քսան վարա տուած էր տղուն, որ ինձ  
ըստւ.

— Հայրս կ'ըսէ թող մէղի հալալ ընէ ու երթայ իր  
գլխուն ձարը նայի:

Հասնիլ նոյնիսկ ամենամօտ գիւղը, ելայ ոտքի, վերա-  
դարձայ հու ուր էի անցուցեր նախորդ գիշերը:

Պարտէզներու մէջ ծանօթ էի շատ մը հօտաղներու  
(թուրք - քիւրտ), որոցցի երեւալ անոնց եւ բացարարել  
վիճակս: Առաջին անդամ հանդիպեցայ «Ճուճու» Ալիի  
տղայ Պէքիրին, Ալի փաշա թաղէն:

Երբ բացարեցի վիճակս, ուրախացաւ:

— Եկուր մեր պարտէզը, ուր կայ վարունգ, լոլիկ,  
սեխ. քիչ ատենէն պիտի ունենանք նաեւ ձմեռուկ: Ա-  
տոնցէ կ'օգտուիս, ես ալ մօրմէս հաց կը գողնամ եր-  
բեմն քեզի համար, այսպէսով կը մնաս մեր քով:

— Լաւ, ըսի, հապա ձմե՞ռը: 0'4, մինչեւ ան ատեն  
ծնողք քեզ լաւ մը կը ճանչնան, եւ ձմեռը կը մնաս մեր  
քով:

Հետեւցայ իրեն եւ զացինք սրարտէզ, ուր գիշերե-  
լու համար խչտեակ մըն ալ կար ինչպէս նաեւ իրենց  
բաժնեկիցը:

Ճիշտ այդ շրջանին զինուորները վարժուած էին զո-  
րանցէն զալ գիշերով, վարունգ եւն. դողնալ: Ընկերու  
Պէքիրի հայրը գիշեր մը եկաւ մեզի հետ անձնապէս հս-  
կելու:

Հաղիւ կէս գիշեր եղած էր երբ խշրտուքը լսուե-  
ցաւ քսանէ աւելի զինուորներու, որոնք վայրենի խողե-  
րու նման պարտէզը տակն ու վրայ ընել սկսան: Յան-  
կարծակի բերելով զանոնք, ստրծանակի հարուածնե-  
րու շփոթութեան տակ յաջողեցանք ձեռք ձուլ մէկը, որ  
ձեռքի ստրծանակը գործածել չկարենալով գետին շը-  
պրտեց: Ատրճանակը ձեռքս անցաւ եւ տուի Ալիին որ  
շատ գոհ մնաց: Զինուորին հետ իրենց ընելիքը մէզ չի  
հետաքրքրեր: Այս գէպքին մէջ ցոյց տուած եռանդս

Մերժեցի ընդունիլ։ Որովհետեւ քսան փարայի վուխաբէն 20 զրուշ ըլլար հաղիւ մէկ օրուան հացին պիտի բաւէր։ Ու լալով գուրս ելայ։ Ատոնք կ'ապրէին Հայոց Ս. Սարգիս եկեղեցւոյ դիմացի փողոցը, Հայու մը տունը։ Հաղիւ հեռացած, ընկերներէս մէկը հանդիպեցաւ, Ալի Շէխէ, որ զիս իրենց տունը տանելով ինչըրեց իր ծնողքէն քանի մը օր ապաստան տալ։ Ես ատոր փոխարէն շալակով վառելափայտ կը բերէի իրենց։ Բայց ի՞նչ օգուտ։ աս ալ տեւական ըլլալու սահմանուած չէր ու դարձեալ ինկայ փողոցները։ Այս անդամ ուրիշ ընկեր մը ինձմէ 5-6 տարեկան մէծ քիւրտ Մահմէտ, թեւէս բռնելով իրենց տունը տարաւ եւ խոստացաւ մինչեւ վերջին պատառը հետո կիսել։ Ունէր ծեր մայլ մը Շէշէ անունով, խենդացած եղայր մը՝ Աղիդ, եւ երեք կով ու երկու հորթ։

Իմ պարտականութիւնս էր կովերը տանիլ արածել պարտէզները։ Երեկոյեան կը բերէի, ծեր մայրիկը կը կթէր, կաթը ծախելով պատառ մը Հաց կը դնէր եւ բոլորիս հաւասար կը բաժնէր։ Բուռ մըն ալ ոսպ ձեռք անցուցած օրը, տաք ապուր կ'ունենայինք։ Հակառակ սովոր սաստկութեան, եւ խենդ եղբօր կողմէ նոպայի մը պահուն մէկ հորթը մէր բացակայութեան մորթելուն, որ պատճառ դարձաւ կաթի նուազմանը, անոնք զիս պահեցին իրենց մօտ, մինչեւ ձմեռը անցաւ։

Գարուն էր, սակայն սովի ընթացքը կը մնար նոյնը, մէկ բախտաւորութիւն կար, — բանջարեղինը սկսաւ հասնիլ։ Շատ չանցած հասաւ պանիրը որ այնքան առատ էր այդ նահանգին մէջ։ Շատերը հացի յատկացնելիք քանի մը փարան այլեւս պանիրի կոտային։ Խոկ քիւրտ դաղթականութիւնը կը չարունակէր հոտած։

կրծել։

Գեղածիծաղ առաւօտ մը երբ սովորականի նման անասուններս պարտէզները կը տանէի, տեսայ Քիւրտերու անօթի վոհմակը որ կրակ վառած, ջորիի գլուխը երարու ձեռքէ կը քաշքէին։ Այդ ապշած վիճակս մոոցնեւ տուած էր կովերս որ մտած էին կողքիս դեղձի ծառերու մէջ եւ այծի նման ծաղիկները կը լափէին։ Այդտեղ Սօուլի Փունար կոչուած աղբիւրի վրայ պառկած է եղեր ծառերուն տէրը Սիւլէյման, որ վրաս յարձակելով հարուածներու տարափին տակ զիս ալ անասուններուն խառնեց եւ քչեց դէպի քաղաք։ Ճամբան կէս չեղած, չեմ գիւտեր ինչպէս աղա Մահմէտը կը նշմարէ եւ կը փրկէ զիս։ Ինք անդէն էր, մինչ Սիւլէյմանը զինուած եւ հասակաւոր։ Բայց զգեանուեցաւ, լաւ ծեծ մը ուտելէ յետոյ ատրճանակն ալ վրայ տուաւ…

Բաւական ատեն ապրելէ յետոյ իրենց մօտ, կը դպայի իրենց խեղճութիւնը, եւ առաջարկեցի որ թոյլ տան ուրիշ տեղ մը երթալու եւ դլխուս ճարը նայելու։ Հաւանեցան եւ բարեխօսեցին իրենց հեռուէն աղդական Ազար Մուսթաֆայինց որ զիս առնելով գիւղը դրկեցին, իրրեւ հովիւ։ Աղար Մուսթաֆա սպաննուած էր ճզրեցի քիւրտ հովիւին ձեռքով, անոր քրոջ հետ ապօրէն յարաբերութեան մէջ բռնուած ըլլալով։

Իբրեւ ժառանգորդ կը մնային կինը երեք աղջիկներով եւ քոյրը, ինչպէս նաեւ երկու եղբօր զաւակներ, շաճի եւ Շէխօ անուններով։

Տարին զիս գիւղը ուր ունէին 400ի չափ ոչխար։ Բոլորն ալ յափշտակուած հայկական աւարէն։ Կային երեք հովիւներ որոնք երբ զիս տեսան՝ ծաղրեցին, բայց շատ չանցած երկուքը հեռացուեցան, որովհետեւ վճա-

րովի էին : Մնացինք ես ու իրենց ամենահին հովիւներէն Ահմէտ, Վէրան Շէհիրցի :

Երկուքս կը վարէինք այլքան ոչխարը : Կաթը առատ էր, սակայն հոս եւս հացը պակաս, որու տեղը կը լեցնէինք մածուն ու պանիրով : Ուստական մոսին մըն ալ տրուեցաւ ինձի, որով երեմն նշանառութիւն կը սորդիքի : (Զարդէն երեք տարի էր անցեր, բայց զինքի ձայն լուծ ատեն կը սարսուայի : Իսկ երբ սկսայ ինքս զէնք գործածել, սարսուոը անցաւ) :

Ի վերջոյ իմ գործս եղաւ գիւղին պանիր տանիլ քաղաք, ծախել եւ վերադանալ : Ամէն օր երկու ջորիի բեռ պանիր կը ծախէի, առանց մտածելու քիչ մը գրամ պահել իմ ապագային համար : Տիարպէքիրի արեւելան շըջանէն (Շարք) անցանք արեւմտեան շըջանը : Վրանը հաստատուեցաւ Սէլլմի կոչուած գիւղը, իսկ մենք ոչխարները կը պատցնէինք լեռներ, արօտավայրեր : Փանից պատահեցանք աւագակներու եւ պաշտպանուեցանք մեր ձեռքի զոյտ մոսիններով : Այդ շըջանին ծանօթացայ քանի մը Հայերու, որոնք քրտախօս, սակայն լաւ Հայեր էին : Անոնք ինձի կը թելալրէին փախչիլ եւ գալ իրենց մօս : Կամ եթէ օր մը նեղը մնայի, ինձի ապաստան պիտի տային եւն... : Զմեռը եկաւ, մեր հանըմները զային քաղաք : Իսկ մենք հոդ մնացինք մինչեւ գարուն : Ոչխարները ամբողջութեամբ ծնան, եւ գարձեալ անցանք արեւելան շըջանն ու հաստատուեցանք Մալրս գիւղը : Հոն բաւական մնալէ յետոյ, անցանք Ամբար Զայ, ուրիշ քանի մը զիւղեր ու գարձեալ Մալրս, որ գետի եղերքն ըլլալով յարմար էր :

1919ի գարնան էր, հանըմներս իրենց աղջիկը կարդեցին հովիւր քիւրտ Ահմէտի հետ : Վերջինս հակառակ իր

խոստումին, Երբ վեսայացաւ, սկսաւ զիս նեղել : Խոստացած էր իր յաջողութեան պարագային ամսական վըճարում մը ընել : Զէ՞ որ երկար ատեն հովուութեան ընկերու էր :

Ան կը հրամայէր ինձի ուրիշ հօտերէ ոչխար գողնալ եւ բերել մորթել, հանըմներուն կերցնելու համար, եթէ ոչ հետեւանքը լաւ չպիտի ըլլար : Դիւրին բան չէր այդ : Այժմ 400 ոչխար մինակս պիտի արածէի ցորեկները, լաւ կառավարելէ դատ ուրիշն ի՞նչպէս դողնայի աղայիս համար :

— Զեմ կընար, ըսի, ի՞նչ կ'ուզես ըրէ, եթէ դժոհն ես՝ ճամբէ :

Բայց Քիւրտս կակղեցաւ եւ ինդիրը անուշի կապեց : «Ինչ ընեմ, հանըմներդ այլպէս կ'ուզեն, բայց անոնք ոչխարներուն ճիշդ թիւը չեն գիտեր : Տղաքներէն մեծը արդէն բանտարկուած է : Ուրեմն սա չարագործ այծը որի շըուն կոնակն ելլելով մեր հացը ուտելու վարժուած է, բեր մորթենք, տար քաղաք իրենց բարեկամներուն, հանըմներուն կ'ըսենք թէ գողցած ես եւն . » :

Սիդպէս ալ ըրինք : Սակայն պնդեց զիւշեր ատեն տանիլ, որպէսպի առառուն կանուխ վերադարձած ըլլամ եւ հաց ունենանք :

Տեղի տալով իր պնդումներուն, իշուն բեսցուց միւս եւ ուզգուեցայ քաղաք : Հազիւ քաղաքին մօտեցած, ճամբուն երկու կողմէն երեք զինուորներ յարձակեցան վրաս, ձեռքս ու ոտքս կապեցին եւ միսը առնելով հեռացան : Մէկը վրաս կեցած էր որ օգնութիւն չաղաղակմ : Երբ ամենացած ձայնով կը խնդրէի կապուած վիճակով զիս, զինուորական կօշիկի հարուածներ կը ոտանայի գէմքիս : Իսկ եթէ Հայ ըլլալս զիտնային, անտա-

բակոյս պիտի սպաննէին։ Միսը տանողները բաւական հեռացած ըլլալով, վրաս հսկողն ալ արագ վազքով հեռացաւ։

Զեռք ու ոտքս կապուած էր։ Կաշխատէի արձակուիլ, բայց ուշ յաջողեցայ։ Երկու բազուկներս ալ արիւնած էին։ Խեղճ էշը բեռէն թեթեւցած ըլլալով, քովս կեցած ինծի կը սպասէր կարծես։ Դէմքս արեան մէջ կորսուած էր, բաճկոնսկս քաշքուելին բզիկ բղիկ եղած։ Այդ վիճակով գացի քաղաք թէեւ ճամբան ջուրերու հանդիպած էի, բայց վախնալով որ չեն հաւատար, չէի լուացուած։ Երբ տուն հասայ, քիչ մը ախ – ուխ ըրին։ Վերջն ալ կարծելով որ իսկապէս այծը գողցած էինք ուրիշներէ, «Հարամ մալ էր ատոր համար ատանկ պատահեցաւ» ըսին։ Հաց առնելով վերապարձայ գիւղ, բայց սիրտս թշնամութեամբ լեցուած էր Ահմէտի հանդէպ որ զլխուս եկած փորձանքին պատճառ եղած էր։

Ուղղակի իրեն ըսի — Եթէ շարունակես այդ վարժունք, պիտի փախչիմ ձեր քովէն։

Անցուցինք մօտաւորապէս ամիս մը եւս։ Գիշեր մը գայլերը ջորիներէն մէկը կերան։ Իսկ միւս ջորին կոնակին վիրաւոր էր։ Արդէն պանիրն ալ պակսած էր։ Ահմէտ պնդեց որ պանիրը կոնակով շալիեմ տանիմ քաղաք։ Չուզեցի համակերպիլ, երբ սպառնալիք ըրաւ—լաւ, ըսի, կ'երթամ, բայց ալ զիս չէք տեսներ։

Առնելով պանիրը գժուարութեամբ հասայ քաղաք, առանց ծախելու յանձնեցի իրենց բարեկամներուն, եւ հեռացայ, ալ չիւրաղառնալու որոշումով։ Այսպէսով վերջ կը գտնէր թիւը թուրք եւ գիւրտ աղաներուս, որոնց անունները կուտամ ստորեւ—

1. Երկիրը՝ Խամշու գիւղացի, Խասոյի Հմըրը։  
2. Ժանտարմա չէին Մահմուտ, Անծառ գիւղ։ 3. Իր եղբայր չէին Սոֆի, նոյն գիւղ։ 4. Վերջինիս փեսայ Ազիդ նոյն գիւղը։ 5. Փախչելով հասայ մեր գիւղը Հմըրի փեսայ Հիւսէյինի տունը։ 6. Դարձեալ Հմըրի տունը։ Պաղթի ժամանակ։ 7. Հայ կօշկակար Աւետիսին տունը, Լձէ։ 8. Մոտավա պէկ թէ Խալաֆ պէկ, Հայնէ։ 9. Դարձեալ ժամանարմա չէին Մահմուտի տուն, Հայնէ։ 10. Մշեցի երեք եղբայրներ թուրք, որոնց հետ Հայնէն գացի Տիարպէքիր։

11. Ահմէտ ձէմիլի տուն, Տիարպէքիր։ 12. Ճուճու Ալիի տուն, նոյնտեղ։ 13. Ալի ընկերոջս (Ալիէ չէին) նոյնտեղ։ 14. Մահմէտի տուն, նոյնտեղ։ 15. Աթար Մոտավային հովուութիւն որ եղաւ վերջինը։

Տիարպէքիրի արգասաւոր բարերեր նահանգին հողը յաղթած էր սովորն, որով վախ չունէիթէ կրնամ անօթի մնալ, ձգելով հովուութիւնը։

#### 9. ԱԶԱՏԱՏԳՐՈՒՄԻՍ ԱՌԱՋԻՆ ՕՐԵԲԻ

Վերջին աղայիս քովէն էր որ կը փախչէի, եւ միակ յոյս քրտախօս Հայերն էին։ Ճամբայ ելայ գէպի անոնց գիւղը, որովհետեւ քաղաքը վատնպաւոր էր։ Շատերը կը ճանչնային զիս։ Հաղիւ հոն հասած, հանդիպեցայթիւցի Մարիամ անուն կնոջ մը որուն զաւակը ջարդի ատեն այդ տեղերը ձեռքէն առած էին։ Զայն փնտուելու եկած էր, քանի մը գիւղիր հանդիպած եւ յոյսը կտրած ըլլալով, պիտի վերադառնար։

Ուղեց զիս որդեգրել եւ հետը քաղաք տանիլ։  
Առանց զիտնալու հայկական անցուգարձը ընդունեցի իրեն առաջարկը եւ մնաս բարով ըսելով մեր ցեղակեցներուն՝ մեկնեցանք։ Ճանապարհին կինը ինծի ըստ թէ անունս Յարութիւն պիտի ըլլայ, եւ իր ծանօթներուն պիտի յայտնեմ որ իր զաւակն եմ։

Թէ եւ շատ խորթ թուեցաւ ինծի, բայց ճամբայ եւ լած էինք, չուզեցի յայտնել զառնութիւնս։ Հասանք քաղաք։ Կը բնակէր Արագատաշ թաղը հայ ընտանիքի մը մէջ, որ կը բաղկանար Երեք կիներէ եւ երկու աղջնակներէ։ (\*)

Բոլորն ալ ուրախացան որ Մարիամ Բաջին « իր զաւակը գտած էր »։ բայց ես կեղծ ուրախութիւն կը ձեւացնէի, առանց յաջողելու։ Ի վերջոյ երբ տեսայ որ անկարելի էր մականուն եւ անուն կորսնցնել, իրեն ըսի։

— « Կ'ըլլամ քեզի հողեղաւակ, մհալով անունիս եւ մականունիս տէր »։

Այս իրողութիւնը քիչ մը սառնութիւն յառաջ րերաւ, բայց սիրոս աւելի հանգիստ էր։ Բոլոր իր բարեկամները իմացան իրողութիւնը։ Քանի մը օր անցած էր, « Մայրիկո » վրայ զլուխս լուացած մաքրած էր եւ այժմ պէտք էր գործ ճարել։ Ո՞վ զիտէր թէ Հայաստանի հանրապետութիւն հոչակուած էր, թէ թուրք կառավարութիւնը բարեացակամութիւն կը ցուցնէ հայ որերու հաւաքման համար եւն։

Որբերը լեցուն էին Ս. Կիրակոս եկեղեցին։ Ինչպէս

(\*) Այս ընտանիքը նախաշ Մննոյի եղբօր կինն էր, իր այրի աղջիկը Ազնիւ փոքրիկով մը, եւ իրենց ազգականուին՝ իր քոռնիկով։

նաեւ բարձաթիւ գեղանի հայուհիներ աղասուած էին թրքական եւ քրտական ճիրաններէն։

« Մայրիկո » զիս առաջնորդեց Հայոց եկեղեցին, թաղականութեան առենապետ Պ. Յովհաննէս Տաղեանին, որպէսզի արհեստաւոր վարպետներէն մէկուն մօտ աշակերտ զնէ զիս։

Հասանք հօն, Պ. Տաղեանը կնոջ բաղձանքը լիովին չլսած — « չըլլար, չենք կարող » պոռաց։ Ես որ ըսկեզրը չէի խօսած, ըսի — Պ. Տաղեան, այս կինը Քղեցի է, իսկ ես Մշեցի, կը տեսնէք ինչ պայմաններու տակ կը գտնուիմ, հետեւաբար աւելի ձեր պարտականութիւնըն է ինձ նմաններուն ապաստան տալ, արհեստի գնել, քան կնոջ մը որուն ձայնն անգամ լսել չուզեցիք։

« Զափիահաս ես », ըստ եւ խզեց։ Իսկ ես կրկնեցի թէ Թուրքերու քովէն նոր վախած էի, անոնք կ'ապրէին քաղաքի մէջ, հետեւաբար կեանքս վտանգուած էր եթէ բոնուէի։ Գոնէ մինչեւ ինձմէ յոյս կտրելը՝ ապաստան տուէք, եթէ բոնուիմ կը սպաննեն։

— « Էհ, հազարաւոր քեզի պէսները դացեր են, մէկըն ալ գոյն եղիք », գոչեց ասենապետ էֆինտին...

Ցուզուած սրասով ու արտասուալից աչերով դուրս ելանք աղդի տունին, եւ քիչ մհաց պիտի կորսուէի, եթէ քոմիսէրը Մշեցի եւ հօրս ծանօթ չըլլար։

Մարիամ բաջին զիս տարաւ ձապաղուրցի Աղաման անունով որմնապիր վարպետին որ գործի առաւ զիս, ինչպէս պասսպարողը։ (Տիարգէքիրի մէջ սովորութիւն էր կիները աշխատցնել չինութեամբ զբաղած ըլլալով, հուման աղիւսէ պատի շնութեամբ զբաղած ըլլալով, վարպետու լուր չունեցաւ թէ ինչպէս առեւանգուեցայ թուրքերու կողմէ, որոնց տունին հեռու չէր մեր աշխա-

տանոցը :

«Մայրիկս» հետեւեցաւ զիս տանողներուն, թէեւ քարերու տարափի տակ, բայց գուռը նշան ըրած էր, և դնաց ու վերադարձաւ ոստիկանի մը հետ :

Աղաներս զիս ներս կը քաջքչին, նախատինքի ու անարգանքի խօսքերով :

—«Ուշան Ալի, ութա՞նմատան կենէ կեալուր տինինէ տէօնտին»...:

Եւ ահա գուռը զարնուեցաւ եւ ոստիկանի մը զլուխը երեցաւ, առաջնորդութեամբ մայրիկիս : Զէին ուղեր զիս յանձնել, բայց ոստիկանը հրաման ոտացած էր անպատճառ տանելու : Ան տարաւ ոչ միայն զիս, այլեւ առեւանդիչներս ալ :

Ոստիկանապետին առջեւն էի : Առաջին հարցումը եղաւ թէ ո՞ր տեղացի էի :— Բայ՝ Մշեցի : Ինձի հետ առանձնացաւ եւ քրքրեց թէ որ գիւղին եմ, և այլին :

Մանրամասն բացատրեցի, ծանօթացաւ եւ սկսաւ հայերէն խօսիլ հետս : Վերջն ալ ըստ . « Մի վախնար, քեզ կ'ազատեմ » : Զյայտնեց իր անունը, բայց աչքերը թրջեցան, վերջապէս չկրցայ հասկնալ այդ մարդուն ով ըլլալը :

Յետոյ ներս կանչեց առեւանդիչներս եւ հարցուց թէ ի՞նչ կ'ուղէին ինձմէ :

— Մեր հովիւն էր, վախաւ, բանեցինք :— Լաւ, բան մը գողցած հետը տարա՞ծ էր : = Ոչ, միայն թէ ասկից երեք ամիս առաջ երկու զանուկ կորսեցուցեր է : — Լաւ, ամիսը ի՞նչ կը վճարէիք իրեն : = Էհ, մեր քով կ'ապրէր, ի՞նչ պիտի վճարէինք :

— Առ ալ աղէկ (պունտ տա փէքէմի), բայց մտիկ ըրէք : Այս աղան զանուած է ձեր ծառայութեան մէջ

առանց վճարումի, իսկ կորսնցուցած երկու զանուուկի պարագան ալ սապէս է : Բսենք թէ սա ծառանիդ թանկարժէք դաւաթներով ձեզի սուրճ բերած ատեն սահեկար յաւ ինկաւ, եւ դաւաթները կոտրեցան, ատոր համար կարելի՞ է բռնադատել մէկը որ բնաւ վճարուած չէ : Հայտէ, հայտէ, լմնցաւ, եթէ տղուն բան մը պատահի, պատասխանատուն դուք էք, ան ազատ է » :

Աղաներս գլխիկոր հեռացան, իսկ ես ուրախ էի եւ քոմիսէրին ձեռքը համբուրելով հեռացայ :

Այդ տարին անցուցի վարպետ Աղամանի քով եւ հետզհետէ արհեստին կը ծանօթանայի : Գործաւորի օր համարական 15 դրուշ էր, իմինս բարձրացաւ 20ի, այսինքն մէկ մէծիտ :

Յաջորդ տարին վարպետ Աղամանի գործի նուազութեան պատճառաւ, ծանօթացայ վարպետ Տօնապետին եւ իրեւ աշկերտ որմնագրութեան՝ աշխատեցայ շուրջ մէկուկիս տարի : 1920ի ամբան, վարպետիս հետ կ'աշխատէինք Տաղզափուսիի մօտիկ, իզգէթ փաշտ ճատէսիի վրայ փուռի մը շինութեամբ, որու վրայ ալ բարձրացաւ երկյարկանի պանդոկ մը : Շուրջ տասը գործաւորներ, մեծ մասով Քիւրտեր էին մեր հետ, որոնց գործի ընդունելու եւ աշխատցնելու պատեհութիւնն ալ ինձ տրուած էր, իրեւ « ըրպատ պաշ » :

Թէեւ չէի ուղեր քիւրտ գաղանները գործի տոնեւ, անոնց աչքերու մէջ գեռ ոճրի հետք կար, բայց ի՞նչ ընէինք, հայ գործաւորներ նուազ էին : Մեղ հետ աշխատող Քիւրտերը Մշեցի էին եւ թիւով հինգ, Սլո, Տարէշ, Ռւսօ, Սայիտ, եւ Մուհամէտ :

Վերջինս աշխատանքի մէջ օր մը ընդդիմացաւ ինձ, երբ իրմէ փայտ կ'ուղէի փուռի կամարին կաղաղադարը

Հինելու համար : Բերած վայտն անյարմար ըլլալով երկրորդ մը ուղեցի :

— « Վա՛յ, զուն Հայու կտոր մը ըլլաս ու մեղի հրամայես հոս խամ երկրի, եւ խամի գործի մէջ, քեզ ողջ ձգողին . . . :

Եւ կարդ մը աղտոտ խօսքեր :

— Լաւ, ըսի, չէ՞ որ զուք այս տեղ հայ վարպետի չնորդիւ կ'աշխատիք ու կ'ապրիք : Ուրեմն զուք առիթ չէ՞ ք փախցներ ողջ մնացողներուն ալ սպառնալու : Գիտ, ինչ կրնաս ըրէ :

Թիւրտը բողոքեց վարպետին որ կը բացակայէր : Վարպետս « Ես չեմ խառնուիր » ըսաւ : Այս անդամ բողոքեց տան տիրոջը իօմէր էֆէնտիին եւ նոյն պատասխանը ստացաւ :

Իսկ ես գացի միջաղէպը բացատրեցի բոլոր հայ վարպետներուն եւ այդպիսով պատճառ հանդիսացայ երկար ատեն պարապ պատճեռուն, քանի որ խամ վարպետ չկար :

Մեր Հայերուն դահիճը դարձեալ իր ընկերներուն միջոցաւ խնդրեց որ գործի առնենք, իօմէր էֆէնտիի ներկայութեանը ներողութիւն խնդրեց, ու վերսկսաւ մեզի հետ աշխատիւ, չափաղանց խելօքցած :

#### 10. — ՎԻՊԱԿԱՆ ԱՆԱԿԱՆԱԿԱՆԵՐ

Անյուսալին ըլլալով, հետզհետէ զտայ աղղական եւ գիւղացիներէս եօթը հողի, հետեւեալ պարագաներուն մէջ, ինչպէս եւ բաւականի թիւով հայրենակիցներ :

1920ի հէսէն 1921 թուականը եղաւ նպաստաւոր ին-

ծի համար, թէ անձնական յաջողութիւններով եւ թէ աղղականներու գիւտով :

Մէկ կողմէ քարակովութեան եւ որմնադրութեան արհեստը կը սորվէի վարպետ Տօնապետի մօտ, միւս կողմէ, Ս. Կիրակոս եկեղեցւոյ մէջ գոլիրի պարաւականութիւն կը կատարէի, ինչ որ մեծապէս օգնեց աղղականներս գանհելու :

Արդէն իսկ ծանօթացած էի քանի մը հայրենակիցներուս, շինութեանց եւ եկեղեցին միջոցաւ, հիմա կարգը աղղականներուս էր :

Կիրակի առառու մը Ս. Կիրակոս եկեղեցին կը թնդար զանազան կողմէրէ ճողովրած հայ բեկորներով, որոնք բարձրածայն կ'աղօթէին Աստուծոյ :

Նորընծայ Աշոտ քահանան որ նոր ձեռնադրուած էր Գիւտ եպիս հն պատարագ կը մատուցանէր և միլիոն նահատակներու հոգւոյն : Ես ալ « Սուրբ, սուրբ » կ'երգէի, երբ ետեւէս մէկը մշտեց : Երկրէն մէր զբացի Մեղադի գիւղէն Աստուծատուրի Աթօն էր, որ կ'աւելէր, հօրս Քեսիի աղուն Միհրանի ողջ մնացած ըլլալը :

Պատարագը աւարտեցաւ, երբ բակը ելայ, գիւմաւորուեցայ Քեսի Միհրանէն զոր չէի ճանչնար, բայց երբ բացատրեց, չասկցայ որ Մհերն էր հօրս հարազատ մօրեղբօրբղին, Դոմ գիւղէն :

Շատերու նման այս երկու երբայրներն ալ, Մհեր եւ Եղօ, փախչելով իրենց զիւղի բանապետ հածի նէղիրէն, տարիներ առաջ Տիարպէքիր էին ապաստանած : Եղօն Ամերիկա անցած էր :

Քեսի Մհեր զիս առաջնորդեց իր առունը, ծանօթացներով իր ընտանիքին : Ունէր երեք աղջիկ եւ երկու մանչ, ինչպէս եւ կինը, որոնք շատ աղնիւ զուրդուրանք

ցոյց տուեն ինծիք: Այնուհետեւ միշտ կ'այցելէի իրենց տունը, իրեն արխւնակից եւ իրենց փափառով կը պատմէի իրենց սիրելիներու խողխողման պարագաները: Յետոյ գտայ հօրեղբօրս աղջիկը՝ Ապրշումը, որու հետ Քիւրտերու ընկերակցութեամբ եկած էինք մինչեւ լճէ, բայց իմ կեանքս անտանելի դարձած ըլլալով, ձգեր փափեր էի: Ո՞վ կը յուսար որ այդ Քիւրտերը սովամահ ըլլալով, Ապրշումը պիտի յաջողէր ազատիլ եւ ֆարղինի քրիստոնեաներու հետ զալ հասնիլ Տիարակէքիր:

1920ի ամառն էր: Անամպ օր մը, փողոցի մէջ հող կը մարէինք, Հայու մը տան աւերակներէն, ես եւ երկու բողոքական Հայուհիներ, երկու քոյրեր, Մարիամ եւ Կատար: Մէկ ալ տեսնեմ այդ տունէն աղջնակ մը եկաւ զոյդ սափորներով ջուր տանելու:

Ուշադրութիւնս գրաւեց ատոր նմանութիւնը մեր Ապրշումին: Արդեօ՞ք ան էր: Ոչ, չի յուսար որ ան սովէն ազատուած ըլլար: Աղջիկը լեցնելով իր ջուրը զնաց, բայց չատ չանցած դարձեալ եկաւ: Հոգիս կ'ալեկոծէր, եւ սկսած էի աշխատակիցներուս պատճել անցուդարձը: Անոնք թելադրեցին անմիջապէս մօտենալ եւ հարց տալ: Թուլացայ անդամ մը եւս, կամքէս անկախ պատճառով: Զգիտէի ինչու համար քարացած էի: Միայն միշտ կը խօսէի Ապրշումի մասին եւ աղջկան վրայ էր ապշահար նայուածքս:

Դարձեալ դնաց ան, մինչ ես այնքան կը տանջուէի: Պիտի խնդենայի: Զէ, այս անդամ գալուն պէս պիտի հարցնեմ, ինչ կ'ուզէ ըլլայ:

Բարեբախտաբար չուշացաւ եւ այս անդամ դեռ 50 քայլ կար տունին մօտենալու, երբ ձեռքիս զործիքը ձւդելով, դէովի իրեն ուղղուեցայ:

Մի ըսէք որ ինք ալ նոյն կրակէն բանկած ըլլալով՝ կը շարունակէր մէկէ աւելի անդամներ գալ ջուր տանելու:

Երբ տեսաւ իմ շարժումս, կուժերը գետին գրաւ, եւ — « Լեւոն - Լ - ե - ւ - ո - ն » ճչալով հազիւ իրեն քով հասած թեւերուս վրայ ինկաւ կէս ուշաթափ...

— Հա, քոյրիկս, ես եմ: Ապրշում, ես, մի լար, մի լար:

Ապշած աշխատակիցներս բազմաթիւ անցորդներով շրջապատած էին մեղ եւ կ'արտասուէին մեղի նման:

Իրեն հետ զացի տեսնելու իր բնակած տունը, ու ապա վերադարձայ դործիս:

Շատ չանցած Մարիամ մայրիկը մեկնեցաւ Խարբերդ, իսկ ես փութացի անցնիլ Շէլթանպաղար թաղը ուր կը բնակէր Հայրենակիցներէս Կուրավու գիւղացի թաղէսուը: Քանի մը օր անոր մօտ մնալով, վարձեցի երկու սկնեակնոց տուն մը իրեն կողքին, ապա քեուի Մըհերի օգնութեամբ զացինք բերելու քոյրիկս Ապրշումը, աղատելու համար ուրիշի ծառայութենէն:

Թէեւ գժկամակեցան, բայց ի վերջոյ տեղի տուին: Երախտագիտութեան արժանի էին այդ մարդիկը, Խընդուղուդ ձպուրը (քաղցէացի, կաթոլիկ), իր կինը եւ կօշկակար զաւակը Հապիսը, որոնք քոյրիկս ինձ յահճնելու գժկամակութիւնը ծայրայեղութեան տանելով, պատճառ դարձան որ չկարենայինք մեր երախտագիտութեան տուրքը տալ:

Այլեւս քոյրիկս քովս էր ու ես երջանիկ էի: Ամիս մը չէր անցած եւ վարպետ Տօնապետի հետ Զիփթէ Խանի դիմաց դարձեալ փուռ մը կը չինէինք, երբ զէմս եւ լաւ կ'ձեցի Աստուածատուր, շէկ մազերով ու կլոր հա-

համակներ զրկեցի եւ ԲԵՆԻԱՄԻՆԸ եկաւ : Երբ հասած էր քաղաքի առջեւ Տիգրիս գետին եղերքը, վինուորութեան վախէնհոն մնացած եւ իր ուղելիցներուն հետ ինձ լուր դրկած էր : Փութացի առաջնորդել, բայց չճանչցայ, իւրենց ցեղը թաւամազ ըլլալով, ինք եւս քսան տարեկանին ընդունութիւն կուտայ, իր պէկին թելաղբութեամբ : Բայց երբ իրեն խօսեցայ քու մասին, կը գուշակէր թէ գուն իրեն աղջական եւ համագիւղացին կը նաև ըլլալ : Ահա իր նամակը :

Եւ առնելով կարդացի .

— « Անծանօթ հայրենակից Լեւոն, զրաբես Աստուածառուրէն իմացայ քո գոյութիւնը որ իրբեւ զպիր ծանօթ ես Ս. Կիրակոս եկեղեցւոյ մէջ, մինչ ես կորսնցուցած եմ մայրենի լեզուս : Սակայն կարող եմ զրել ու կարդալ տակաւին : Ես Պաղլուայ Սեղբակի տղան եմ, հայրս բանտը մեռաւ 1907ին : Բայց ի՞նչ կ'ըլլար որ հըրաշքով մը գուն ալ քենի Սարգսի տղան Լեւոնը ըլլայիր որու գոյութեանը մասին տեղեակ եմ, ասկէց հինգ տարի առաջ տեսած ըլլալով Հայնէ քաղաքը : Յամենայն դէպս գրէ ինձ ինքնութեանդ մասին ո՞վ որ ալ ըլլաս, կը բաւէ որ Մշեցի ես » :

Ալ տարակոյա չկար որ մեր ԲԵՆԻԱՄԻՆՆ էր, համագիւղացի : Աղջական եւ դասընկեր, ինձի համար ամէնէն սիրելին զպրոցին մէջ, որովհետեւ իրենց տան հետ միասին գութան կը լծէինք եւ շփման մէջ էինք :

Կը մնար ուրեմն կարելիս ընկել ազատելու համար ԲԵՆԻԱՄԻՆԸ Քիւրտերու ձեռքէն : Դժբախտարար այդ չըջանին քաղաքը զինուորագրութիւն կար եւ ստիպուցայ յետաձել նպատակիս իրագործումը : Բայց հազիւ ամիս մը անցած էր, երբ խաղաղութիւնը վերահաստատուեցաւ քաղաքին մէջ : Զորեպաններու միջոցաւ

ինք զիս ճանչցաւ : Իրար վաթթուելով տուն եկանք մէծ ուրախութեամբ :

Շուրջ տարի մը ինձ մօտ մնալով, որմնադրութիւն սորվեցաւ, յետոյ բաժանուելով ամուսնացաւ տեղացի կնոջ մը հետ եւ առանձին տուն - տեղ եղաւ :

Ասոր յաջորդեց մեր գիւղացի Պօղիկ անուն տղումը երեւումը : Ասոր եղբայրն ալ, Խոսրով, ինձի պէս առաստուած, Քիւրտերու հետ Տիգրանակերտ եկած եւ Խարաճա տաղ հասած էր, ուր հովուութիւն կ'ընէր : Բայց Պօղիկը այլպէս չէր ապատուած : Ան 1912ին հօրու հետ երկրէն մեկնած էր աչքերու ցաւին համար : Երբ հայրս Պուլկարիս երթալու համար ճամբայ ելած էր, հաղիւ Աստանա հասած, չյաջողելով անցնիլ, ետ եկած էր :

Աշնան առաւօտ մըն էր, ես կ'երթայի Արասա կոչուած տեղը չոր պառուզ եւ խաղողի բուզ առնելու համար : Այդ օր գիները յարմար չդանելով, փոքրաքանակ վաճառողէ մը 200 հատ ընկոյզ առի, եւ ճանապարհին ջարդել ուտելով կը վերապատճայի տուն :

Պալլովձիւրար պաշխ, այլած խանութներու տեղը հաւաքուած ծախու անասուններու մէկ հսկիչը աչքիս զարդարուելով կաւ : Իսկ եւ իսկ նման էր Պօղիկին : Մաքուր հազուած, ֆէսով - ծոպով երիտասարդ մը, բայց աչքերը զինք կը

մատնէին :

Մոտեցայ եւ թուրքերէն հարցուցի թէ ո՞ր տեղացի  
է :

— «Պուրալը ըմ», ըստ :

Քիչ մը հետանալով երեք անդամ գարձայ եւ նորէն  
հարցուցի, բայց անմատչելի մնաց : Վերջին անդամ նա-  
խառուեցայ եւ հետացայ :

Մէկ շաբաթ յետոյ, հայրենակիցներէս Փողորկով  
գիւղացի Թումասը որ հաճի Սահակ վարպետի հետ Պո-  
ղէի աղային տունը կ'աշխատէր, պարզեց իրականու-  
թիւնը, գացի անոր հետ եւ համբուրուեցանք : Տեղեկա-  
ցուցի իր եղբօր ողջութեան մասին եւ իր էֆէնտիին շը-  
նորհիւ յաջողեցաւ շուտով տանիլ իր քովը, բայց մէկ  
տարի հազիւ ապրեցաւ խեղծը :

1921 տարին հարսանիքի շրջան էր Տիարպէքիր դա-  
նուող Հայերու համար : Մեր հայրենակիցներէն մոտ 30  
նորահաս աղաք ամուսնանալով ընտանիք կարգը եկած էր ինձի, 20 տարեկան հասակիս (1921 մա-  
յիսին) և ալ ընտրելով հազիւ 15 տարեկան, ընիկ Լձեցի  
Մաքրութիւնով հազիւ 15 տարեկան, ընիկ Լձեցի  
վրա ամուսնացանք : Խնուսի շրջանին ալ, տարեկան  
ընկերս Գեղամ Դաւիթեան Հարամիկ զիւղացի, Քենիս  
Մէերի միջոցաւ զիմեց ինձի, խնդրելով քրոջս հետ ա-  
մուսնանալ : Տեսնելով տղուն ուշիմութիւնը, առանց  
ձեւակերպութեան ընդունեցի, որով այդ տարին ամուս-  
նացաւ նաեւ քոյրիկս Ապրչումը, կնքահայրութեամբ  
քեռիս Մէերի :

Ինկած էինք այլեւս բնական համբու վրայ, բոլորս  
ալ ամուսնացած, քիչ շատ դործ ունիինք եւ իրարմով  
կը միմիթարուէինք :

### 11.— ՆՈՐ ԱՌԱԿԱՆԱԿԱՆԵՐ

1922ին ժամանակ մը սկսած էի առանձին աշխատիւ,  
վարժ ըլլալով այլեւս որմնագրի արհեստին :

«Էջկ Համամի » կոչուած բաղնիքի նորոգութեան  
կ'աշխատէի, բաղնեպան հաճի Ահմէտի հսկողութեան  
տակ, երբ Տիարպէքիր հասան բազմահազար յոյն աքո-  
րականներ, Օրտուէն, Տրապիզոնին եւ ուրիշ շրջաննե-  
րէ : Թալանուած, ոջոտ, սովահար բազմութիւններ ո-  
րոնք շատ կը յիշեցնէին մերիններու վիճակը . . . :

Հաճի Ահմէտ ատոնցմէ 5—6 ընտանիք բերաւ լե-  
ցուց բաղնիքը, այր մարդիկը ինձի հետ աշխատցնելու  
համար, օրական մէկ մէկ օխա հացի փոխարէն :

Այս թշուանները տեղաւորուելով բաղնիքին խոնաւ-  
նկուղներուն մէջ, իրենց տառապանքին ճամբէն հաւա-  
ծանուատենողի մանրէներով զիս ալ վարակեցին եւ  
քած ժամապանդր ժամուն կոչնակով : Այդ հիւանդու-  
ներու մահապանդր ժամուն կոչնակով : Այդ հիւանդու-  
ներու մահապանդր ժամուն կոչնակով : Այդ հիւանդու-  
ներու մահապանդր ժամուն կոչնակով :

Բժիշկ Զիա պէկ, աղնիւ մարդ մը, կը խնամէր զիս  
առանց փրկութեան յոյս ներշնչելու : Հիւանդութեանս  
առանց փրկութեան յոյս ներշնչելու : Հիւանդութեանս  
ծանրութեան տակ, մէկ բան միայն կը զգայի, — մեռել-  
ներու մահապանդր ժամուն կոչնակով : Այդ հիւանդու-  
ներու մահապանդր ժամուն կոչնակով : Կամ թե 100ին 80—85ը ոտքի շելաւ : Իմ  
թենէն վարակողներու 100ին 80—85ը ոտքի շելաւ : Իմ  
գտած աղգական — գիւղացիներս զիս շրջապատած՝ կու-  
լային արյէն կորսուած համարելով : Ատոնց վայնասու-  
լային արյէն կորսուած համարելով : Ատոնց վայնասու-  
լային արյէն կորսուած համարելով : Ատոնց վայնասու-  
լային արյէն կորսուած համարելով : Բայց ինկաները քանի  
ուշուին որ բան մը ուտեմ : Բայց ինկաները քանի  
թոյլ չառուին որ բան մը ուտեմ : Բայց ինկաները քանի  
կիշերներ անքուն անցուցած էին ինձի հաճար եւ  
քանի զիշերներ անքուն անցուցած էին ինձի հաճար եւ

Երբ տեսան որ խօսիւ կը սկսիմ, այդ զիշեր իրենց տուները գացեր էին:

Անոնց բացակայութենէն օգտուելով, պնդեցի նորահարս կուջա որ ճուտապ (Քէղկէֆ) եփէ, չդիմանալով իմ թախանձանքիս տեղի տուաւ: Ճուտապը հաղիւ կերած, ելլել նստելու ուժ զգացի: Հետեւեալ առառու մերինները եկան եւ յանդիմանեցին ճուտապ եփողը: Բայց ես պնդեցի կրինել, առանց մտիկ ընելու բժիշկի խրատը:

Ճուտապ մը եւս եւ ոտքի եմ արդէն: Երկաթէ մէթրը ձեռքիս որպէս անթացուպ բոնած՝ զիս արեւի կը հանէին, օդ կ'առնէի եւ կուդայի ներս: Շարաթ մը եւս Աղասուած էի:

Կատարելապէս լաւանալէ յետոյ, գարձեալ բազնիքի նորոգութեանը վերադարձայ: Զայն նորոգելէ յետոյ, բազնեպան հաճի Ահմէտ զիս աշխատցուց իր անձնական տունը, եւ վերջառորդութեանը կերաւ 1200 զրուշ արծաթ դրամ: Յետոյ քաղաքապէտ իշուան պէկի այդին «քէօկ» իմ ըլինութեան կապուեցանք: Դեռ չնքը չվերջացած զնաց, միասին տանելով 30 արծաթ իրաւունքս: Երբ տեսայ որ տարիքս փոքր ըլլալով չպիտի կրնամ իրաւունքս պաշտպանել, որոշեցի մանել հեղինակաւոր հայ գարպետի մը քով:

Հաճի Յակոբը (Թուրքերը կ'ըսէին՝ Ուստա Շէֆը) զիս ընդունեց իր մօտ: Օրական երկու արծաթ մէճիտով, մինչդեռ ինք օրավարձքս կը հաշուէր հինգ արծաթ: Ինչ որ ըլլար գոհ էի, որովհետեւ հրաշալի վարպետ էր եւ սորվելու շատ բան ունէի:

Դժբախտաբար մարդը մեռաւ, երբ հաղիւ վեց ամիս կար որ իր մօտն էի:

Քանի մը խօսք՝ այս վերջին վարպետիս մասին որ զիս առանձին տեսած ատեն զառնապին կուլար: Վարպետ, ըստ օր մը, առանց ճարտարապետական գորոց մասնելու, զուն կը տիրես ճարտարապետական մէջ: Բայց ամէն կողմէ կը լսեմ բամբասանքներ թեան մէջ: Բայց ամէն կողմէ կը լսեմ բամբասանքներ թեան մասիդ, իբր թէ օդեմոլ ևս զարձած, ինչ որ կը վարդու մասիդ, իբր թէ օդեմոլ ևս զարձած, ինչ որ կը վարդու մէ համբաւիդ եւ արհեստիդ:

— Ախ տղաս, ըստ ինվարեկամնիրս ըմունը զիացին, էրկու տիմբնիրս լէ ընուցա հիզը, մէկ 18, զիացին, էրկու տիմբնիրս լէ ինչ ահլա վարպետ: Աղմէկէ 24 տարեկան, էրկուք լէ ինչ ահլա վարպետ: Աղմէկէ թողիրին, էն լէ տասնաս թուրք թիճը տունիս մէջիկու թողիրին, էն լէ տասնաս թուրք թիճը տունիս մէջիկու: Էլ չը... սրտիս վրայ... որ խպրազը իմ տեղու եղնա, չի խմի:

Եւ խեղճ մարդը գլխու փաթթոցն աւ ցոյց տուաւ լալով, լացուց եւ զիս:

Օղին մէկ կողմէն, հարազատներու արիւնը, աղմէկն իր տան մէջ թուրքի հետ ամլրիլը եւ իր գլխու չկան իր տան մէջ թուրքի հետ ամլրիլը կեանքին: Այս անփաթթոցը վերջ տուին ինեղճ մարդու կեանքին: Այս անփաթթոցը վերջ տուին ինեղճ մարդու մէջ, ուր կ'աշխատէի ամգամ մատայ էֆափի գործերու մէջ:

Այդ 1922 տարին էր որ գտայ արխւնակից մը եւս: Երեք տարիէ ի վեր կը տեսնէի Ս. Կիլակոս եկեղեցւոյ մէջ: Ես զպիր էի, ան ալ սարկաւագ էր: Կլոր հասակով, զանգուը մազերով, չարաձձի աչքերով, լուսանկարչութեան եւ գարբնութեան արհեստներուն ծանօթ, ուշիմ տղայ մը, անունը՝ Պահճի:

Այս անունը ուշադրութիւնս կը գրաւէ եւ կը հե-

տաքրութիմ իրմով։ Պատարագէն վերջ ընդհանրապէս կիրակիները ժամու բակի մէկ անկիւնը քաշելով, յայտնեցի իրեն հանդէպ ունեցած զգացումու։

— Պահրի, ըսի, ես բնիկ Մշեցի եմ, այսինքն Պաղ-լու դիւղացի . . . Մենք հօրեղբայր մը ունէինք որ կը բը-նակէր քաղաքը, Զոջիկեան Գասպար անունով, ունէր Մամիկոն անուն մանչ մը, եւ իր մեռած երէց զաւկին՝ Մելքի զաւակը՝ Պահրի, բաւականնաման քեղի, ով զի-տէ, խեղճ տղան ինչ պայմաններու տակ ոչնչացուցին։ Ես անոր սէրը կը գտնեմ քու մէջ, իցիւ թէ ան ըլլայիր։

Տիուր ժպիտ մը պատկերացաւ երեսին, առանց ինքինքը յայտնելու։

— « Զգէ, եղբայր, մենք ալ այսուղի կորսնցուցինք մեր ամբողջ սիրելիները, մի բանար այս տիսուր էջը»։

Զէկ կրնար յուսալ թէ ան կրնայ ըլլալ, որովհետեւ, ամէն մարդ կը կարծէր որ Ամսիի տղան է, ինչպէս ես կը ձանչայի, վարպետ Ամսին։ Մագումով Ասորի, հայա-սէր եւ հայախօս, կինը Հայ, եւ Հայ թաղի բնակիչ, հայր երկու երիտասարդներու, Տիգրան եւ Պահրի, առա-ջնը ամուսնացած եւ զաւակներու տէր, հօրմէն բաժ-նուած։ Իսկ վերջինը ինզբոյ առարկայ պատանին է ո-րուն պատմութիւնը քիչ յետոյ պիտի պարզաբանուի։

Իմ վրայ ունեցած սէրը հետղհետէ խորացաւ, ևս այդ կը գդայի, բայց կը մտածէի թէ պարզ համակրանք մըն է։ Զուր փորձ քողարկելու ձշմարտութիւնը . . .

Նոր աղատուած մը եւս կ'աւետէին ինծի հայունա-կիցներս ժամու բակին։

Մուշէն թուրք սպայ մը եկած էր, իր հետ ունենա-լով « նէֆէր » մը, որ մէր հայրենակիցներէն է եղեր, փոսպան Աշավէրսիի որդին Աղատը։ Սպային քովին

փախչելով ապաստանած էր մէր քով։ Հարկ էր օր ա-ռաջ փախցնել Հալէպ։

Մէր հայրենակիցներէն մէկուն հետ երբ կը ներ-կայանայ Պահրիին լուսանկար համելու համար, Ալա-վէրտիկան շուտ մը կը ճանչնայ մեր տղան, բացական-չելով։

— Դո Զոջոյի տղայ, դու եղեր ես պատկերահան։ Դու . . .

Այդ հայրենակիցս ալ Փողորկով գիւղացի թումասն էր, որ քովմ գալով ըստաւ, « զիմ անկճկլէն կ'ուղեմ »։

— Ի՞նչ կայ թումաս, խէր էղնի, ըսէ տեսնենք, կու տամ դքու անկճկլէն։

— « Դո հայ ապա օղորդ էտի ձր Զոջոյի թոռն է ե-զի։ Ֆուունձու տղէն հաստատեց »։

թումասի « անկճկլէն » օղի մըն էր, խմեց եւ աչքա-լոյս մաղթելով դնաց։

Ես ալ ուղղուեցայ զէտի գարբնոց ուր կ'աշխատէր Պահրին, հազիւ հոն հասած, աչք կոտրեց որ բան չխօ-սիմ այդ պահուն, այլ առանձին։

Համբերեցի մինչեւ որ առիթ ներկայացաւ։ Թուրք մը եկաւ ըստ թէ բանալին կորսուած էր եւ ընտանիքով ու դուրսը մնացած են։ Պահրին առա իր գործիքները եւ դացինք։ Ճամբան կը հարցնեմ, — Տղայ դու ի՞նչ արիւն ունիս որ անտարբեր կը մնայիր ինծի հանդէպ . . .

Պատասխանը եղաւ անուղղակի։

— Լաւ, լեւոն, Յովօն ի՞նչ եղաւ։ Թուսաստան է, ողջ է։ Հապա ներսէսը ։ Ներսէսը զարնուեցաւ։ Ա-ռունք ձգէ բարեկամ, հիմա ըսէ նայիմ ի՞նչ պատիժ կ'ըն-դունիս։ Եւ փաթթուեցայ վզին։

Յետոյ ժամադրուեցանք մէր տունը եւ համբոյրով

բաժնուեցանք :

Յաջորդ կիրակին միասին դարձեալ եկեղեցին արարողութեան կը մասնակցէինք եւ կը բաժնուէինք : Կէսօրէն վերջ, իր լուսանկարի մեքենայով մեղի եկաւ : Անհամբեր կը սպասէինք : Սեղանին վրայ նստած երկուստեք կը խօսէինք մեր ահաւոր անցեալի մասին : Չեմ զիտեր ժամերը ինչպէս սահեցան...

Յաջորդ շարթուն Պահրի խանութին մէջ թուրք յաճախորդէ մը ծանր խօսքեր կը լսէ : Միւս կողմէն ալ զիստեսնելով վերյիշեց անցեալը եւ որոշեց անցնիլ Հալէպ, թէ աղատ ըլլալու եւ թէ ողջ մնացած աղդականներ գտնելու համար : Շատ չանցած անցագիր ստացաւ ու զնաց, թելադրելով շուտով հասնիլ իրէն : Եւ իրբեւ յիշատակ թողուց լուսանկար մը, իր եղբայրական սիրոյ կրակով օծուած :

Վերադարձայ քաղաք սրտարեկ : Յարդանքս աւելցած էր հանդէպ վարպետ Ամիին, որ մէկէ աւելի որբեր մեծցուցած եւ բախտի տիրացուցած էր : Մեծ տղան Տիգրանը, որ այդ ատեն մէկէ աւելի զաւակներու տէր էր, նոյնպէս որբ էր եւ որդեգիր, մինչդեռ ամէն մարդիր զաւակը կը կարծէր : Բաժան կ'ապրէին, բայց միասին կը դործէին :



1923ի գարունն էր, Քէմալական իշխանութեան կողմէ հինգ հոգինոց պատուիրակութիւն մը Անատոլու շրջելով հասաւ Տիգրապէքիր : Հրամանագրով մը պահանջեցին որ 22—45 տարեկան զինուորացուները գան յանձնւուն : Յաղթական Քէմալի կոչը արձագանք գտաւ եւ մարախի նման Քիւրտեր գիւղերէն քաղաքը թափեցան

յանձնուելու համար . մանաւանդ երբ լոեցին թէ անսաստողները կախաղանով պատժուած են :

Խեղճ հայ մնացորդները չէին կընար զերծ մնալ այդնոր արհաւերքէն, ուստի շատերը յանձնուեցան : Ասոնց մէջ էր նաեւ մեր Պահրի եղբայր Տիգրանը :

Խնկիւրիէն եկաւ ճարտարապետ մը կվագի գործերը վարելու համար : Բերած հրահանդին համաձայն ապալով տրուէին շինելու : Ես որ ամսականով այդ հաստատութեան գործերը պէտք էր ամբողջը կապալով տրուէին շինելու : Ես որ ամսականով այդ հաստատութեան մէջ էի, ստիպուած էի յարմարիլ նոր ձեւին : Եկող ճարտարապետը գին մը կ'որոշէր այս ինչ կամ այնինչ գործին, նուազուրդով պէտք էր վերցնել : Երկու ճարտարապետներ կ'ուղէին կաշառքով մը տրուած գինը նոյնութեամբ իւրացնել : Իսկ ես արդէն դործին մէջն ըլլալով, կ'ուղէի ձեռք ձգել սկսած գործերս : Այդ պատճով, երկու ճարտարապետները թշնամացան մեզի : 0ր մը, նուազուրդի գործողութենէն վերջ անոնք հետեւցան մեղի եւ թաղին մէջ յարձակեցան վրաս : Բարեւեցան մեղի եւ թաղին մէջ յարձակեցան վրաս : Բարեւեցան մինակս չէի, կար նաեւ քեռայրս Գեղամը բախտաբար մինակս չէի, կար ասեւ քեռայրս Գեղամը եւ ուրիշներ : Վերջինները ձգեցին փախան իսկ ես ու գեղամը երբ տեսանք աղատելու ուրիշ միջոց չկար, գեմագրեցինք : մէկմէկ բանելով անոնց օձիքէն : Բայց խորամանկ շուները Յ—4 զինուոր ալ ուրիշ փողոցով լրկած էին որոնք մեր ճամբան կտրելով ճիշտ դէպէին վրայ հասն եւ քարկոծեցին մեզ :

Դիմեցի կվագի վարչութեան, ինչպէս եւ քաղաքապետ Հիւսէյին փաշային, պարզելով ինդիրը : Անոնք կանչեցին, նախատեցին եւ այդքանով վերջացուցին :

Ասելութիւնը մեծ էր դարձեալ Հայերու հանդէպ, կը սպառնային նոյնիսկ ջարդել, իզմիրի դէպէը գեռ

թարմ ըլլալով։ Ասոր համար ալ իմ դիմումս օգուտ չունեցաւ։

Այդ ջղագրգոռուած վիճակով առւն կը վերադառնայի, երբ փողոցի մը անկիւնը դիմացս թուրք մը ելաւ. առանց դիտումի արմուկս իրեն դպաւ, եւ ճաշարանէն առած խաշը քիչ մը ցիսաց — Վա՛յ, մեծ յանցանք էի գործած եւ անարգանքի ատարափին տակ լուաց զիս : Իսկ իմ պատասխանս եղաւ կարճ։

— Թող այդ անարգանքիդ կրկինը վիճակուի ինձ, եթէ չթքնեմ ձեր հողին, քիչ ատենէն :

Թուրքը սկսած կաղկանձել եւ ես հեռացայ :

Հայերը սկսած էին մէկմէկ փախչիլ Հալէպ : Մերիններն ալ արգէն գացեր էին (քեռիս՝ Միհրանը եւ մի քանի հայրենակիցներ) : Կը մնար ուրեմն ճար մը զտնել եւ հեռանալ :

Այդ մտքով իսկ, հետեւեալ օրը ներկայացայ իվղափի վարչութեան, հաշիւս մաքրելու համար, բայց ուրիշ անակնկալ մը զիս վար դրաւ ութ ամիս եւս :

Գրասենեակին մէջ նստած էր նոր եկած ճարտարապետ մը, ԲայիՓ պէյ, որու պաշտօնն էր ֆարդին և Ղարղան քաղաքներու միջեւ անցնող գետին վրայ կամուրջ մը շինել, որովհետեւ Տիարպէքիրէն Բաղէշ գացող ճամբան էր այդ եւ շատ անգամ ճամբորդները գետը կ'ինային :

Մարդը գացած, տեղը ուսումնասիրած, քարահանքեր ալ գտած, Մարտինէն եւ Միտիաթէն 50է աւելի գարպեաներ տարած եւ գործի սկսած էր : Այժմ եկեր էր Տիարպէքիրէն ալ վարպեաներ տանելու, որմէ ես չկրցայ խուսափիլ :

Նախ հինգ հոգի էինք գացողներս : Ես, քաղցէացի սողայ մը Ապտիւլղանի եւ երեք թուրքեր, որոնց երկու-

քը հազիւ հոն հասած վոնտուեցան : Մնացինք երեք հոգի : Ես քաղաքը կը շահէի օրական 80 դրշ. արծաթ դըրամ, իսկ այդտեղին համար խոստացուած էր 100 դրշ. : Շատ շանցած յաջողութեանս չնորհիւ մինչեւ 130 դրշ. եղաւ, այսինքն 6 մէծիս ու կէս : Ապտիւլղանին ալ գրադրութեան պաշտօնին կոչուեցաւ, ծանօթ ըլլալով թուրքերէնի եւ քիչ մըն ալ Փրանսէրէնի : Բաւական գոհացուցիչ էր օրավարձքը, բայց նեղացուցիչ էր մինակութիւնը, կարուած էի բոլոր ազգականներէս զորս նոր հաւանը, կարուած էի Ավստրակիցներուս մէջ կային հայ կաթոլիկներ քեր էի : Ավստրակիցներուս մէջ կային հայ կաթոլիկներ (Մարտինցի), որոնք գժրախտաբար բառ մը հայերէն (Մարտինցի), որոնց գժրախտաբար բառ մը հայերէն շէին գիտեր : Լաւ գոց գիտէին սակայն պատարագի անբարութիւնը : Կիրակի առաւոտները կը մտնէինք անբարդարնակ քարայրներ ու կը պատարագէինք . . .

Այդ քարահանքը կը գտնուէր Տիգրիսի մօտիկ Ղարղան քաղաքի հարաւային կողմը, Տէրտսին գիւղի մէջ : Պահ գիւղը ամբողջութեամբ քարայրներէ կը բաղկահուկ զիւղը ամբողջութեամբ քարայրներէ կը կրէին : Արդէն բնակչութիւնը հայ ըլլալով ոչնչացուած էր եւ քանի մը քիւրտ թիւնը հայ ըլլալով ոչնչացուած էր եւ քանի մը քիւրտ թիւնի միայն կար հոն : Հեռուէն բնաւ գիւղի մը երեսնակիչ միայն կար հոն : Հեռուէն բնաւ գիւղի մը երեսնակիչ միայն կար հոն : Հայց, ոյցի չունէր, միայն պատիկ ծակեր կ'երեւային : Բայց, որմէ ծակերէն ներս կը մտնէինք, կը տեսնէինք սենեկներ, գոմ եւն . . . բոլորը միաձոյլ քարէ փորուած եւ կանոնաւոր շինուած :

Շատ շանցած շրջակայ գիւղերէն Քիւրտեր հաւաքուեցան մէր քով, գործ գտնելու համար : Ատոնց մէջ կային եւ Հայեր, որոնց նախապատուութիւն կուտայինք, որովհետեւ Մարտինցիները թուրքերէն չէին գիտեր, գրեթէ կառավարէչը Ապտիւլղանին եւ ես էինք :

Հայերէն յետոյ, գործ կուտայինք այն Քիւրտերուն

որոնք Հայեր պահած եւ աղատած էին:

Այդ շրջանի Հայերը որոնք վերադասուած կ'ապ-  
րէին քիւրտ պէկերու գիւղերու մէջ, բառ մը հայերէն  
խօսիլ չէին գիտեր: Բայց ո՞վ կարող էր իրենց ազգին  
դէմ բան մը ըսել: Կը մեռնէին, կամ կը մեռցնէին: Ա-  
նունները կորսուելու գատապարտուած էին, օրինակ,  
Աբրահամը՝ Իպրահիմ, Յովսէփը՝ Եուսուֆ եւայլն:  
Հետաքրքրուեցայ իրենց կրած ջարդի մասին: Իրեւ  
պատասխան զիս առաջնորդեցին քարայրներու վերեւ,  
Երան գլուխը, ուր եւս կայլն մէկմէկ քարայր քան-  
դուած եւ ոսկորներով լցցուն: Հայ բնակիչներուն կը-  
մախքներն էին: Ասոնց հոռովէլին փոխարէն կը լսուէր  
վայրի խողերու խոնչիւնը, կաքաւներու կրկոցն ու օ-  
ձերու Փշչոցը: Խորապէս յուղուած, սկայ անիծել Յի-  
սուսն ու Գրիգոր Լուսաւորիչը, որ սուրը առին Հայոց  
ձեռքէն եւ զայն վերածեցին բուրվառի, խաչի, սկիչի...

Ուղեկիցներս տեսնելով վիճակս, յորդորեցին իրենց  
սորված քիւրտերէնով.

— «Պէսը — պրաօ — պէսը, խոշ դու ախըլէ իսօ վօն-  
տա նազի լըվը »: (Հերիք եղբայր հերիք, հօ, իսկը-  
կորսնցնելու չես հոս):

Եւ հրաժեշտ առնելով իջանք, հետեւեալ օրը դարձ-  
եալ քարեր կոել կոփելու եւ կամուրջ չինելու համար...

Հետեւեալ օրը ճարտարապետ Ռայքի պէյ մէր քով  
ելաւ եւ սովորականի նման, վճարումները կատարելէ  
յետոյ, խնդրեց որ նամակով թելադրենք քաղաք մնացող  
քանի մը հայ վարպետներու « որ զան օդին կամուրջը  
չինութեան »:

Վախ չունէի այլեւս, կանոնաւոր կը վճարուէինք,  
ուստի հայերէն ձեռագրովս տեղեկացուցի հետեւեալ

հայրենակից եւ բարեկամներուս որ անվարան ճամբայ  
ելլեն. — Մեր բենիամինը, վարողեսս Տօնապես Գէորգ-  
եան, Միհրան Պօղոսեան, Ասորի Սայիս, հայրենակիցս  
Սուլուխ գիւղացի Ազատ Ռմբեան, Խնուսցի Մուշեղ  
Կիօսան, եւ քեռայլս Գեղամ Դաւիթեան Խնուսի Հարա-  
միկ գիւղէն:

Վերջինս մեր արհեստի մէջ բնաւ աշխատած չէր,  
բայց դժողով ըլլալով իր արհեստէն, բերել տուի թէ իմ  
քով քարակոփութեան վարժուելու եւ միեւնոյն ժամա-  
նակ լիովին կը վարձարուէր:

Տղաքը եկան եւ աշխատեցանք մինչեւ ձմբան սկիզ-  
բը: Բոլորս ալ բաւական դրամով վերադարձանք Տի-  
արակքիր, կրկին գալու խոստումով:

Տխուր եղաւ սակայն քաղաք հասած օրս: Քրոջս՝  
Ապրշումի մէկ տարեկան Սիրունիկ երախան մահացած  
էր, Հայոց եկեղեցին գրաւուած էր կառավարութեան  
կողմէ եւ զինուորական հիւանդանոցի վերածուած:

Ալ սկըս չունէի մնալու, կ'ուղէի հեռանալ որ եւ է  
գնով: Շատ չանցած ծնաւ անդրանիկ զաւակս (Խուրէն):  
Կնքահայլ եղաւ վարպետս՝ Տօնապես: Երախան  
հազիւ 15 օրուան, կապոյտ հազի բոնուեցաւ եւ երեք օ-  
րէն մեռաւ:

1924ի առաջին ամսուան վերջն էր: Ակսայ հեռանա-  
լու մասին մտածել: Երթալ Հալէպ ու անկից ալ աւելի  
հեռուները:

12.— ՓՐԱՌՈՒԹԻՒՆ ՏԻԱՐՊԵՔԻՐ ՀԱԽԱՔՈՒԱԾ  
Բ Ե Կ Ո Ր Ն Ե Ր Ո Ւ Ն

1923 նոյեմբերին առենները երբ թուրք կառավարութիւնը վերադրաւեց Ս. Կիրակոս եկեղեցին, հայ ժողովուրդը սկսաւ արտագաղթի : Ծեր ու երախայ անցագործ, իսկ զինուորները վախտուսով, որովհետեւ «պէտէլ» կը պահանջուէր : Սկիզբները ամէն մարդ դիւրաւիր ապրանքը ծախելով կ'երթար : Բայց ի վերջոյ թուրքերը պոյքով հոչակեցին Հայոց ապրանքի եւ տուներու վաճառման գէմ : Ինչ փոյթ, սակայն : Ան որ վճռած էր իր ոտքի փոշին թօթվել, վճիռը գործադրեց առանց վախնալու ապրանքի կորուստէն : Աւ զացին, զացին : Օրէ օր կը պակսէին բարեկամները եւ աղքականները : Հիմա կարգը իմս էր : Տասերեք հոգի Մարտինցի բարեկամ Արարի մը հետ սակարկեցինք մարդ գլուխ 8 հնչուն ոսկի, որ մեղ հասցնէր թուրք եւ սուրբիական սահմանագլուխ : Աւ մինչեւ Խապուր գետին եղերքը, Հասիմէ : Վճարումն ալ մեր աղատուելէն, մեր նամակը բերել յանձնելէ յետոյ պիտի ըլլար մերոնց կողմէ :

1924 փետրուար 15ի կիրակի առաւօտ համբուրուելով բաժնուեցանք սիրելիներէս :

Ոտքով քալեցինք մինչեւ Ֆալլիքա գիւղին եղերքը, երբ մթնեց ձիերը հեծնելով ճամբորդեցինք : Մեղ հետ էր նաև Պ. Յովհաննէս Տաղլեան, որ չէր ուզած մէկ օր իսկ ապաստան տալ եւ որ առանց մեր օգնութեան պիտի ըլլար « հազարումէկերորդը » : Գիշերը մինչեւ լոյս քշելէ յետոյ, երբ կը լուսնար ստիպուած էինք շեղիլ ճանապարհէն, ձիւնին եւ ցեխին յանձնուելով : Այդ ժամանակ հարկ էր իշնել անասուններու վրայէն, որովհետեւ կը

խրէին : Պ. Տաղլեանը դանդաղաշարժ ըլլալով, միշտ ետ կը մնար եւ փոխանակ իր քաղաքացիներուն, ես էի որ կ'ընկերանայի, չյուսահատեցնելու համար : Նոյն բանը իւրաքանչիւր ձի հեծած էր իջած պարագային : Վերջապէս հասանք Հասիմէ, գրեցինք մեր նամակները, տը-ուինք մեր աղատարարին, ու անկից ալ կառք բոնելով ուղղուեցանք Տէր Զօր : Մեկնելէ առաջ քննութիւն տը-ուինք Փրանսացի հրամանատարի, յայտնելով մեր փախստեան պատճառները :

Հասանք Տէր - Զօր, որ Եփրատով երկուքի կը բաժնուի, բաժնելով նոյնայէս զայն երկուքի : Երկու օր հոն մնալէ յետոյ, մեկնեցանք Հալէպ, եւ ցրուեցանք մեր ծանօթիւրուն տուները : Ես զացի մեր Հայրենակից Ցըրոնք գիւղացի Բարսեղի տունը, ուր միացի մինչեւ կնոջս հասնիլը : Հետզհետէ եկան բոլոր մեր աղքական - բարեկամները, եւ այսպէսով աղատուեցանք :

Հալէպին անցայ Պէյրութ եւ յետոյ Մելանիկ, շողենաւին մէջ կորսնցնելով ունեցած դրամս : Ստիպուեցայ Ատանացի Հայու մը հինգ տոլարի ծախել կապերտ մը, որ քառապատիկ աւելի կ'արժէր : Վաթսուն տարեկան հօրեղբայրս, Տ. Պսակ որ քահանայ էր Թաթար Փաղարձըքի մէջ (վախճանած 1931ին), 450 տը-րախմի զրկեց, բայց չկրցանք Պուլկարիա երթալ : Օրերով անօթի մնացինք Մելանիկի ժամուն բակը : Յուսահատեր էի, երբ Հայրենակից մը յաջողեցաւ գործ ճարել : Այսպէս անցուցինք 1924ի դեկտեմբերը եւ 1925ի յունուարը, եւ օր մըն ալ Քրանսական ընկերութեան հետ պայմանաւորուելով, 1925 մարտին եկանք Ֆրանսա, խումբ մը հայրենակիցներու հետ : Երբ Մարսէլ եկանք, լեզու չգիտնալով մէկ - մէկ բառարան դնեցինք :



Մեղ զրկեցին Արլ, ուր դատարկ տան մը մէջ դնելով, սկսան վարձու տալ իրեւ զրաստ: Սելանիկէն մեկնած էինք երեք ամսուան պայմանագրով, բայց տեսնելով որ լեզու չենք գիտեր, վերածեցին մէկ տարուան: Վերջապէս յաճախորդներ եկան եւ մեղ դնելով տարին ագարակները: Օրական 15 ժամ կաշխատէինք փոխան 11 ու կէս Փրանքի, կեր դառնալով մժեղներու: Կիրակի օրերը քաղաք իշնելով, կը տեսնենք որ մեր միւս հայրենակիցները գեռ դուրս չեն ելած «տէփօ»էն: Շատերը վերադարձեր էին հոն, անտանելի գտնելով իրենց վիճակը: Իմ ագարակատէրս իմանալով որ որմնադիր եմ, պայմանաւորուեցաւ ինծի հետ, օրական 30 Փրանքի: Բառարանի օգնութեամբ հասկցուցի ինքզինքս, պայման դնելով որ երբ եղանակը վերջանայ, դիս ազատ արձակէ եւ վկայական մը տայ:

Այսպէս համաձայնեցանք եւ ութերորդ ամսուն, 1925 նոյեմբերին ազատ արձակուելով, եկայ Փարիզ, ուր գտայ հօրաքրոջս որդին, Առաքել Թաթուլեանը, տասը տարի յետոյ...

### ՎԵՐՋԱԲԱՆ

Կարճ յառաջաբանով մը պարզեր էի գրքոյկիս նպատակը: Կարճ գրեցի պատմութիւնս ալ, որպէսզի մատչելի դառնայ թէ ինծի եւ թէ հանրութեան համար: Այլապէս, գրի առուուած ամէն մէկ դրուագ առանձին գիրք մը պիտի ըլլար: Հակառակ տարիքիս, մի առ մի կը յիշեմ բոլոր դէպքերը, որոնք շիկացած երկաթի նման դըրուժուած են մտքիս մէջ:

Զանց առած եմ շատ մը զարհուրելի դէպքեր, որոնք տեղի ունեցած են իմ ծնունդէս առաջ, եւ որոնց պատ-

մութիւնը կը լսէինք թոնիրին շուրջը, մեր կենդանի նահատակ մէծ հօրաքրոջմէն, Մարիամէն, իրեւ... հէքեաթ: Նմոյշ մը՝ պատմողին հարազատ լեզուով —

— «Ճժեր, աղէկ անկան ըրէք որ խրատ էղնի ձզիք. գինս էրէք թխ մնայ ձր անկան. լաօ, կիշէք զիտա մըք Շուշան. (հօրս ֆեռուն աղջիկը) խեղն աղջիկ քածա հարս էր «Դոմ» գեղացի Կոստանի տան Պրերուց Արդենի աղջիկն է. մը Սարգսի ֆեռու աղջիկ: Իր էրիկ Պօղոս որ քչին շատէն հալու կը հանկը էտ գեղի մէջ: Հրճի նըզիր Մշուց էկաւ մուաւ մէջ էդ գեղին. զնեց 1—2 արտ, չմ կինա իմա՞լ էղաւ որ էտ շուն քընիմ դուրուշ տուեց քածա պսակուլ Պօղոսին: Հեղմ լէ անլանք որ ռկսեր է չարչըել զինեղն տղէն: Էտ որպըն նայէլ քողեց զքածա հարս մշ հօր տան ու գուր շունչ առաւ Ամերիկա:

Հընի նըզիր ֆաշեց զգիաւորներ վր աղջկայ հօր տան խլեց զՇուշան տարաւ տաք ու պաղ ջար կլլէր վրէն ու կը զարկէր որ տանկան առնե զինին:

Գեղացիի չիշխոցան նընդըկոց հանեցին, իր հաւար հասաւ մը գեղ — Սարգսին: Սարգսի մըսի սուրբ Սարգսի ըսէ. կէս գիշերով էլաւ հեծաւ գուր ձին քալեց զբուանիք ուր փէն գնանց Դոմ. Հընի նըզիր որ լսեց Փիտայի կիգայ իր վրէն, ուր ահուն խափանաւ, ու Սարգսի Շուշան առաւ քերեց:

Հըր ըստոնիք էկան կոզալ բերեց (ծնաւ ըսել կ'ուզէ) զիտա մը Լեւոն, Աստըծու զբրուն բարուն հարսի մէկ ծըծի մէջ կար չգէր մըկէլի մէջ լէ ֆիչ էր: Շուշան շաբուով ու մալի կաթով պահեց զիտա նժուկ որ օր մը որ կինա... «Մը Լեւոյին էղաւ երկու մամ, կոզալ հալալ մամ — Շուշան լէ հոգիկան մամ»...

Բնթերցողը տեսաւ թէ քանի քանի տեղեր ինչ պայ-

մաններու տակ փախայ, եւ ինկայ Եւրոպա։ Արդէն կը սպասեմ ամենակարեւոր եւ վերջիս փախուստիս, թօթվելու համար ոտքիս փոշիները այս անհոգի Եւրոպայէն ուր մամոնան է տէրը մեր բախտին, մարդուն պատիւն ու ամէն ինչը...

Կաղմած եմ արդէն հօրաքոյր Մարիամի երազած օջախը եւ ունիմ երեք զաւակներ, Տարօն, Արուսեակ, Շուշան, որոնք պէտք է լլլան Հայաստանի քաղաքացիներ։ Այսպէսով կատարած կ'ըլլամ եւ հօրս եւ բոլոր մեր նահատակներու բազմանքը։ Հակառակ պարագային անոնց անէծքը դիմոււս։

— «Էաօ, չմոռնաք զմբ արուն, զմբ արուն, զմբ արուն»։

### ԼԵՒՂՆ ՏՕՆԻԿԵԱՆ

»»»» · ««««

### ՎՐԻՊԱԿ

Հետեւեալ վրիպակերը սպրուած են գրքիս  
հրատարակութեան մէջ։

Էշուիդն պիտի լլլայ էղուիդն

սալանկօլ պիտի լլլայ սալան, կօլ

Արօն, մայրը պիտի լլլայ Արոյի մայրը

Օվօ, Խոզիկեան պիտի լլլայ Օվօ Խոչիկեան

Այս գիրքը նախապէս իբր քերքօն լոյս սե-  
սած է «Յառաջ»ի մէջ, 1933 Սեպտ. 20էն  
2 նոյեմբեր։



ՀՀ Ազգային գրադարան



NL0372106

58.963

ԳԻՆ 8 ԳՐԱՆՔ